

Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material


891.99
F - 12

10 NOV 2017



579

Սովորութեան



372


ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ԱԶԴԱԿ - ՄԵՌՈՐԴ» ՏՊԸ ԳՐԱԴԱՏՈՒՑՈՒՅՑ
25 ՇՈՐԻ ԹԵՎԱՔԻՐ
ԳՈՅՆԻՔ

1931

891.99

F-12

679



... իսկ կարօնձ արք համար ո՞չ մի ուժը այս մեջությունը,
հարթիցող, բաշխիլի ուղի ուստանան համար չկայ.
Քեխա՛ք ամցիր, Արարաք նախան ճերման գազար չկայ.
Իմպակտ ամիսն փառքի հայրուն՝ ես իմ ՄՈՒՄ-Ս ու մ' եմ պիտույք :

891.99

P-12


Սովոր Բաբեկով

01 JAN 2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԼԵՇՆԵՐՈՒՆ

ԱՐԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԱՐԿԱՆԻ
«ԱԱՀՕԿ - ՄԵՍՄՈՎ» ՏՊԱԳԲԱԾՈՅ
ԳԱՀԻՐԵ
1931

126 FEB 2013

22652

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԵԺԻ ԲՈՒԺ

« 0.0.2.0.4 - Уб. УРУФ » - С.И.К.Р.И.С.И.С.

25 7.1.10. 10.1.1 3x1.1.

quartz

193

ԱՄԷՆ ԻՐԱԼՈՒՆՔ ՎԵՐԱՄԱՍՈՒԱԾ



609 8-70

ԽՈՍՔ ՀՐԱՏԱՐԱԿԻՑԵՆ

Պատանիներու յատուկ զբականութեան մը պակասը բացայաց իրողութիւն մըն է մեր մէջ :

Հայ չափահաս սերունդը քիչ թէ շատ կարդալու զիրքեր
ունի, առկայն այս չէ պարագան հայ պատանին համար:
Մինչդեռ ան ամէնէն աւելի պէտք ունի անոր:

«Սահմակ-Մեսրոպ» տպագրատան վարչութիւնը ուրեմն, կերիւրատարակելով ներկայ աշխատափրութիւնը, կը փափաքի յուսալ, որ օգտակար ծառայութիւն մը մատուցած պիտի ըլլայ հայ պատանիներուն, տալով անոնց ընթերցանութեան յարմար զիբը մը:

Փոքրերու նուիրուած այս հատորը, միեւնոյն ատեն, չափահաններու համար ալ պիտի ունենայ իր օգտակարութիւնը։ Անոնք հոն պիտի գտնեն վերյիշումը իրենց հօրեննական աւանդութեանց, որոնց ընթերցման առթած հանոյքը, կը հաւատանք, ճշմարիտ վայելիքի ժամեր պիտի տայ իրենց։

Հրատարակիչները, այս առթիւ մասնաւոր շնորհակալութիւններ կը յայտնեն ծանօթ արուեստագէտ Պր. Ա. Պատրիկի, որ սիրայօժար պատկերազարդեց զրբիս էջեր :

ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ

Հայ լեռներու աւանդութիւններու մասին տա ի՞չ
բան կայ գրուած :

Խորենացին նշխարներէն զատ, Գարեգին Եպիսկո-
պոս Մրուանձեսնցը հաւաքած է բանի մը կտուել,
որնցմէն օգտուած ենի մեն :

Այս փոքրիկ աշխատանքին նպաստած են մեր ման-
կուրեան մեզ հանդիպած ծերունիներու եւ առուզներու
պատմած հեքեաքներն ու երգախառն աւանդութիւն-
ները :

Իբրև մեր ժողովրդի մեծ սրբ ու վառ երեւակա-
յուրեան լայզերն ու տենչանիները, մենի հաւաքեր ենի
զանոնի, նախ որպէսզի չի կորսուին այդ բանի մը
բանկագին փշանեները մեր աւանդութիւններուն, եւ
եւկրորդ այն հաւատքով թէ, կարազ գրիչներու համար
իւրաքանչիւր նշխարը կրնայ գրական եւ այլ գեղար-
ուեսական շենդ գործ մը դառնալ :

Ա. Բ.

Լեռներ, սէ՛զ լեռներ, ես կը սիրեմ մեզ,
կը սիրեմ բուռըն ու անզուսպ սիրով.
Հպարտ զազաթնիդ՝ հրսկաներ կարծես.
Ո՛ւժ կը ներշնչէն, թարմո՛ւթիւն, կորո՛վ:
Հոտ ամէն մի բան սրտիս կը ժպտի,
Թախիծն ու երկիւղ կը վանէ մէկղի.
Հո՛տ զովիկ հով մը դէմս կը վութայ,
Եւ կուրծքըս ազատ շունչ կ'առնէ կուտայ.
Իսկ անդրնդախոր ծորի յատակին՝
Երբ իր պատերը պատռել տըրնելով,
Կո՛ւռի կ'որորի ջուրը զետակին,
Սիրտն ալ զետին պէս, կը կայտուէ վէտվէտ.
Ես ալ ժբագրի կ'ուզեմ իրեն հետ,
Լեռներ, զե՛հ լեռներ ծեզ երգել կ'ուզեմ
Ոզեւորութեան այս տենդերուս մէջ,
Թող ծեր ժակատը միշտ բա՛ց միշտ վրսէմ
Դառնայ զործերո՛ւս իտէալն անշէջ:

Լեհոն ՇԱՆԹ

Է՛յ, ջա՞ն հայրենիք, ի՞նչքան սիրուն ես,
Սարերդ կորած երկնի ծովի մէջ,
Ջրերդ անո՛ւշ, նովերդ անո՛ւշ,
Մինակ բալերդ արուն-ծովի մէջ:

Թու հողին մեռնիմ, անզին հայրենիք,
Ա՛ս, թիչ է, թէ որ մի կեանքով մեռնիմ,
Երմէ՛կ ուժնենամ հազար ու մի կեանք,
Հազարն է՛լ սրտանց քեզ մատաղ անեմ:

Ու հազար կեանքով րու զարտին մեռնիմ
Բալերփիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն
Մինակ մի՛ կեանքը, թո՛ղ ինծի պահեմ,—
Է՛ն էլ քու փառքի զովքը երգելուն:

Որ արտօնափ պէս զե՛ր ճախրիմ
Նոր օրուայ ծէզիդ, ազիզ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձը ու զիլ զովիմ
Կանաչ արեւըդ, ազա՛տ հայրենիք . . . :

Ա. Ի Ս Ա Հ Ա Կ Ե Ա Ն

Ո՛վ իմ խաչուած Սրբութիւննե՛ր, ծեր գեռեկտուած ու գեռ
արիւնող կողերէն հաւաքեր եմ սա քանի մը կոտրտուած ու
գեղնած ծաղիկները:

Անոնց ծալքերէն կուզայ զեռ խունկը ծեր անբիծ շունչին,
ու զեռ կը վազէ անոնց երակներէն արիւնը ծեր մեծ սրտին . . . :


Իբրև ծեր կրտսերազոյն մէկ որդին՝ կարօտէն ու յուզումէն
զողղոցուն իմ մեռքերովս ծեր մե՛ծ վշտին եւ Յարութեանը կ'եր-
կարեմ զանոնք . . . :

Ու կը պազատիմ որ ընդունիք իմ այս տժզոյն փունջը , որ
դապնեպսակի տեղ կ'երկարեմ՝ Անկախութեան ի սէր՝ մզած ան-
նախընթաց եւ անաւոր Պայքարին, ծեր աննման եւ պաշտելի
զոհարերութեան եւ ծեր անխորտակ կամքին:

Ես կ'ընդունի՛մ, առանց խաչելութեան չկայ Յարութիւն:

Ես կը հաւատա՛մ խաչեալներու Յարութեան, բա՛յց, ամէնէն
աւելի ես կը հաւատամ ծե՛ր Անկախութեան:

ԱԻԱՆԴՈՒԹԻՒՆ



Ա Խ Ա Ն Դ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ըսդհանրասպէս աւանդութիւնն կը կոչուին այն վաղնջական զրոյցները և անգիր պատմուսթքները — հիւսուսծ աստուածներու և դիւցազներու նոհապետներու և ցեղապեաներու շուրջ, ազգերու ծագման և քաղաքներու հիմնարկութեան մտաին ու վերջապէս գետերու և լեռներու վրայ — , ու որո՞ւ անգիր ժամանակներէն հասած են գրաւոր պատմութեան՝ բերնէ բերան և ականջէ ականջ պատմուելավ :

Դժուար է որոշապէս ճշդել աւանդութիւններու տեղն ու ժամանակը : Բայց, անոր ստեղծագործութիւնը կը վերաբերի մեծ մասմբ ժողովուրդին և անոր աշուղներուն :

Երբ ցեղ մը կամ ազգ մը կազմուելու վիճակին մէջ է, երբ ան հաւատալիք մը կազմելու ու անգէ ներշնչուելու անհրաժեշտ պէտքին առջեւն է, վերջապէս երբ անոր մէջ իր սեփականութիւնը և ինքն

վիճակը ճանչնալու կարողութիւնը կը ստեղծուի, ու ան կը ձգուի իրեն յասուկ, իրեն համար սեփական կեանք մը ստեղծելու, այն ատեն իր երեւակայութեան ուժին և իր մատածելու կարողութեանը համեմատ և ըստ իր խասնուածքին կը յօրինէ առասպելախասան պատմուածքեր՝ իր ծագման և իւր նախանայքերուն շուրջ:

Օրինակի համար Յոյները կը պատմին թէ իրենց նախակին դիւցազները սպաննուծ են հսկաներ ու ճիւղներ և կռուած են աստուածներու դէմ:

Հոռվայեցիներն ալ կ'ըսեն թէ՝ Հոռվմի հիմասրկուն՝ Հոռմուլուսը մնած է մատակ գայլի մը ստինքները ծծելով և ի վերջոյ, հրեղէն կառքի մը վրան երկինք բարձրացած է:

Դրեթէ ամէն ժողովուրդ իր մանկութեանը վրայ կը պատմէ այս կարգի տամադութիւններ, որոնք հրաշապատում առացուածքներով խառնուած են, ու ոչինչ ունին ծշմարիտ, այլ հազիւ թէ ծշմարտոնման են, Ասոնք ստասպելախասան ստանդութիւններ են:

Սանդութիւններու հեղինակութիւնը մեծ մասամբ վերապահուած է ժողովուրդին, ասկայն, աշուղներն են որ զանոնք կը տարածեն ժողովուրդին մէջ:

Ամէն ազգ ունեցած է իր աշուղներն ու երդիչները, որոնք թափառելով երկրէ երկիր, դաւառէ դաւառ, պալատէ պալատ ու դռնէ դռւռ, նուազած ու երգած են իրենց ցեղի, իրենց ազգի քաջերուն հերոսութիւններն, անոնց գովքն ու փառքը:

Այսպէս, օրինակի համար, Յոյները ունեցած են իրենց աշուղներն — որ կը կոչուէին (աէծէ) այէտ —, որոնք պաւառէ գաւառ ման գալով, կ'երգէին Ողիմպոսի աստուածներն ու Տրովադայի դիւցազները: Հան-

ճարեղ այեր մըն է եղած կոյր Հոմերոսը որու անուշնով հասած են Հոմերական դիւցազներգութիւնները:

Թրամասն ալ ունեցած իր (troubadourəs) թրուպատունները, որոնք կը պատէին նահանգէ նահանգ պարտէ պարտ և նշանաւոր համդիխասարանները, ուր իրենց շարջ կը իսնուէր մեծ բաղմութիւն, ու կ'երգէին իրենց ազգույին երգերը՝ նուիրուած Roland ի և ուրիշ հերոսներու. կ'երգէին նոյնպէս Շարլըմաններ կեսնքն ու քաջագործութիւնները:

Դերման ցեղն ոլ ունեցեր է իր Sainger երդիչները, որոնք Գերմանական Lied-երը հնչեցուցած են իրենց քանորերուն վրայ:

Հնդիկ երգիչներն ալ յօրինուծ են իրենց Համոյանա և Մահապարաթա դիւցազներգութիւնները:

Վերջապէս Հայերա ալ ունեցեր ենք մեր գուանները և գովթոն երգիչները, որոնք համոյքով կը հիւրընկարուէին և' պարտին մէջ և' խրճիթին, ու հնու ստուար բաղմութեան մ'առջեւ կը հնչեցնէին իրենց սովոն ու տուիզը և իրենց դիւցազներու հերոսութեան գովքը կը հսկէին, և թագուարդներուն փառքը կը պահանջանէին:

Այժմ, դիւրին է ըմբանել, որ տեսնուկան պատմուածքները իրենց հարազատ ձեւն մէջ չեն կրցուն հասնիլ գրական աշխարհին: Ժամանակի ընթացքին, անոնք իրենց տեղն ու ցեղը փոխելով, բնակչութիւններու խառնուածքին ու բարքերուն համեմատ ձեւեր հսկէր են ու փոխեր են իրենց նախական յառակ վիճակը:

Եւ քանի որ կոնխագոյն ժամանակներուն չկույին զիր ու դրականութիւն ու ժողովուրդը զանոնք կը

սորվէր միայն լսելով ու գոց ընելով, շատ բնական է ենթառնել թէ անոնք կորսուելու դաստակարտուած էին ուշ կամ կամուխ։ Իրաւ ալ շատ աւանդութիւններ կորսուած են, և շատերէն ալ հազիւ մէկ երկու առջ լան հասած են մեղի։

Իսկ ինչ որ կը վերաբերի աւանդութիւններու ճշմարտութեան, ի հարկէ չենք կրնար զանոնք ընդունիլ իբրև պատամական սմբողջական ճշմարտութիւններ, բայց չենք կրնար նաեւ ժխտել ու ըսել թէ անոնք հշմարտութենէ բոլորովին զուրկ են։

Իւրաքանչիւր աւանդութիւն ունի իր մէջ ճշմարտութեան նունա մը, նախնական կորիղ մը, որ ասկայն, քանի աճած է այնքան աւելի տարբեր ձեւ մը և կամ իմաստ առացած է իւր շուրջը դիզուած և հիւսուած խօսուածքներէն, և առապիւական կամ վիպասանական բնոյթ մը առած է։

Երբ նկատի առնենք զանազան ազգերու աւանդութիւնները զրեթէ միշտ անոնց մէջ կը աեսնենք շատ մօտ նմանութիւններ։ Զօր օրինակ, մեր Արտաւազդի մասին եղած զրոյցը, նմոն է պարակական Դահաք թագաւորի մասին եղած պատմութեան Դահաք հրէշ բոնաւոր մըն էր, անոր ուսերուն վրայ երկու վիշապներ բուսած էին, որոնք կը սնանէին մարդկային ուղեղներով։ Ֆրէյտուն դիւցազնը բանեց զայն և Մդիւյց Տիմավենու լերան վիներուն մէջ։ Պարսիկ դարբիններն ալ իրենց մուրճը կը զարնէին աալին, որպէսզի Դահաքին կոտպնքը ամրապնդուի։ Դահաքը երբ կը ցնցուի, երկիրը կը շարժի նա հոն բանարկուած պիտի մնայ մինչեւ աշխարհի վերջը։ Այն ասեն պիտի ազատուի և կէսօրուայ մէջ չարիք

պիտի գործէ, մինչեւ որ Սամը անոր յաղթէ։

Այս ու ասոր պէս շատեր կան, որ խորհիլ կուտան թէ յաձախ ժողովուրդներն իրենց աւանդութիւնները նմանողաբար կազմեր են։ Այս պատճառաւ ալ շատ անգամ ինչ ինչ ազգերու աւանդութիւններն իրենց արժէքը կը կորմնցնեն մեր աչքին, մտածելով որ անոնք փոխ առնուած են ուրիշ աւելի հին ազգերէ։ Այս կերպ ըմբանումը ճիշդ չէ, ասկայն որովհետեւ կարելի չէ աշխարհիս մէջ ազդ մը կզզիացնել, ու կրպելի չէ ցայց առա ազդ մը, որ ազգուած չըլլայ ուրիշ անձնելի հին կամ զօրսաւոր ազգերէ։ Կարելի չէ ցայց առաջ ժողովուրդ մը, որ զուրկ ամէն յարագերութիւնը ինքնիր մէջ առանձին բուսած ու մեծաց ըլլայ և ասած ըլլայ նախնանելի քաղաքականութեան մը։

2580

6098. ԲԸ

Աթէնքի ու Հոռիմի ազգեցութեան ներքեւ Հոռմը կօրին ու ասքը կազմած ատեն իր առջև ունէր Հին Յունաստանը և մասնաւորապէս Աթէնքն ու Սպարտան։ Հին Յունաստանն ալ իր կարգին, յարագերութեան մէջ էր Եգիպտոսի ու Փինիկէի հետ։

Իւրաքանչիւր ազդ որ նոր կազմուած է ու կը կազմուի, իրեն կազապար կ'ունենայ իր դրացի ազգերը։ Նոյն բանն է նուեւ աւանդութիւններու կազմութեան պահուն։ Ազգերը նմանողաբար կ'օգտուին իրարու աւանդութիւններէն։ Ազգ մը կ'առնէ իրեն դրացի ազգի մը աւանդութիւնները և կը յարմարցնէ զանոնք իր ազգային գէմքերուն։

Կամ ժողովուրդ մը կը գաղթէ ուրիշ երկիր մը ու հոն կը հաստատուի, այնակղի լինիկներու աւան-

գոկան զրոյցներու մէջէն կը հանէ անոնց հերոսները և անոնց տեղ իր ցեղին քաջերն ու նահապեաները կը դնէ :

Եւ կամ թէ երբ ժողովուրդի մը մէկ մտար բանութեան ներքեւ, գաղթական կեանքի կամ գաւանական ինդիրներու հետեւանքով կ'անջատուի իրմէ ու կը փոխէ իր լեզուն ու բարքը, անոր համեմատ իր աւանդական վէպերն աւ տարբեր գոյն մը և տարբեր ձեւ մը կ'առնեն :

Այսպէս ազգերու աւանդութիւնները իրարու հետ մօտաւոր առնչութիւն մ'ունին : Շատ բնական հետեւանքներէն մէկը կրնանք նկատել այս անոր, որ աշուղները, որոնք թարգմանը կ'ըլլան իրենց պատկանած ազգի զգացումներուն ու ոգիին՝ ամենուրեք ու ամէն ժամանակ, իրենց թափառական կեանքի բերումով, հեռու սեղմը կը տանին իրենց հետ իրենց ցեղին աւանդութիւնները և փոխադարձաբար ուրիշներէն ալ իրենց հետ կը բերեն անոնց աւանդութիւնները : Ու այսպէսով աւանդութիւնները ժամանակի ընթացքին իրարու կը խառնուին ու նմանութիւն մը կ'ստեղծուի մէկզմէկու միջեւ :

Աւանդութիւններու նմանութիւնը բոլորովին երկրորդական բան է : Ի՞նչ որ կարեւոր է և ինչ որ ազգի մը արժէքը կրնայ սեպուիլ, այդ այն է թէ՝ նա ի՞նչ չափով կրցած է իւրացնել զայն, ի՞նչ չափով իր սեփական դրոշմը դրած է անոր վրայ և իր հոգին փոխանցած անոր :

Այս կերպով ստեղծուած աւանդութիւնները, ի հարկէ, կը ստանան մեծ արժէք :

Մեզ կը մնայ ցոյց տալ այժմ թէ, աւանդութիւն-

ները, ի՞նչ դիր խաղցեր են ազգերու կեսաքին մէջ և ի՞նչ կարեւորութիւն ունին : Աւանդութիւնները և աւանդութիւններն առ մորդուն բնութեան հետ, մարդուն հոգիին հետները մորդուն բնութեան հետ, մարդուն հոգիին հետներն կապերով կապուած են, տեսակ մը ժամանակական բնոյթ տաած են, մարդու որքան ալ ճգնի աւանդութիւններէն ազատիլ իր ցեղային աւանդութիւններէն, այնքան որ անոնք հզօր արմատներ ձգոծ են մարդուն սրաին խորը, և դարձած են սիրելի ու նուիրական : Ոչինչ կրայ տեւելի նուիրական քան աւանդութիւնը :

Իրենց բոլոր ակար ու թերի կողմերը ունենալով հոմներձ, աւանդութիւնները այն միա'կ հզօր ազգականներն են, որ կրնան ցեղային ու ազգային ոգին վառ սրանել գալիք սերունդին մէջ :

Աւանդութիւնները երեք տեսակէտով արժէք կը ներկայացնեն :

1.— Իբրև աղբիւր նոխապատմական շրջանի բարերուն ու քաղաքակրթութեան ուսումնասիրութեանն :

2.— Իբրև աղգերու բարքերուն և անոնց խաչուներուն վրայ ազգով զօրաւոր ազգովի մը :

3.— Իբրև գրականութեան և երաժշտութեան զարգացումին սասարող ոյժ, անոնց հայթայթելով սասա նիւթ :

Անցեալի մշուշներու մէջ թաղուած՝ ազգերու կեսանքի և նախապատմական շրջանի մէջ ապրով ցեղերու վարքի վրայ աւանդութիւնները լոյս կը սիրեն, հոգ չէ թէ սասապելախառն :

Աւանդութիւններն անգիր գրականութիւններ են, արժնաց մէջ ի յայտ կուգան հետաւոր գարերուն ապ-

բող ժողովուրդներու սովորութիւնները և բաղձանք-ները և անոնց նկարագիրը :

Այսպէս, օրինակի համար, Հոմեռոսի Խլիականի ու Ռդիստիկանի երգերը՝ հիւսուած իրենց դիւցազներու ու աստուածներու շուրջ, վաղնջական զրոյցներ ու աւանդութիւններն են, որոնք որու չափով բացատրութիւն կուտան այն դարերուն ապրող յոյն ժողովուրդի կրքի, հաւատալիքներու և բարքերու մասին։ Աքիլէսը քաջութեան ու վեհանձնութեան տիպար մըն է զոր ունին անոնք իրենց երեւակայութեանը առջեւ, Պրիամը ազնիւ հայր մըն է, Նեստոր իմաս-տութիւնն է։ Ցեղի մը նկարագիրն է, որ կը ցործնայ իր աւանդութիւններուն մէջ :

Աւանդութեան ազդեցութիւնն ու գերը աւելի զուաւոր եղած է գրականութեան մէջ։ Աւանդութիւնը գրականութեան սկզբնաւորութիւնն իսկ է. անգիր գրականութիւնն է ան, Աւանդական զրոյցներն են որ առան առան են Հոմեռոսի երգերուն և Վիրդիլիոսի են։

Գերմանն խորախորհուրդ միտքն ալ ինքնինքը իր առնմային աւանդութիւններուն մէջ գտոսծ է։

Դիւցազներգութիւնը, Դիւցանութիւնը և Սի-րեգութիւնները ճնունդ ուսած են պարզ աւանդական պատմութիւններէն։

Անոնք խորունկ կապեր կը պահեն նաև երաժշ-տութեան հետ։ Հին ժամանակներ անոնք երգի ձեւին սասկ եւս աւանդուած են, որոց կ'ընկերանային երա-ժշտական գործիքներ :

Երգիչներն ու աշուղները զանոնք երգելով կը

պատմէին իրենց շուրջը խոնուած բազմութեան։ Այժմ ալ շատ մը ազգերու երսժատագէտները իրենց նիւ-թերը կը վերցնեն իրենց տոհմային դիւցազնապէտէպե-րէն և սիրերգներէն, որոնք աւանդութենէն եկած են։ Վակնէրը իր գործերուն միծ մասը իր ազգի աւան-դութիւններէն վերցուցած է։

Դիւրին է, ուրեմն, եղրակացնել թէ, աւանդական մասունքները ինչ նուիրական և ինչ մեծ դեր խաղ-ցած են ու դեռ կրնան կատարել ազգերու կեանքին մէջ։ Նոյն իսկ Անգլիական քաղաքականութիւնն ու գիւտագիտութիւնը իրենց աւանդութեան հնագանդ պահակներն են։

Աւանդութիւնը ազգի մը ամենազօր ու գեղեցիկ երգն է և անոր ամենասխորունկ ու քաղցրալուր նուա-գը, որ պիտի ապրի ու պիտի հնչէ մինչեւ իր ցեղին վերջին մարդը։

Ան ներշնչումն է ժողովուրդի խոշոր սրտին և իր լարերը հիւսած է այդ սրտի երակներէն։ Այդ իսկ է պատ-ճառը, որ ան քաղցր կը հնչէ ու քաղցր կը խօսի ամէն սրտի։


Ժողովուրդ մը, որ աւանդութիւն չունի, կը նմա-նի սրտի մը, որ երգ չունի։

Եւ ով որ երգ չունի, ան պիտի մեռնի . . .

Հ ի ն Հ Ա Յ Ա Ս Ա Ն ի

Ա Շ Խ Ա Ր Հ Ա Գ Ր Ա Կ Ա Ն Գ Ի Բ Ք Ը

Ո Ւ Ա Ն Ա Ր Լ Ե Ռ Ն Ե Բ Բ



ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱԲԱԴԻ ԳՐԱԿԱՆՈՒՆ ԴԻՐԻՔ ՈՒ ԱՆՈՒ

ԼԵԹՆԵՐԸ

Երբ Յունական, Պարսկական, Արաբական և Թու-
թարական քաղաքական ձգտումներն ու արինարբու-
տրշաւանքները դեռ չեին անդամահաստած Հայկական
Բարձրաւասնդակը, երբ, ասակաւին ան բաժնուած չէր
Թունաց, Պարախց, Թուրքիոյ և Ռուսիոյ միջև, Հայոց
Աշխարհ կը կոչուէր այն լեռնոտ երկիրը, որ կը տո-
րածուէր հիւսիսէն՝ մինչեւ Կուր գետ ու Տաղասան,
հարաւէն՝ Կորդուաց լեռներ, արեւելքէն՝ կը հասնէր
մինչեւ Ատրպատական ու Կասպից ծոլ, իսկ արեւ-
մուտքէն՝ մինչեւ մեծ Եփրատը ու Անդրստաւրոսի մէկ լեռ-
նաշղթան :

Ահա՝ Հայաստան աշխարհը :
Քաղաքական գիրքը նկատի առնելով, անոր հիւ-
սիսը կը դանուէին Կողքիս, Վրաստան ու Աղուտ-
նիստան :

Զայն կը շրջապատէին հարաւէն՝ Ասորեստան,

արեւմուտքէն՝ Կապողովկիս և Պոնտոս, եւ արեւելքէն՝ Պարակաստան :

Հայաստանը գերազանցօքէն լեռներու աշխարհն է. կարելի է ըսել, ան լեռներու կղզի մըն է :

Հայաստանի լեռները, հակայ և փրփրաբաշ կոհակներու պէս, թիկունք առ թիկունք, երբեմն իրուրու կոնսկը ելած և զայրադին երեւոյթով կը վազեն մինչեւ Կովկաս, կը կենան Պոնտական ծովու ափերը, կը խուժեն յանկարծակի Կապողովկիս, Ասորեստան ու Ատրպատական : Տեղ տեղ ալ կաստղի թաթառներու պէս վեր կը սլանան օդին մէջ. կը նետուին երկինքին դէմ՝ հպարտ ու ըմբռաս :

Կարծես թէ փոթորկի բռնուած ծով մըն է, որ յանկարծ տեղն ու տեղը քարացած է :

Այդ լեռներու և խոր ձորերու ընդմէջէն երասին ու Եփրատը իրենց բարձաթիւ ճիւղերով կը սահին. երբեմն Էնեզանազ կը գալարին մանուածապատ, մերթ մոլեգնած ու պղարոր կը քերեն լեռներու փէշերը ու յաճախ մըմառդին կը կրծեն ապաստները :

Հայաստանի լեռները կարելի է բաժնել չորս գըլխառոր շղթաներու .—

1.— Շղթայ մը կը մեկնի Արարատէն ու կ'երկարածուի դէպի հարաւ արեւելք, և մինչեւ հիւսիսարեւմուտք. կողմանական շղթաներէն մէկն է որ կը կոչուի ՍՈՂԱՆԼՈՒ ՏՈՂ :

2.— Շղթայ մը կը շրջապատէ Արարատեան կամ հայկական բարձրաւանդակը Կարսոյ և Պայտիսի միջեւ. առոր հիւսիսային զառիվայրէն կ'անջաստուին ԿԵՎԱԿՈՒՐ ՏՈՂ. և ԿՈԲ ՏՈՂ, լեռները, և միջին զառիվայրն ալ կը կոչուի ԱԼԱՏԱՂ :

3.— ԱԼԱՏԱՂԻ և ԱՐԱՐԱՏԻ մերձեցման աեղեն կ'երկարի երրորդ շղթայ մը դէպի հարաւ-արեւելք, անցնելով Վանայ և Ուրմիոյ ծովերուն մէջաւեղէն: Այս շղթային մէկ մասն է որ առած է ԶԱԿՐՈՇ անունը :

4.— Չորրորդ շղթան կը կազմն ԲԻՆԿՈԼ (Բիւրակնեան) լեռները, որ արեւելքէն կը մօտենան ԱԼԱՏԱՂԻՆ ու հարաւէն ՆԵՄՐՈՒԹ կամ ՆԵԲՐՈՎԹԻՆ :

Արարատեան դաշտին մէջ կը բարձրանայ ՄԱՍԻՍԻ առանձին. նոյն դաշտի հիւսիսային կողմը կը բարձրանան Ալագիօլ լեռները (ԱՐԱԳԱԾ), որ կը բաժնեն հայկական բարձրաւանդակը Գուգարաց (Կորճեայք) աշխարհէն և որոնց ստորոտը կը տարածուի Սեւանայ լիճը (Գեղամայ ծով կամ Կիօֆջայ):

Ահա՝ Հայկական բարձրաւանդակը, որ իր դերքին պատճառու կ'իջաէ Ասիսկան այս մասի բոլոր անցքերուն, և որուն պատճառու տարիներէ ի վեր կուտախնձոր մը դարձեր է աղգերու միջեւ ու պատերազմի թատերապայը մը :

Այս բարձրաւանդակի բանալին է Կարին, ուր՝ իրարու կը զուգուղիպէն Կովկասէն, Պարակաստանէն, Սիւրիայէն և Փոքր Ասիսյէն եկող ճամբաները :

Իր նեղ անցքով ու սեպածեւ քորաժայուերով նշանաւոր է նաև Կորճեայքէն դէպի Հայաստան մանող կիրճը:

* *

Հայաստանի նշանաւոր լեռները, որոնց վրայ անած ու մեծցուծ է հայ ողին, որոնք իրենց դրոշմն ունին հայ ողիին վրայ, ու անոր յաւիտենական յուշարձանները կը կազմեն, հետեւեալներն են .—

1. — ՄԱՅԻՍ (Արարատ) . Վանայ ծովուն հիւսիս արեւելքը՝ Արարատ դաշտին մէջտեղը . իր արեւելքէն կ'անցնի Արաքս գետը, իսկ հարավէն Արաքսի մէկ ճիղը, Դեղի գետ անունով : Ունի 16,916 ստք բարձրութիւն :

2. — ՓՈՔԲ ՄԱՅԻՍ (Ալս) . Մեծ Մասիսի հարաւարեւելքը՝ 12,840 ստք բարձրութեամբ :

3. — ԱՐԱԳԱԾ. Մասիսի հիւսիսային կողմը, և Արաքսի միւս ափը՝ իր հիւսիսէն կը բղիսի Քասաղ գետը : Ունի 13,454 ստք բարձրութիւն :

4. — ՆՊԱՏ. Բագրաւանի մէջ, անոր հարաւային կողմը կը փռուի Զիրաւ դաշտը . իսկ հիւսիսէն կը տեսնէ Գայլաւոյ լիճը :

5. — ԾԱՂԿԵՑ ԼԵՇՆԵՐ (10,584 ստք). Վանայ ծովուն հիւսիսը՝ Զիրաւ դաշտէն կը բաժնուի Նպաստէն: Արածանին սկիզբ կ'առնէ իր հիւսիսային սառըստներէն :

6. — ՍԻՓԱՆ (13,700 ստք). Վանայ ծովուն հիւսիսային ափին վրայ :

7. — ՆԵԲՐՈՎԹ (7,656 ստք). Վանայ ծովուն արեւելքան ափին վրայ . իր գագաթը կը գանուի Նեբրովթի լիճը :

8. — ԳՐԻՌԻՌ. Նեբրովթի շարունակութիւնը՝ գէպի հարաւ, որ կը հասնի մինչեւ Դատավան նաւահանն գիստը :

9. — ԲԼԵՋԱՆ (9,000 ստք). Նեբրովթին հիւսիսային

կողմը, որու հարաւային ստորոտը կը տարածուի Նազգիկ (Փրխուս) լիճը: Սիփանի և Նեբրովթի հետ կը կազմէ եռանկիւն մը :

10. — ԲԻՆԿԵՈԼ, Բիւրակն (10,770 ստք). Կը բարձրութանայ ինուսին մօս՝ Բարձր Հայքին կուրծքին վրայ :

11. — ՂԱՄՈՒԹ կամ Ղամեկ (9,846 ստք) Բինկէոլի աջ թեւը, որ բաղուկի մը պէս կ'երկարի դէպի արեւալք ու կը գրկէ ինուսի հովլիսը՝ անոր հարաւային սոհնմանը կազմելով :

12. — ՍՈՒԿԱՆԻԷՑ (11,202 ստք). Ալաշկերտի և ներքին Բասենի մէջտեղը : Ալաշկերտը կը մնայ իր հարաւը :

13. — ՏՈՒՄԱՆԻ ՏԱԼ (9,235 ստք), Կարնոյ հիւս . արեւելքը, որու արեւմտեան ստորոտէն կը բղիսի արեւմբան Եփրամը :

14. — ՍԵՊՈՒՀ. Երիզայի մէջ . Եփրամը կ'անցնի իր և Անի ամրոցի մէջտեղէն, իր հիւսիսը թողելով լուսուորչին լեռը :

15. — ՏԱՐԾՆՈՑ և ՍԱՄՆՈՑ ԼԵՇՆԵՐ ԻՆՆԱԿՆԵԱՆ (Քարքէի լեռներ) . Տաղօնի, Սեղանսար, Սեւ կամ Սիմ սարը որ կ'ըսուի ՏօրոՍ, և որու մասերն են ԱՆՏՈՆԻ, ԿԵՓԻՆ, ՄԱՐԱԹՈՒԹ և ԾՈՎԱՍՍՐ :

Ահա՛, ասոնք են գլխաւորապէս այն լեռները, որոնց կազմծ է ինքզինքը հայ հոգին, զամազան աւանդութիւններ հիւսելով անոնց շուրջ և անոնց վրայ կատարուած պատմական ինչ ինչ նուիրական դրուագներով :

Սակայն Հայաստանի մէկ ծայրէն մինչեւ միւսը չկայ հողակոյտ մը, բլուր մը, ժայռ մը, աղբիւր կամ գետ մը և քար կամ ծառ մը, որուն հետ հայ հոգին կապուած չըլլայ դրուադով մը կամ աւանդութիւնով մը :

Հայաստանը Հայ ժողովուրդի բոլոր նուիրականութիւններուն և սրբութիւններուն յիշատակարանն է :

Հայը սէր ու պաշտամունք ունի Արաքսին ու Եփրատին հանդէս այսպէս, ինչպէս Հնդիկը՝ Գանդէսին, Եգիպտացին՝ Նեղոսին, Հռոմը՝ Տիբերին, ու Գերմանը՝ Հունոսին . . .

Հայ ժողովուրդի սիրան ու հոգին, սակայն, շատ հին ժամանակներէ ի վեր, աւելի յափշտակուած են երկինքին մօտեցող իրենց բարձրաբերձ իրոներով։ Լեռներու վրայ, անոնց օդովն ու ջուրովը մնած, անոնց շունչովը մկրտուած⁸, հայ ժողովուրդը տեսակ մը հաւատք ունի դէսկի իր լեռները։ Անոնց վեւեմութեամբը տարուած, և անոնց յաւիտենականութեանը վստահ՝ անոնց կը փարի հայ հոգին, անոնց կը յանձնէ իր սիրտը և զանոնք կը կանդնեցնէ իրեւ յուշարձան՝ դալիք սերունդներուն համար։

Եւ ահա ներշնչուած կ'երգէ հայ բանաստեղծը. —

Լեռներ, լեռներ հայրենի, անմահական դըխոներ։ Որոնց արփին կը զնէ թագ եւ մշուշն ալ պատմուման, Լեռներ սառէ ծոցերով, զլուխներով ճիւնամեր։ Զոր կ'օծանէ լուսընկան։

Զեր ֆակատները կրյս են լոկ Աստուծմէ համբուլուած, Թըլակարկառ ուսերնիդ կը լուայ կապոյտն երկրնքին. Վիճերու մէջ ուր լիմեր կը քընանան մենակեաց, Աստղերը սոսկ կը ծաղկին։

Քարայրներէն՝ որոնց մէջ հովք զայլի պէս կ'ոռնայ՝ Գետեր բըխած զարնան դէմ կը զահվիժին փըրփրահեր, Եւ կ'երթան ծեր ոտքերուն սրփուել զորգեր միշտ ծաղկեայ՝ Ուր կը նստին հովիւներ։

Կը սողայ շանթն օծի պէս ծեր զըլխուն շուրջ կրանիաէ, Որմէ բուընկած կը մխան եղեւնիներ օրերով. Արծիւն այդտեղ աստղերէն միայն իր կուաը կ'ուտէ, Կը խմէ ջուրն ամպէն զով։

Օրհնեա՛լ ըլլաք, ո՞վ լեռներ, օրորոցներ աղամանդ, Ուր մեր պապերն առջի հեղ իրենց աչքերը րացին, Եւ վազրի մորթ մուսերնուն իշան դաշտերն արգաւանդ, Կըրթեցին եզը՝ լուծին։

Փայլակնաբիբ ամպրոպին մէջէ — երկնի զոռ զազան — Մեր արքաներն որսալու ելան փախչող սատրապներ. Իրենց ժիուն խըրխինչէն՝ անդունդներուն մէջ սուզան ժայռին մրափող զիշապներ։

Օրհնեա՛լ ըլլաք դո՛ւք՝ որ տուիք զըրկերը ծեր շաղածին Անակորդոյն, Տղատին պատրսպարան եւ անդայր Որոնք քաշուած այրերու մէջ՝ յուսնին տակ կարդացին ժամազըրքեր խընկաբոյ։

Դուք որ տեսաք փառարի մէջ կոյսերու ոսկըրներ՝
Զոր յետոյ լոյս մ'երկնային փոխակերպեց շուշանի,
Դուք որոնց մէջ նըզնազգեստ քուբժերով են վախճաներ
Արքաներ նման տիտանի:

Արծաթն, ոսկի՞ն կ'եռան ձեր արգանդներուն մէջ հրագանձ,
Որոնցմով հայ տիկիններն իրենց զարդեր շինեցին,
Հայրապեսներն ըսկիններ, և ասպեսներն ներապանձ
Նետերն իրենց մահածին:

Ձեր մայրենի ծոցին մէջ կաթը մարմարն է առատ՝
Զոր կըթեցին մեր հայրերն օր մը ձեռքով ժըրաչան,
Ու կերտեցին աստուածներն ու բազիններն անարատ
Ուր տատրակներ մորթուեցան:

Կառոյց երուանդ իր քաղաքն ու երուազն ալ իր մեհնանն.
Հըսկայ սիւներ խոյազլուին Մասիս պէս շողացին,
Ու ձեր մարմարն արփացով հազար ձեւերը տիտան
Մեր պապերուն հանմարին:

Արշակ կապեց կամուրջներ Եփրատին վրայ դիւածայն՝
Որոնք այդ խեռ դիցուհոյն նապուկ մէջքը պարուրող
Եղան զօտի ալեսանձ՝ որոնցմէ վար կախուեցան
Մորմենիներ աղամող:

Քանդակուեցան ձեր կումով գամբարաններն Անիի
Եւ սափորները՝ լեցուն Արշակունի ամիւնով՝
Որոնց մէջէ ծըլեցաւ իբրեւ ընծիւղ կաղնիի
Բազրատունին մարտախոռով:

Լեռներ, լեռներ, սեւ լեռներ, այլեւս աւա՛ղ թափուր էք
Շողապչակ փառքերէն, հերոսներէն հինօրեայ.
Դիոսի տեղ ամպ մ'այս օր՝ զերդ քօղն այրի կընոշ մ'հէզ՝
Կը նըստի ձեր զըլիուն վրայ:

Թող ձե՛զ դառնայ նոր Սերունդն, ըլլայ դրացի արեւուն.
Իրեն զըղեակ թող ընէ իր հայրերուն որորանն.
Արծուի թեւերն իր վըրա՛յ, իր վրա՛յ երկինքը անհուն.
Թող շանթերո՛վ զինուի ան:

Փըրկութիւնն ա՛լ ձեր մէջ է, ձեր փառերուն մէջ մըթին,
Սեպերուն վրա՛յ է՝ ուր այծն ելած վիճին կը նայի
Հոտ զըրվէժներն՝ որոնց քով վարդենիներ կը ծաղկին.
Կուտան հրաւէր պայրարի:

Թող ձե՛զ դառնայ նոր Սերունդն, աստղահամարզ ըլլայ գօրք
Թըշնամւոյն դէմ քերդ էք դուք, դիւցազներու՝ ապարանք.
Լոկ քաշերո՛ւն համար ձեր ժայռերը լալ, չըողորկ,
Կ'ըլլան զահիր ոսկեզանգ:

Եւ թող տրոփեն վեհօրէն լոկ քաշերո՛ւն ոտքին տակ
Հըրաբուխներն ըսրօդուած, ձեր սըրտերն այդ ծըծմբաեռ.
Եւ վաղը թող շինուին ձեր մարմարներէն ըսպիտակ
Հերոսներու արծաններ:

(Պ. Վարուժան)

* *

Կա՞նք տունենք այս պաշտելի լիւներուն առջեւ,
որոնց ծոցին մէջ պատապտրուած ու մեծցած են մեր
նախահայրերը :

Կա՞նդ տունենք այս պանծալի լիւներուն առջեւ
որոնց կուրծքին վրայ ու վասպարներուն մէջ, իրենց
ձիւներուն պէս ամբիծ՝ պահած են հայ հոգին, մեր
դիւցազներն ու կրօնաւորները :


Կա՞նդ տունենք, վերջապէս այս ըմբռատ բարձունք-
ներուն առջեւ, որոնք թեւ թուիչք տուին Հայ
մաքին դէպի անկախութեան դաղափարը և ատեղե-
լու մեր մշակոյթը. որոնք թեւ ու թուիչք տուին մեր
ժողովուրդի մարտական կամքին, մեր հերոսներուն.
դէպի զոհաբերութիւն ու յաղթանակ :

Կա՞նդ տունենք ու լոենք, ունկնդրելու իրենց
քողոցրալուր հէքեաթներուն ու երգերուն :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՆ

ԱԻԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ





ՄԱՍԻՍ

Կա՞նգ տունենք առաջին անգամ Մասիսին՝ Հայ ժողովուրդի և Հայուստանի խորհրդանիշ լեռան առջեւ։ Սպիտակավառ Մասիսը Արարատեան գաշտին մէջ վեր կը նետուի ըմբռատ, և իր ճակատը՝ միշտ բարձր բռնած՝ յաւերիօրէն պայքարիլ կ'ուզէ իր բարձրութեան և ազատութեան համար։

Ամէնէն առաջ Սուրբ Գիրքն է որ կը խօսի Մասիսին վրայ։ Պատուհաս ջրնեղեղէն յետոյ՝ նոյ նահապետին տապանը Արարատի գագաթին վրայ է որ կը կենայ։ ու մարդկութիւնը առաջին անգամ անոր սառուսն է որ կը բազմանայ ու կը տարածուի։

Հաստ Ս. Գրքին, ուրեմն, Մասիսը Աստուծոյ ընտրեալ լեռն է, և խանձարուրը մարդկութեան։

Միեւնոյն դէպքը Հայկական առանդութիւնը հետեւեալ կերպով կը պատմէ։
«Նոյեաց առարնը անծայրածիր ջրերուն վրայ


Կը ծփայ երկար տաեն։ Տապանը ալ յոգնած է ու կայսն մը կը փնտռէ։ ու առաջին անգամ ան կը հնադիպի Կարնոյ «Փալան Թեօքեն» լերան կատարին, ուր մէկ վայրկեան խկ չի կենար, կ'անցնիւ Հօն, Նոյը կը զգայ որ ջրերը կը քաշուին հետղնեաէ, իր յուսահասոութիւնը կը կը փարատի, ու թեւերը պարզած առ Ասուուծ կը ձայնէ «Գոհանամք զքէն Տէր»։ ու այդ կատարը կը կոչուի մինչեւ այժմ Գոհանամ . . . :

Գոհանամին գագաթը քերելով, Տապանը կը շարունակէ ծփալ մութ ջրերուն վրայ. կը հասնի ան մինչեւ Տարօն. ու հոն առելի ուժով կը քերէ ու կ'անցնի Գրգուռ սարին կատարը, և կանգ կ'առնէ Միփանին առջեւ, ոմանք կ'ըսեն Փոքրիկ Մասխին առջեւ, ու կ'ըսէ.

«Սիս, Սիս, առ զիս»

Իսկ Միփանը կը պատասխանէ անոր,

«Գնա՛ Մասիս,
«Ան միծ է բան զիս . . . »





Ու Տապանը կը ծփայ դէպի Մասիս ու խորիս կը նետէ անոր կատարին։

Հայրենի լեռներուն լեզու և խօսք տուշող մեր առանգութեան այս երկու բառերը բացատրութիւն կը ըերեն մեզի մեր նախնիքներէն այն մեծ առաքինութեանը մասին որ կը կոչուի «Յարգանէ դէպի մեծը» և ուսոնդելով զայն հայրենի լեռներուն, կ'ուզեն որ այդ թանկագին առաքինութիւնը երկարածդուի սերունդէ սերունդ։

Աւա՞լ, մեր նոր սերունդները տակու տոկու կը սառուխն ու ի վիճակի չեն ունկնդրելու այդ գոհար խրատը մեր նախնիքներուն, որ մեզի զրկուծ են մեր անասան լիսներուն միջոցով։

«Գնա՛ Մասիս, ան միծ է բան զիս»։ Պէտք է թողու որ այս պատասխանը իջնէ որտերուն խորը և արձագանգէ հոգիէ հոգի, եթէ կ'ուզենք որ մեր հոգիները գուանան Մասիսի պէս խրոխտ ու սպասակախտ։





Մասիսի մասին՝ Պատմահայր Մովսէս Խորենացին
մեզի կտակած է «Մասեաց Քաջերու և Արտազդի
աւանդութիւնը» :

Ան կը պառամէ .

«Երբ Հայոց աշխարհակալ ու շինարար թագա-
ւորը՝ Արտաշէս Ա. կը մեռնի, իր նախարար-
ներէն շատերը անձնասպան կ'ըլլան իր գոտաղին
վրայ :

«Այդ պահուն Արտաշէսի նախանձու ու փա-
ռամու որդին՝ Արտաւազդ՝ երբ կը աեսնէ նա-

խարարներուն այդ անսահման սէրը դէպի իւր
հայրը և անոնց անձնասպանութիւնը, նախանձէն
կտաղած կը պոռաւ:

«Հայր, դու մեռար և ամէն բան քեզի հետ
տարիիր, ես այս աւելակներուն վրայ ինչպէ՞՛
թագաւորեմ»:

Ու Խորենացիի աւանդութիւնը կ'ըսէ թէ՝ այդ
պահուն Արտաշէսը ուսկիէ գոտաղին գլուխը վեր
բարձրացնելով, կ'անիծէ իր որդին՝

«Երի դու յորս նեծցես

«Յազատն ի վեր ի Մասիս,

«Կալցեն զիեզ բաշք

«Տարցեն յազատն ի վեր ի Մասիս,

«Անդ կացցես եւ զլոյս մի՛ տեսցես:»

Ու աւանդութիւնը կ'աւելցնէ թէ, օր մը երբ
Արտաւազդ ձի հեծած որսի կ'ելլէ Մասիսը,



յանկարծ վար կը գտնալիմի անոր անդունդերու

մէջ, ու հոն Մասիսի քաջերը կը բանեն զոյն ու շղթայակապ կը բանատրկեն և թէ իր որսի երկու չները շարունակ կը կրծեն իրենց տիրոջ շղթաները, որպէսզի զանանք խորառակեն, ու Արտաւազդը աղասի և վերջ առաջ աշխարհին: Շղթաները կը մաշն ու կոտրուելու կը մօտենան, երբ հայ գարբիններու հրաշագործ մուրճերը ամէն շաբաթ երեկոյ. իրենց գործերը աւարելէ վերջ՝ երկու հարուած տեւիթ կ'իջեցընեն իրենց սալերուն որպէսզի անիծուած որդու շղթաները չխորառակուին, ու այդ հարուածներէն շղթաները նորէն կը նորոգուին, կ'ամրանան, ու այսպէսով Արտաւազդը կը միայ մինչեւ այսօր բանատրկուած:

Ու դեռ մինչեւ հիմա, Հայաստանի գտւառներու մէջ գարբինները՝ շաբաթ օրերը, իրենց գործը բնեցնելէ վերջ, կը հետեւին աւանդութեան, երկու անդամ տեւիթ կը զարնեն առլերուն, որպէս զի Արտաւազդին շղթաները ամրանան ու ան դուրս աշխարհ չգայ աշխարհը կործանելու:

Հայ ժողովուրդի այս աւանդուկան պատմութիւնը կը նմանի յունական այն առասպելին, որ Պրուերեսը երկնքէն կրակ գողնալուն պատճառաւ շղթայակապ կը բանատրկուի Կովկասի լեռներուն մէջ, եւ որուն լիսրդը կը կրծեն անգղեր: Կը նմանի նաեւ Պարսկական այն առասպելական զրոյցին, ըստ որում Ֆրեյտուն Դիւզազնը շղթայակապ կը բանաէ Տիմավենս լերան մէջ հրէ և բոնաւոր Դահաբը, և որուն կալմաքները ամրացնելու համար Պարսիկ գարբիններն

ալ իրենց մուրճերով կը զարնեն սալին: Վրացական «Արնեւ»ին աւանդութիւնն ու ասոնց նմանութիւնը ունի:

* * *

Մասիսին հետ կապուած Մ. Խորենացիի պատմութիւնը ծանօթութիւններ կը բերէ անցեալէն, այն ըմբանումի և հաւատքի մասին, որ մեր նախահայրերը ունեցեր են «նօր անեծքի», «չար նախանձի» և Մասիսին ու իր քոջերուն վրայ:

Հօր մը նուիրականութիւնը և անոր անէծքէն աղասուելու անկարելիութիւնը կը տեսնենք այդ աւանդութեան մէջ: Այս ըմբանումը դեռ մինչեւ այս օրեր կը տեւէ մեր ընտանեկան յարկին մէջ:

Կը յիշեմ, մանուկ հասակիս մէջ, առթիւ մը մեծ մայրս բարկացնելու անմասութիւնը ունեցեր էի, ու ան իր բարկութենէն անիծես զիս: Երբոր բարկութիւնը ոնցաւ, ըսի իրեն, «Մեծ մայր, ինչպէս կրցար զիս անիծել»: պատասխանեց քաղցրութեամբ մը: «Ճղա՞ս, իմ անեծքն մի՛ վախնար, մօր անեծքը սեր է, վախցիր միմիայն հօրդ անեծքն, հօր անեծքը պատուհաս է...»:

Ահա՛, այս պատուհաս անէծքն է հօր անէծքը, որ մինչեւ այսօր շղթայտկապ կը բանտէ չար որդին վիճերուն մէջ . . . :

Աւանդութեան «Արտաւազդը» չար նախանձ է, վատ որդին, ու մեր նախահայրերու ըմբռնումով չար նախանձը կրնայ աշխարհը կործանել: այս ճշմարտութիւն մըն է նաեւ այս օրերու համար: Չար նախանձը քանդիչ ուժ է: Դիբաղդաբար, այդ վատութիւնը կայ եղեր մեր նախահայրերու մօտ, բայց,

մէ՛կ հատ միայն, ու բարերազդութար կրցած են զայն շպայտկապ յանձնել Մասխա՛քաջերուն :

Միեւնոյն աւանդութիւնը հաւատք մը և պաշտառութեանը մը կը դնէ մեր նահապեաներուն սրտին մէջ՝ գէպի Մասիսը: Անոր կը դիմեն ամբն անդամ, որ մէկը ունենան պատմելիք, կամ երբ ակարութիւն մը զգանու Հայ ժողովուրդի պաշտպան լեռն է ան և իր ծոցին մէջ ունի բազեր, որմանը միշտ պատրաստ են անօրինելու ինչ որ իրենցմէ կը խնդրուի:

* *

Ուրիշ աւանդութիւն մըն ալ կայ Մասիսին վրայ նորէն, աւելի նոր ժամանակներու յատուկ: Կը պատմուի թէ:

Յակոր Մծնայ Հայրապետը նոյի տապանը տեսնելու համար կը փորձէ Մասիսին գոգաթը բարձրանալ: Ամէն առաւօտ ու արեւածագին մինչեւ երեկոյ կը քալէ, և իրիկուսն իր հասած տեղը կը դիշերէ, հետեւեալ օրը իր ճամբան շարունակելու համար: Սակայն, յաջորդ առաւօտ, միշտ ինքինքը կը գտնէ հոն՝ ուրիշ ճամբայ ելած էր, վերջապէս, օր մըն ալ երազին մէջ հրեշտակ մը կ'երեւի Հայրապետին ու կ'ըսէ անոր. «Մասիսի գոգաթը բարձրանալը արգիրւած է: ո՛չ ոքի արտօնուած է հոն ելլեւ ու տապանի բեկորները տեսնել, բայց քանի որ դուն ջերմապէս կը փափաքիս տեսնել զայն զքեզ կը տանիմ հիմա հոն»: Եւ Հայրապետը Մասիսի

գոգաթը բարձրանալով՝ երազին մէջ կը տեսնէ Տապանի մնացորդները. Հայրապետը վերտպութնելով, հրեշտակը կը պատուիրէ որ ուրիշ մէկը չիորձէ հոն բարձրանալ . . . :

Մծնայ Յակոր Հայրապետին երազած տեղը, այսօր կը բարձրանայ պղտիկ մատուռ մը Ս. Յակոբայ Վանի անունով. հոն կայ նաեւ միեւնոյն անունով աղբիւր մը, Ս. Յակոբայ Աղբիւր: Ուխտատեղի մըն է: Ուխտի կ'երթան տեղացի ու մերձակայ ժողովուրդը և աղբիւրին ջուրէն կը տանին իրենց հետ: Այդ ջուրը հիւանդները բժշկելու զօրութիւն ունի և օրհնութիւն է աղէտները խսփանող:

Կ'ըսուի թէ, լեռնէն Սարեակ թուչուններ կը հետեւին ջուր տանողներուն, երթալ արտեր ազատելու մարախներէն:

Սյապէս, Մասիսը Հայ ժողովուրդին համար նուիրական ու մոգական լեռ մըն է եղած ու կը մնայ մինչեւ այսօր ու պիտի շարունակէ մնալ միշտ նոյնը, իրեն կտպելով հայ ժողովուրդը:

Ան կը խորհրդանշէ հայ ազգն ու հայրինիքը ու այսպէս կը ներշնչէ հայ բանաստեղծին.—

Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանուագ լացուկամաց լարն եմ սիրում,

Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛յը վառման,

Ու նայիրեան աղջիկների նեղանկուն պա՛րն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուզ, ջրերը ջինջ, լինք լուսէ։
Արեւն ամռան ու ձմեռուայ վիշտապաձայն բուքը վսեմ,
Մքնում կորած խրճիքների անհիւրընկալ պատերքը սեւ
Ու հնամեայ հաղաբների հազարամեայ բա՛րն եմ սիրում։

Ուր էլ լինեմ — չե՛մ մոռանայ ես ողբաձայն երգերը մեր։
Չե՛մ մոռանայ աղօք դարձած երկարազիր զրեցը մեր,
Խնչան էլ սուր սիրս խոցեն արիւնաբամ վէրեցը մեր —
Ե՛լի ես որբ ու արնավառ իմ Հայատան եա՛րն եմ սիրում։

Իմ կարօսած սրտի համար ո՛չ մի ուրիշ հէթեար չկայ,
Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ նակաս չկայ.
Աւխա՛րի անցիր, Արարատի նման ներմակ զագար չըկայ.
Ինչպէս անհաս փառքի նամբայ՝ ես իմ ՄԱՍԻՍ սա՛րն եմ սիրում։

(Եղ. Զարենց)



Ա Ր Ա Գ Ա Ծ

Արագածը, նոյնպէս Արարատեան դաշտին մէջ,
ու Մասիսին զէմ առ զէմ, մեր ժողովուրդի սիրական
լեռներէն մէկն է։ Զրարաս ու ծաղկաւէտ լեռ, լեռ
նախշուն հանքերու և մարմանդ հալերու, սկզբէն
ի վեր եղած է գրաւիչ, ու գրաւած է հայ ժողովուր-
դի սիրտն ու երեւոկայութիւնը, և լեցուցած բանաս-
տեղծներու հողին։ Հայ բանաստեղծն ու ժողովուրդը
միշտ երգած են զայն, անոր ջրերն ու հաւքերը։

«Ալագեազ բարձր տեղ ա,
«Զուրը հիւանդին դեղ ա . . .»

«Ալագեազ սարն ամպել ա,
«Աղբերն իր ձին բամբել ա»

(Ժողովրդական երգերէն)

* *

Սեւ-մուր ամպեր նակտիդ դիզուան,
Դուման հազար, Ալագե՛ազ,
Մրումս արեւ էլ չի ծաղկում,
Սիրս է՛լ դուման, Ալագեա՛զ։

Զառ փետրդ անցայ, տեսայ.
Առաջ դարտի սիրտ չկայ,
Ախ, իմ դարս, զա՞ն Ալագեազ,
իմ դարտի պէս հիշ չը կայ...

— Ել Մանրաշի նշանուն հաւթե՛ր,
իմ դարս որ ձերն եղներ,
Չեր էս զա՛ռ-վառ, խաս փետուրներ
Կը սեւնային, բանց զիւեր :

— Ել, Մանրաշի մարմանդ հովե՛ր,
իմ դարս որ ձերն եղներ,
Չեր ծաղկանուց բուրմունիքը նուտ
Թոյն ու սօրի կը փոխուեր :

Հեյ վա՛խ... կոտրամ իմ քեւերը,
Բնկայ զիրկըդ, Ալագե՛ազ...
Ախ մեծ սիրտ սրդմում սիրս,
Լամ, արուն լամ, Ալագե՛ազ...

(Ա. Խասիալեան)

• •

Ալագեազ բարձր սարին
Զիւն ա կիտուել կատարին
Հօյ եար, հօյ եար
Ախ սարեր, զա՞ն սարեր,
Հեյ, կանաչ առուով սարեր,

Են իմիչ խուտ ա ևն սարին

Սիրս կարում ա արին

Հօյ եար, հօյ եար

Ախ, սարե՛ր զա՞ն սարեր

Հեյ, սիրական սարեր :

Սարի ճամբէկ բաց արե՛ք

Երբամ տեսնեմ իմ եարին

Հօյ եար, հօյ եար,

Ախ սարեր, զա՞ն սարե՛ր,

Հեյ, կանաչ առուով սարեր :

(Յովն. Յովնաննեսան)

Եւ հայ ժողովուրդի աւանդութիւնն ալ անոր գագաթին վրայ է որ կը կախէ կուսաւորիչին Կանրեղը :
Առաւոտները՝ Մասիսի սպիտակափառ ճակախն, երեկոները՝ հրդիներու մէջ բռնկող Արագածի կասարին նայեր են հայ ժողովուրդի աչքերը. և հայ հոգին կը բցած է կուսաւորիչի Կանդեղը փոխել աստղի մը ու զայն կապոյաէն կախել Արագածի կասարին՝ որպէս զի հայ աչքերը միշտ նոային այդ կանթեղի լոյսին ու Արտագածին :

Հ. Ա. Ա. 4

Աւագուծ ունի անթիւ խորունկ ձորեր։ Այդ ձուրերու թիւի մասին գտղափար մը տալու համար, և նույն անոնց մէջ ապրող «Ծուռ»ի (անսակ մը հրէշ) մասին ծանօթութիւն տալու համար, հետեւեալ աւոնդութիւնը հիեր համեր է մեզի։

«Ծուռաը միշտ մարդու արիւն ծծելով
կ'ապրի ու այդ արիւնը կը ծծէ քնոցող մարդոց կրունկներէն, ՅՌ մը խմլացի մէկը քնուցած պահուն իր սաքերն ալ կաշիէ պարկի մը
մէջ կը դնէ, այնպէս որ գլխու ծեւ մը կուտայ անոր, ու կը քնանայ։ Ծուռաը կը հանդիպի սիոր, ու չորս կողմերը դննելով, երբ սնոր սաքերը չի կրնար դանել, ու երկու կողմէն դլուխ կը տեսնէ, հետեւեալը կ'ըսէ քիւրտերէն լեզուով։ —

«Մըն տի պու Աւագեօդ սէ հըդոր, սէ սըտ
ու սիուսէ տըրը,

«Մըն նը տի պու մըրուֆրքի տու սըրը։»
որ կը նշանակէ, «Ես տեսեր էի Աւագեազը, որ
ունի երեք հազար երեք հարիւր երեսուն և
հիեր ձոր, բայց, ևս չէի տեսեր մարդ մը, որ
Երկու գլուխ ունի»։

Այս տաղերուն մէջ նուեւ հրէշներու դէմ պայքա-
րելու մաքի այն ճորպիկութիւնը կը նշմարուի, որ
հոյունն է։

Մասիսէն ու Աւագեազէն երբ իջնենք ու յառաջու-
նանք գէպի Բարձր Հայք, մինչեւ Տարօն, առաջին
իսկ առթիւ մննք կը հանդիպալինք Մաղկեօյ լեռներուն։

Անոնց մէջ նպատն է, որ բաղդը ունեցած է մեր
պատմութեան անցնելու շատ յուղիչ մէկ դրուագով։

Նպասար կը գտնուի Խչ Քիլիսէի Վանիին ճիշդ
հարաւային կողմը Բագաւանին մեջ, իր հարաւային
կողմը կը փուռի Զիրաւ դաշտը։

Պապ թագուորին ու Մեծն Ներսէսի օրով,
Զիրու գաշտին մէջ տեղի ունեցած ճակատամար-
տի պահուն, թագուորն ու կաթողիկոսը Նպա-
տին գագաթը կը բարձրանան. մին կը դիմէ,
և միւսը բազկատարած կ'աղօթէ։ Հայ բանակը
կը շահի պատերազմը։

Այդ լեռան վրայ այժմ կը գտնուի Ս. Յովհաննու
մատուռը, որ ուխտատեղի է, և տեղացիք այդ լեռը
կը կոչեն Ս. Յովհաննէս։

Տարօրինակ ուժով մը հայ հոգին կապուած է իր
լեռներուն, անոնց վրայ կ'աղօթէ ան, անոնց մէջ
կ'ապաստանի իր նեղ օրերուն, անոնց վրայ կը կըռ-
ուի և անոնց փափառներուն մէջ քաշուած իր մաքին
ճրագը կը վառէ։

Ն Պ Ա Տ

ՍԻՓԱՆ

Սիփան։ Վահայ ծովու հիւսիսը, գմղազուտրձ
դաշտի մէջ կը բարձրանայ՝ խրոխտապանծ ու ամենի,
իր ձիւնեղն ճակատը, կայծակներու մտերիմ, վեր կը
նետուի ըմբռտու։ Հայաստանի երկրորդ Մասիսն է ան,
Մեծ է իւր հմայքը իր ժողովորդին վրայ։ Իւր հիւ-
սիսակողմը, իր սաքին առաջ փոռող նազիկ կամ
Փրխուսի լիճը և իր մշտադալար դաշտը տեղի կա-
խորդական հմայք մը կուտան իրեն։

Կախարդանքներու և արհաւերքներու լեռն է սէգ
Սիփանը։ Կորիճներ կ'ապրին իր վրայ։ մուսաներ,
Կախարդական ողիներ, Ախալարի այդ լեռը դիւցաղնա-
շունչ անման հովուերգութիւն մըն է։ Հայոց Պառեասն
է ան։

Բոլոր սիրահարուստները և մերժուստները անոր
կ'ապաւինին։ Կարիճները միայն անոր վրայ կը բնա-
կին, Ով որ համարձակի հոն բարձրանալ, ալ անդամ
մըն ալ ետ չի կընար վերադաշնալ։

Իւր ժողովորդը խորին երկիւղածութեամբ
միշտ կը հայի իրեն և մէծ հիացումով կ'երգէ . . .


Լօ, լօ', լօ', Սիփանայ սէգ սարի վրայ։
Կտրիններ բատակով գալիս են միանում
Այն տեղ անման ոռջիք, անյաղը հսկայ լերան,
Զինք ու գրանի են ընթանում։

Ինչո՞ւ վառուում են, զինուում,
Սանձակոն ձի հնձնում անհամբեր։
Արիւնը նոցա բորբագ սրտի մէջ եռում,
Թռչում, անցնում անհամբեր
Քանց Սիփանայ պինդ բալին։
Սլանում են դեպի ցած, դաշտի մէջ է բժնամին,

Նա և վառում նորա վրեմն անմոռաց,
Անեղ կուլի մէջ վաս բժնամին
Հատու սուսեր է հանել, ցեղապետին սայաննել,
Նա և վառում բազերին։
Հայորդիներ այժմ ոսքի են կանգնած,
Թշնամու ընդդեմ, մանու մարտի է կանչում։
Արեան մեծ վրեմ է բժնամուց պահանջում,
Եւ բժնամին պարտուած,
Թռղնում փախչում սարէ սար,
Ցես է ձգտում մէծ աւար։

Արիւն քափեցին արիւնի փոխան,
Արիւն բալեց ծարաւի՛ սուսեր,
Սուրբ յագեցաւ, յես դրբին պատեան,
Ելնում են հիմա սէգ Սիփանն ի վեր։
Սէգ Սիփանայ կանաչ գլխին,
Հայ բազերն են անում մէծ խնդում,
Եւ ամպերի բարձրութեան մէջին
Հսկայ Սիփանն է ամբողջ քընդում։

—“Էլ մեր մօս չեն գայ բժնամի՛,
Սուրբ տեսան մեր պողպատիկ։



Կարիճներու այս սէդ լեռան վրայ աւանդութիւնը հիւստծ է, քիւրտերէն լեղուով, ողբերգական շատ քընդրուշ հովուերգութիւն մը, որ կը կրէ Սիապնիօ (Սիապնիթօ) անունը։ Ուանք ու կ'ըսեն «Միան ահմիլսօ»։ Սնունը հաստքրքրտկան չէ այժմ։ աւանդուկան լեղուի մէջ ան կրնայ հազար ու մէկ ձեւեր առնել։

Ունկնդրե՞նք, և թողունք որ աւանդութիւնը խօսի։

Սիապնիօ կարիճ երխուսասրդ մըն է, մօրը մէկ հասիկ դաւակը և վաղուց իւր ծնողքը կորսմացուցած։

Երազին մէջ կը տեսնէ ցեղապետի մը «Խըճէ Զըրէ» անունով աղջիկը, կը սիրահարին իրարու և երազին մէջ կը փոխանակեն իրենց մասանիները։ Եսին երազը կը տեսնէ նաեւ Խըճէ Զըրէն մի-

եւնոյն գիշերուան մէջ։ Եօթը տարի ահանք աէր կուտան իրարու, աէր կ'առնեն, բայ միշտ հեռուելն հեռու, որովհետեւ ցեղապետին աղջիկը քոյրն էր եօթը կարիճ եղբայրներու։

Օր մը վերջապէս, Սիապնիօն կը գիմէ աղջկոն հօրը, և կը խնդրէ անոր ողջկոն ձևոքը։ Պարզ է որ պիտի մերժուի. ցեղապետի մ'աղջիկն ու եօթը կարիճ եղբայրներու քոյրը չէր կընար հարա ըլլալ գործ աղու մը։

Սիապնիօն խնդրեն կը վճռէ որ Խըճէ Զըրէն իւր հարաց պիտի ըլլայ։

Սւանդութիւնը իւր առաւոտնեցէն մէկը, ամէնսապայծառը կը լուսցնէ մէկ անկիւնը՝ Խըճէ Զըրէին վրայ, և միւս անկիւնը՝ Սիապնիօն վրայ. անոնք իրարմէ ոչ մէկ լուս ունին։

Խըճէ Զըրէն վողուց նշանաւոծ է ուրիշ ցեղապետի մը տղուն հետ, ու այդ առաւոտ անոր հարանիքի պատրաստութիւնները կը անունին մէծ եռուզեւով. ու քանի մօտենան ժոմերը պատկադրութեան, այնքան աւելի կը շատնան իր արտաւութիւնները . . .

Ու այդ պայծառ առաւոտը Սիապնիօն լոյնէ շտա առաջ տրթնցեր է։ Կը հեծնայ իւր աշխարդ նժոյգը և կ'ուղղուի գէպի իւր սիրահարին երկիրը. կը համնի անոր քաղուքը և խեղճ, այրի պառուի մը վրոնին տակ կը հիւրենկալուի։

Կը լոէ թմբուկներու գգրգիւմը ու կը հորդընէ պատռաւին։

«Մամիկ, ինչ է այս գլուխիւնը և որու համար այս ուրախութիւնը»։ Պառաւը կը պո-

ասախանէ . — Խըճէ Զըրէի հարանիքն է , որդի ,
այս եղաւ եօթն օր ու եօթ գիշեր , որ ուրտխու-
թիւն կ'ընեն . . . :

Այդ լուգը նետի մը պէս կը միտուի Սիս-
ալընատի սրտին . կայծուկի մը պէս կ'ինայ անոր
վրայ , ու կրակ առած կը վառի ան : Պառաւը
կը համարէ անոր վրասկը , ու կը հասկնայ Սիս-
ալընատն է : Միասին ճար մը կը խորհին : Սիս-
ալընատն կը խնդրէ անկէ , որ իր մատանին իբրեւ
նշան տանի յանձնէ Խըճէին , ու մատանին հանե-
րով , կուտայ պատաւեն :

Պառաւը սիրով յանձն կ'առնէ : Կիներուն ,
մանաւանդ ծեռունի կիներուն հարաք չի պակսիր :
Ան կը պատրաստէ նախշուն թաշկինակ մը , մէջը
կը լեցնէ քիշմիշ (անկուտ չամիչ) և ընկուզի
կթուն ու կաղինի միջուկներ և անոնց մէջ կը
դնէ նաև մատանին ու կ'երթայ Խըճէին հարա-
նութեան աչքարայսիր . Զըրէն կ'ընդունի պառաւէր
ընծան , կը բանայ նախշուն թաշկինակը , և
սիրով արտում , մատի ծայրով կը խառնէ ու կը
խաղայ անոնց հետ . . . յանկարծ կը համարէ
մատանին , կը ճանչնայ , կը հասաչէ , կը արժ-
գունի , կ'ուշաթափի . . . :

Պառաւն խկոյն կը հասնի , իր թեւերուն
վրայ կը գրկէ զայն մորմոքալից , և ամէն հար
կը թափէ զայն շուտով ուշքի բերելու : Խըճէ
Զըրէն կը սթոփի վերջապէս , ու կ'ըսէ : «Մա-
սաղ ըլլամ քեզ , մամիկ , ըսէ , գիտե՞ս , ուր է
այս մատնիկին տէրը» :

«Իմ հիւրն է ան , արջիկո» կը պատասխանէ

պառաւը : Աղջիկը կը սկսի գոռնօրէն արտասուել
ու կ'ըսէ պառաւուն . — Գնա՞ , ըսէ իրմն թէ
մէկ օր կայ իմ հարանիքն , ու մէկ համարք
միտոյն աղաստելու . վաղը առաւօտ ես միս միտոյի
մօրս գերեզմանին վրայ ուխտի պիտի երթամ ,
թո՞ղ ինքն ալ հոն գոյ , զիս հոն պիտի գտնէ . . . :

Մամիկը կը դառնայ ու հեւ ի հեւ կը պատմէ
տեսածն ու լսածը Սիսակնատին . . . :

Գիշերը անցուց առանց աչքը գոցելու .
ինչպէս կրնար քնանալ . . . թէժ կրակի պէս
կը վառէր ան :

Կէս գիշերին ան սրգէն Խըճէի մօր գերեզ-
մանին վրայ կը սպասէր . . . առաւօտուն լոյսին
ու զոլին անյաղթեւի թմրութիւնը ծանրացուց
իր աչքերը , թուլցուց իր մարմինը . և յուշի՛
յուշիկ քունը իջու ու տարաւ զինքը . . . :

Քիչ զերջ կը հասնի Խըճէ Զըրէն , ու կը
գոնէ զայն խոր քունի մէջ : Երկար առեն
կը կենայ անոր քով , չուզեր հպիւ մնաբ , չուզեր
ինովեւ մնար քունը . իսկ ան միշտ կը քնանայ . . .

Կը հասնի Խըճէին համբերութիւնը , կը
հասնի նաև կը ժամանակը : Կը մեղադրէ արդ
անտարբեր քունը իւր սիրականին , ու զոյդ մը
ուկիէ վէտ կը հանէ իր գրանէն ու կամացուկ
մը կը գնէ Սիսակնատին գրանը ու կը դառ-
նայ իր հօր տուն . . . :

Երբ Սիսակնատն իր աչքերը կը բանայ ,
կէսօրը անցեր է արդէն . . .

Զորս կողմը կը նայի շփոթած , ոչինչ կը տես
նէ . ու կը դառնայ պառւուն վրանը՝ դժոխքմըիր

սիրտին մէջ։ Ու կը պատասխանէ պառւուն
հարցումին . — Մամիկ, երբ հոն գացի, մէկը
չկար, քոնը բոնեց զիս, ու քնացայ, երբ ար-
թընցայ, շատ ուշ էր արդէն ու մէկը չտեսայ . . .

«Որդի, կ'ըսէ պառւուը, գրավաներդ նայե-
ցա՞ր, բնա՞ւ բան մը չգտար . . .»

Սիսակնտօն իւր գրավաները կը նայի ու կը
դանէ ոսկիէ վէգերը. կը զարմանայ. կը հար-
ցընէ — Ի՞նչ կը նշանակէ այս :

Կը պատասխանէ մամիկը — Այդ կը նշանակէ
թէ դուն դեռ սիրոյ մարդ չես, դուն մանուկ
ես ու պէտք է վէդ խաղաս :

Սիսակնտօն կը կարմրի, ինքզինքին դէմ
կը բարկանայ, կուլոյ ու կը պաղատի պառւուն,
որ Ալճէին վերջին խօսքը բերէ իրեն :


Պառւուը կ'երթայ, Ալճէ Զըրէն հետեւեալ
պատասխանը կուտայ : — Եթէ Սիսակնտօն կտրիձ
մարդ է ու մէր ընել գիտէ, ահա՛, վաղը մեծ
հանդէսով պիտի տանին զիս, թո՛ղ համնի, ար-
ծուի մը նմանակ, խլէ զիս անոնցմէ ու տանէ . . .

Թո՛ղ իր նժոյդին վրայ տանէ զիս Սիփանայ
գլուխը. հոն կը հանդէմիք միասին կը ծածկը-
ւինք ու տումանի մէջ մարդոց աչքերէն ու
կը սիրենք զիբար . . .

Սիսակնտօն երբ կը լսէ Զըրէի այս կծու և
սառտիկ պատասխանը, հետեւեալ առաւօտ կ'առնէ
իւր նետն ու աղեղը, և նժոյգը հեծած կ'երթայ
ճամբան կը ապասէ . . .

. . . Սհա՛, կուգան հարմ ու հարսնառը,
կուգան սպառազէն ձիստորներով . . .

Սիսակնտօն կոյծողի աէս կը սրանայ անոնց
մէջ, կը ցրուէ զանոնք, կը համնի Խըճէին, մէկ
ձեռքով՝ անոր փափուկ մէջքը դրկելով կը դնէ



իր թամբին վրայ ու միտունի կը սուրան դէպի
Սիփան . . .

Ճարմանաը իր ձիստորներով կը հարծէ
զայն. բայց ի զո՞ւր Սիսակնտօն իր երեք տար-
ուայ նշանածը առած բարձրացաւ սէդ Սիփանայ
նորը, երեք օրուայ ճանապարհը մէկ օրէն կըտ-
րելով . . .

Ու հարծողները գլխիկոր ես կը դառնան,
վասն զի տւանդութիւնը ոչ ոքի թոյլ կուտայ
որ Սիփանին սպառախողի հաեւէն հոն բարձրա-
նայ . . .

Սիփանայ կուրծքին վրայ, անոր մշուշներով
քօլտրկուած՝ սիրահարները երանաւէտ կը հանգ-
չին, ծարաւն ու անօթութիւնը մուցած անոնք
սիրոյ անմահական գիւղութիւնը կ'ապրին եր-
կար ցորեկներ ու գիշերներ . . .

Վերջապէս օր մը Սիսակնաօն իւր յոդնած
գլուխը Խըճէի Զըրէի ծունկին դրած կը քնա-
նայ :

Խըճէ մինակ արթուն՝ ահաւոր մենութեան
մէջ կը տեսնէ վայրի եզներու խումբ մը, որոնք
կ'իջնեն ջուր խմելու. կը վախնայ, կը մտած
իրենց սիրոյն վրայ, մահը կը պատկերանայ իւր
աչքերուն առջեւ ու եղերական վախճանի մը
մտապատկերին ի տես կ'արտասուէ . . .

Իր արցունքներէն քանի մը կաթիլներ կը
թափին Սիսակնաօի ճակախն, ու ան կ'արթնայ
ընդուս, կը դիտէ իր սիրականի ծով աչքերն
ու անոնց արցունքները, ու կը հարցնէ . —

«Ի՞նչ ունիս, ի՞նչ տեսար, աչքի լոյս. ըսէ՛,
չո՛ւս ըսէ, ինչո՞ւ կը գողաս և ինչո՞ւ կուլաս . . .

— Տեսայ վայրի եզներ, երբ դու կը
քնանայիր, ու ջուր խմելու կ'իջնէին. յիշեցի
մեր դիպուածը. յիշեցի քու կուխներդ, ու մը-
տածեցի թէ անոնք պիտի կրնային զմեղ կամ
մեղմէ մէկն ու մէկը սպաննել հոս, ու մենք
պիտի ունենայինք եղերական վախճան մը, ու
լոյցի . . .

Սիսակնաօն, ընդուս ոտքի. կ'առնէ իսկոյն
իւր նետը ու աղեղը և «կ'արժէ ատոր համար
լու, սիրակա՞նա, մենք երկար է ատեն որ բան մը

չենք կերած ու անօթի ենք, պէտք է որսամ
զայն, անկէ խորոված շինելու» ու կը մեկ-
նի . . . :

Խըճէ Զըրէն շատ կը պաղատի անոր որ
չերթայ, սակայն կտրիճը կը մեկնի . . . : Հե-
ռուները կը տեսնէ զանոնք. կը հասնի անոնց
ու կը վիրաւորէ անոնցմէ ամէնէն կատաղին,
որ կ'իջնայ ժայռի մը վրայ: կը մերկացնէ
դաշոյնը, և հոն կը խոյանայ, և մինչ անոր եղ-
ջիւրէն բանած կ'ուզէ մորթել զայն, վայրի եղը
զօրաւոր թափով մը կը ցնցէ իր եղջիւրները,
ու ցնցումէն Սիսակնաօն կը սահի, ժայռէն կ'իջնայ՝
վար կաղնիի սատի մը վրայ, կոնակէն: Տոտոս-
կը կը միսուի կոնակէն ու գուրս կ'ելլէ կուրծ-
քէն, ու հոգեվարքի մը մէջ հոն կը գամուի
կը մնայ . . . :

Խըճէ Զըրէն երկար կը սպասէ, բայց,
ան կ'ուշանայ, ուստի կ'երթայ անոր ետեւէն .
կը հասնի ժայռերուն վրայ, կը գտնէ հոն Սիս-
պընտօյի նետն ու աղեղը, կը տեսնէ մորթուած
վայրի եղը, ու հոն արձանացած երբ կը փնտոէ
իր կտրիճը, կ'առնէ անոր տքալու ձայնը . ու
վերջապէս կը տեսնէ զայն ձորի մը մէջ,
կոնակէն գամուած ու հոգեվարքի մէջ . . . :

Կը մթնէ իր հոգին. գմնդակ խոսար մը
կը պատէ զինք, կը նստի ժայռին վրայ ու հե-
տեւեալ օրօրը կ'երգէ իր մահամերձ կտրիճին.

«Սիսակնո, Ախանդութիւնները
«Միւս տուման ու մօւտ և,

«Մէջը հաւեր կը խըժիրժան,
«Ո՞վ տեսեր է, որ որսն իւր ուսորդը սպաննէ . . .
Քնացի՛ր, տղաս, բնացի՛ր . . .

Սիփանայ սարի գագարը սաստիկ փորորիկ,
Վայրի եզր ահաւոր ու անգուք,
Պարանցը բարձր, եղջիւները երկար,
Սիապնա բեզի չըսի՞, վայրի եզ է, մի՛ երբար . . .
Քնացի՛ր, տղաս, բնացի՛ր . . .

Ո՞վ իմ Սիապնա, նետն ու աղեղն արծարէ,
Ըսի բեզի մի՛ երբար, եզը վայրի է:
Թէ բեզ որս պիտի, ես բեզի որս կը բաւեմ.
Քեզի չըսի՞ մի՛ երբար . . .
Քնացի՛ր, տղաս, բնացի՛ր . . .

Սիփանայ սարի գլուխը ժայռ ու մացառ է,
Միւս անձրեւ ու ձուն կը տեղայ,
Քամին մահաբեր ու սառն է . . .
Աւերակ ըլլաս դու ո՞վ Ախալաբայ Սիփան:
Քնացի՛ր, տղաս, բնացի՛ր . . .

Աւերակ ըլլաս դու ո՞վ Ախալաբայ Սիփանի կատար,
Ինչպէս բաժնեցիր իշարմէ նոր հարսն ու փեսան,
Աւերակ ըլլաս դու ո՞վ Սիփան,
Ինչպէս ըրիր զիս անտոն ու անտէր . . .
Քնացի՛ր, տղաս, բնացի՛ր . . .

— «Մի՛ լար, Խընէ, մի՛ լար, սիրելի՛ս,
«Մահէս աւել եւ իմ վերեւերէս
«Թու արցունիքը կը տանջէ զիս,
«Մի՛ լար, իմ սիրելի՛ս:»

Սյստէս կը հասաչէ Սիապնասն և հոգեվարքի իր շունչով խորունկ կը տքայ . . . կը պատասխանէ Խըճէ Զըրէն.

«Ախ, մի՛ տքար, իմ Սիապնա, մի՛ տքար—
—«Կ'բնես մի լար ի՞նչպէս չի լամ դուն տաս խորունկ կը տքար,
«Երբ քու հառաչանեդի ինձ կը հասնի,
«Արցունիքն աշերեկ ինքնիրեն կը հոսի . . .
Քնացի՛ր տղաս, բնացի՛ր . . .


—«Սիապնա՝ նամբայ մը ցոյց տուր ինձ
«Որ քու գովդ զամ, բեզի հետ մեռիմ . . .
«Ո՞վ Սիփան, ո՞վ Սիփան նամբայ տուր ինձի,
«Երբամ Սիապնախի . . .»

Ու վերջին վանկերուն հետ վար կը նետուի խոր ձորին մէջ, Սիապնասոյի մարմնոյն վրայ . . .
«Իմ Սիապնա» կ'ըլլայ իր վերջին շունչը ու Սիապնասոյի հետքն ալ կ'աւարտի նոյնպէս մէկ բառով «իմ Խըճէ Զըրէն» . . .

Ու այսպէս երկուքը մէկ կը լռին : Հօն են գեռ Սիփանի սէզ գաղտնթին վրայ . . .

Սյստէս կը վերջանայ եօթը տարուան մէրը և անոնց շիրիմին վրայ հետեւեալ ծաղկեպասկը դրած է աւանդութիւնը: Ամէն գալնան երկու համանման ծաղիկներ կը բումնին անոնց հոգերուն վրայ, և երկու թիթեռնիկներ կուգան, կը թոռին ու կը թուչտին այդ խորհրդաւոր ծաղիկներուն վրայ:

Ուրիշ աւանդութիւն մը զանոնք երկու աստղերու կը փոխալերպէ, որոնք ամէն իրիկուն կը ծաղին ոէգ Սիփառնայ կատարին վրայ :



ՆԵՄՐՈՒԹ ԿԱՄ ՆԵԲՐՈՎԹ

Ո՞վ չի ճանչնար և չի յիշեր նեմրութը : Վանայ ծփառ ծովու հիւսիս-արեւմտեան կողմը ցից ու հոկայ . յուշարձանն է ան, շատ վաղնջական ժամանակներէ ի վեր, հոյ սոսպական ու մարտական ազատատեհնչ ոգիին :

Աւանդութիւնը, որ մեղի կտակած է մեր պատմահայր Խորենացին, կուգայ շատ հին, մեր մշուշտապատ անցելէն . . . :

... Ազոտ և անկախ ապրելու համար, մեր վսեմ նախահայրն ու դիւցազնը, Հայկ, կ'ապրատումբի Ասորոց Բէլ բռնաւորին դէմ, որ կ'ուզէ զինքը գերել . . . կը մերժէ անոր բոլոր հրապուրիչ խոստումներն ու պալատական հանգիստները, և կը նախընտրէ հիւսիսի սառնամանիքները, զայկակի անոր վրայ . . . :

Անվեհներ Հայկը իր 300 կարիճներով կը ճակատի անոր դէմ, ու անեղ կոուի մը մէջ,

մինչ Բէլը կ'ուզէ փախչել, մեր քաջ նահասպեալ
կը խոյանայ անոր վրայ, և այնպէս մը կը քաշէ
իր լոյնութիւն աղեղը և կը մխէ անոր կուրծքին
մէջ իր եռաժամի նիդակը, որ կը ծալէ կ'անցնի
անոր կուրծքը և երեք թիզ ալ գետինը կը
դամուի . . . :

Ազատութիւնը կը յաղթանակէ, վաս բանու-
թիւնը տարուկի պէս կը փախչի ու իրեւ յաղ-
թութեան կոթոլ, չայկ կը թալէ Բէլին մարմինը
լերան կատարին, ու լեռը անոր անունով կը
կոչէ Ներրութ կամ Նեմրութ (Բէլը կը կոչ-
ուեր նաև Ներրութ) :

Ու անթիւ ժամանակներէ ի վեր նոյն տեղը միշտ
ամխլիրա ու առնական Նեմրութը կը պատմէ աղա-
տութեան ի սէր մղուած այդ անեղ կոխն ու փառա-
պանծ յաղթանակը հայ ժողովուրդին . . . :


Ու անհամար ժամանակներէ ի վեր հայ ականջ-
ները կ'ուսկնդրեն անոր պատմութեան և հայ կտրիձ-
ներու աչքերը կը նոյնին Նեմրութի կատարին . . . :

* *

Նեմրութին հետ կայ ուրիշ աւանդութիւն մը եւա:

Նորին Ասորոց հզօր թագաւորը, Բէլ կամ
Ներրութը, իրեւ ասատուծ պաշառելու համար
կը տիրէ շատ ցեղերու և կ'ուզէ տիրել նաև
հայերուն Այդ պատճառուաւ կը սկսի անեղ բար-
ձըրութեամբ դաստակերա մը շինել լերան կա-
տարին վրայ: Հօն շինութեան բոլոր նիւթերը

կը բերուին և երբ շէնքը կը լրանայ, ներկաներուն վրայ
աղդելու և հաւասարցնելու թէ ինքն է միսկ ասառուածը
կը բարձրանայ հոն ու իր աղեղը կ'ուզզէ դէպի երկինք
սպաննելու զԱսառուած :



Սակայն, Աստուած հեղնելու համար անոր ամբարտա-
ւանութիւնը, Վահայ ծովին խոչոր ձուկ մը կը հանէ ու
կը բանէ անոր նետերուն դէմ: Ներրութին արձակած նե-
տերը կը դպին ձուկին ու արիւն կը սկսի կաթկթիլ վերէն

վարս կը կործէ Բէլը թէ Աստուած սպանուած
է, ու բոլորին ալ հաւատացնել կ'աշխատի իր
այդ անհեթեթութիւնը :

Այդ առթիւ, երբ, իրաւի, բոլոր ներկայ
եղողները կը սկսին ուրախանալ, Աստուծոյ բոր-
կութիւնը կը չարժի, ու կայծակնար՝ ներ-
բռվթի աւազուկիր ուղաերու կարաւանը իրենց
աեղն ու տեղը կը քարացնէ :

* *

Նեմրութի և Դատուանի միջնւ կը գանուին
չարք մը ժայռեր, ըստ աւանդութեան, այդ
ժայռերը Բէլի ուղտերն են ու կը կոչուին
«ուղտերու քարեր»։ գիւղացիք զանոնք կը
կոչն «Բէլի ուղտեր և ուղտապահներ»։

Ուրիշներ նոյն ժայռերուն համար, որոնք
60 է առելի են և խրաքնչիւրը երկու փիղի
մեծութիւն ունի, նոյնպէս կ'ըսեն թէ Ներուլթի
ուղտերն են, որոնք քոր կարած են տիրոջ
անէծքն . . . և այլն։

Իսկ Ներուլթը, ինքն ալ, երբ իր ուղտերը
շննթանար կը քարանան, իր կառուցած շնքին
հետ միսախն վար կը գլուրի իր սաքերուն
ներքեւ բացուած անդունդին մէջ, ուրկէ յոր-
դառաստ ջուր կը սկսի յորդիլ ու ծածկել բոլոր
տարածութիւնները, որուն ներքեւ կ'սննեալի
Ներուլթին յիշասակն ալ։ Նեմրութի գա-
գաթին վրայ ու Դատուանի շրջակայքը այսօր
կան լիներ, որոնք, իրեւ թէ այդ ջրերէն գո-
յացած են . . .

* * *

Այս միււնոյն աւանդութիւնը Գրոց-Քրոցի
յարդելի հեղինակը, Սրուանձտեանց, աելացի
ժողովուրդէն քաղելով, հետեւեալ կերպով կը
նկարագրէ . . .

Մշոյ գաշտի արհեւելուն հիւսիսացին կողմը
կը գանուի լիու մը, Ներսով թ անունով,
որու մէկ երեսը կը նոյնի Պուլսնըի և Մանազ-
կերտի կողմը, մէկ երեսը Վանոյ ծովուն տիքը
Խըլաթ կամ Ախլաթ գաւառին, միւս երեսն
ալ Մշոյ գաշտերուն . . . Նեմրութը իր թեւին
տակ ունի ուրիշ լիու մըն ալ, իրմէ բաժան,
փոքրիկ, տանձտեւ, սեւ ու լերկ լիու մը, որ
կը կոչուի Գրհոր գիւղը տասր ձափի կողմն ալ կայ
Շամիրամ գիւղը իսկ ուղեւը Դատուան գիւղը։

Այս լեռներու ստորատէն կ'երկարի Ամազայ
գաշտը, իր անագին տարածութեամբն ու տ-
մայութեամբը, մինչեւ Բաղլոյ ձորը և Խոյթայ
լեռները։ Այս գաշտի մէջ կը գանուէին տանհոք
քանի մը քարաչն խաներ։

Դատուան գիւղէն Զրհորի սահմաններով գէպի
Ներուլթի գաշտակողմը երթալով, ճամբուն
վրայ կը նշարուին կարգ մը կոմիզուն սեւ քո-
րեր, որոնք հեռուէն և կամ կիսամութիւնը մը մէջ
կարաւանի տպաւորութիւնը կուտան գիտոլին։

Տեղացիք զանոնք կը կոչն «Բէլի ուղտեր
և ուղտապահներ», որոնց համար կ'ըսեն թէ
Բէլ անունով կառագուշ թագաւոր մը, անթիւ

զօրքով կուգայ հայոց թագաւորի վրայ կռուի : Հայոց թագաւորը Աստուծոյ ձեռքերով սպաններ է Բէլը և հաներ է անոր դիակը Նեմրութի գըլուխը, հոն թոնիր մը փորեր, շիներ ու զայն անոր մէջ կախեր վառեր է : Աստուծոյ հրամանով այդ կրակը ջուր դարձեր է և մոխիրը հողին տակ իջուցեր, որպէսզի չըլլայ թէ քամին անոր փոշին ասարտղնէ : Բէլի մարդիկն ու ուղտերն ալ իրենց վախէն քար դարձեր են իրենց կեցած տեղն ու տեղ :

Մինչեւ այսօր ալ այդ ջուրն ու թոնիրը կը գտնուին նէմրութի գագաթին վրայ . . . :

Այդ ջուրն է որ սարի տակէն կ'երթայ, կը բխի ու կը կազմէ Մեղրագնար :

Մեղրագետի ակը Մշոյ գուտին մէջ կլորակ աւագան մըն է, Օձ գիւղի մօտերը, աւագանի շուրջը ասլարկուած են քարերով. քոյլ ալ գըմքէթ մը կայ: Զուրը այդ կլոր աւագանի գոգէն կը բխի, իր հետ աւագներ հանելով, և պղպջալով կ'ելլէ բազմաթիւ աչքերէ :

Այս ակի բուն բխման վրայ ընտիր վէպեր ունին տեղացիք: Օրինակ, ապացուցանելու համար միայն թէ այդ ջուրը Ներլութի գոնկի լիճէն կուգայ, կը պատմեն . . .

Իբրեւ թէ հովիւ մը խոշինք կ'արածեցնէ Ներլութայ գագաթի լճին եղերքը. ոչխարը դարձնելու համար, ան, ըստ առվորութեան, կը նետէ ի ը ձեռքի ցուպը, և ցուպը պատահական

կերպով կ'իյասյ լիճը ու կը կորսուի ջրի պառյամին մէջ :

Կ'անցնին օրեր: Օրին մէկ այդ հովիւը իր ցուպը կը աեսնէ ուրիշ հովիւի մը ձեռքին մէջ . անկէ կը պահանջէ զայն իրեւ իր ցուպը: Պէտք կը աեսնուի ապացուցանելու թէ իրամէ իրն է այդ ցուպը:


Կ'երթան գիւղի մեծաւորին քով, ու ցուպին բուն տէրը կը սկսի իր ապացուցը տալ, թէ ևս ցիւռն ասարիէ ի վեր հովուութիւն կ'ընեմ, ամէն մէկ ասարի մէկ մէջ քսաննոց սակի իրեւ վարձք առեր, ու ցուպիս մէջ փորելով, սկսիներս հոն լեցուցեր, պահեր եմ :

Ցուպը իրեն կուտան, ան կը բանայ իր փայտէ քսակին բերոնը և, իրօք, յիսուն սոկիներ վար կը թափին . . . :

Այսպիսամ ան կը տիրանայ իր ցուպին: Իսկ երբ գանող հովիւին կը հորցնեն թէ «ուսկից գտար այդ փայտը», ան կը պատասխանէ: — «Երբ, անգամ մը, ոչխարներս Մեղրագետի բերանը մզլած էին, ու ևս գետին ափը ջրերը կը դիտէի, ջուրը յանկարծ իր փորէն հանեց զայն . . . :

* *

Վանայ մօտն ալ Ագրփու բարեր ըսուած ժայռին կից, խումբ մը քարեր ալ կան, որոնք հեռուէն կամ մութի մէջէն մարդերու կը նմանին Այդ քարերն ալ կը կոչուին հարս ու վիսայ:



Գարսական ծառանիւրեմբը

Այդ քարերէն երկուքը, որ դէմ դէմի կեցած են, կը ներկայացնեն հարսն ու վեսան. այն քարը որու գլուխը կլորածւ է, վեսան է, լակ միւսը, որ ուզիղ է վերէն վար, քօղաւոր հարսն է: Այդ երկու քարերուն առջեւն ալ մեծ ու կորագլուխ մէկը կայ, ան ալ կ'ըսուի թէ, տէրաէրն է . . . : Ուրիշ չափ մը քարերն ալ կը ներկայացնեն հարսնեւոքները . . .

Քարսնալու անոնց մեղքն ու պատճառը այն է թէ հարսն ու վեսան առանց իրենց հօրն ու մօք կամքին պասկուեր են, և առլորութեան ու կրօնական աւանդութիւններուն հակառակ, արեւածագէն առաջ ժամէն ելեր են: Այդ սրտածառու իրենց ծնողքն ու Աստուծը զիրենք անիծեր է ու անոնք քար կարեր են:

Իսկ Հայ Գուսանը, երդելով Նեմրութայ սորին վրայ այսպէս կը պամաջնէ անոր անուսն կապուած ուրիշ հերոսի մը, Ահրոք Ազրիւրի, յիշտառկը. —

Ոսկէ գագարը բարձրիկ Նեմրութայ Վա՛ռ-վա՛ռ կը ողայ մէջ Վանայ ծովուն. Ազիզ անունդ, բայ Սերոբ-Փառա, Ալմասով վելուն մէջ մեր սրբուն. Թո՛ղ առարիներուդ արծանի զովքն ել. Խեղնուկ գուսանիս անզարդ երգերում, Զինջ աղբիւրի պէս գլայ, զիզլայ . . .

Նեմրութայ սարը հազար ակն ունի,
Հազարն էլ Մօռ դաշն ի վեր կ'երպայ,
Մինակ Սերոբի աղբիւրը սրի
Խեղն ժողովրդի սրին մեջ կ'երպայ—
Ազատ օրերի, դալար օրերի
Ծարաւ ժողովրդի սրին մեջ կ'երպայ...

Նեմրութայ սարը բառառն ժեռ ունի,
Քառառնին զլխուն մարմար բարափ կայ,
Էն բարի վրայ արծիւն և նոսեր—
Ժեռերի արքան իր գանի վրայ—
Ու կտուցի մեջ մի սիրս և բռներ
Եւ զիլ կը կանչէ չորս դին ձեն կուտայ.
Սարերի արքան ամպերի վրայ...

“Ե՞լ, ականջ արե՛ք, հովեր ու հաւե՛ր,
Կտրին Սերոբի սիրսն և կցիս մեջ,
Սիրսն, որ ձեզնեն բարձանց կը բռներ,
Ե՞լ, ականջ արե՛ք, սարեր ու ձորե՛ր,
Սերոբ փառայի սիրսն և կցիս մեջ,
Սիրսը, որ ձեզնեն մեծ եր ու խորն եր:

Սերոբ-Աղբիւրը ազատ Նեմրութից
Աղբիւրի նման վազեց լեռն ի վար—
Ու նեղեղ դառաւ, ահ ու մահ սփոնց,
Չարկեց ու ջարդեց Հայու դուռմնին,
Քիւրին ու բուրքին հազար ու հազար,
Աշու, քիւրին ու բուրքը վախկո՞ս են, նամա՞րս,

Սիրս չունին կայնիլ նակատ առ նակատ,
Եօք տարի բոլոր ետևեդ ինկա ծ,
Շուբդ երբ տեսան, եօք ծակ մտան,
Վերշն հազար դաւով, հազար խաղերով
Ընկար, բաջ Սերոբ... Ու երբ դուն ընկար,
Ես եկայ հասայ, սիրտ հանեցի,
Օր գեւ դիւճանին փայ-բաժին չըլնի:

Իզիր սիրսը բաջ Սերոբի
Արեւի պէս

Նեմրութ սարին լոյս կուտայ.
Ու բարերում, սեւ նողերում
Թէկուզ վարանի, ազգի սիրուն
Զուր յաւիտեան չի մարի.

Կտրին Սիրսը բաջ Սերոբի
Արեւի պէս

Նեմրութ սարում բոց կուտայ.
Սարի սառուց, ձիւների մեջ
Թէկուզ բազեմ՝ չի սառի,—
Ժողովրդի ազատ օրուայ,
Պատուի սիրուն՝ չի սառի»:

Նեմրութայ սարը հազար ակն ունի,
Հազարն էլ Մօռ դաշն ի վար կ'երպայ,
Մինակ Աղբիւրի աղբիւրը սրի
Խեղն ժողովրդի սրին մեջ կ'երպայ—
Ազատ օրերի, դալար օրերի
Ծարաւ վարանի սրին մեջ կ'երպայ...
(Հայ Գուտան)

ԳՐԳՈՒԻ՛ - ԲԼԵՇԱՆ

Ներբուլթին հայրաւը, անոր թեւին տակի, գէպի
վահայ ծովը, լերկ ու սեւ լեռն է, որ կը կոչուի
ԴՐԴՈՒԽԻ՛ : Սյու այն լեռն է, որու վրային և որու գու-
տաթը քերեր անցեր է նոյի տապանը: Տապանը քե-
րելով անցոծ ասեն դրգաւոր ձախը հաներ է ու այդ
ձայնին պատճառու ալ ան կոչուծ է Գրգուռ:

Գրգուռ սարը, հակասուկ իր փոքրութեան և լերէ
ըլլալուն տեղ ունի հայ ժողովուրդի սրտին մէջ:

* *

ԲԼԵՇԱՆ . — Ներբուլթին հիւսիսը կը գտնուի ուրիշ
լեռ մըն ալ, որուն Բլէճան անուն կուտան: Բլէճա-
նին արեւելակողմը կը փուռէ Նազիկ կամ Փրիուսի ըս-
տած լիճը, իսկ հիւսիսակողմը Խաչուալ լիճը:

ԲԼԵՆԱՆ իր այդ երկու լճերուն հետ ունի կա-
խարդական զօրութիւն մը: Հմեղէն աղջիկներ, ձիեր
ու ձերմակ գոմէշներ կ'ապլրին անոնց մէջ:

Խաչուն տւելի խորհրդաւոր է, քան Նազիկը, և

ունի իր վէպը, իսկ ժողովուրդը տւելի Նազիկին է
որ կը նուիրէ իր երգերը, և իր կտրիմները միշտ
Նազիկ լիճին շուրջն է, որ կը կեցնէ հանդասի հոմար:
Խաչուն միշտ պղտոր է, կը յուղուի իր խորէն և
ձայներ կ'արձակէ:

Սրուանձականց վարդապետը տեղացիներէն հետեւ-
եալը ժողված է անոր մասին:

... Ժամանակին, կոսովաշտ թագուոր մը,
անունը Պաօշ, կը նստէր Լաթարի մէջ (Խոչլուի
արեւելքը գիւղ մը), և ունէր հօթ զաւակներ,
որոնց ամէն մէկուն համար շիներ է բերդ մը,
և իւրաքանչիւրը իր բերդին մէջ դրած: Զոյ
աղան դրեր է Բլէճանու բերդը, Բլէճան լերան
վրայ, ուր՝ գեռ բերդին հնութեան հետքերը կան:
Պաօշ թագուորը շատ զօրաւոր էր և ուշէր Հաւ-
լունի (պղպասէ խիստ կարսն) թուր մը:

Իր ծերութեան ժամանակ, թագաւորը կը
մտածէ թէ, իր մահուընէ վերջ, այդ թուրը,
իր ո՞ր մէկ տղուն քով որ մնայ, ան պիտի
ապաննէ միւսները, վասնզի ոչ մէկ բան կրնայ
այդ թուրին գիմագրեւ:

Եւ որպէս զի իր որդիներու մէջ միշտ
խալաղութիւն տիրէ, ան կը կանչէ իր մնձ
որդին, թուրը անոր կուտայ և կ'ըսէ . — Տա՛ր
այս թուրը և նետէ այս լիճին խորը: Տղան
կ'առնէ թուրը, բոյց, կ'ափսոսայ զայն, ու կը
ասնի տեղ մը կը պահէ ու կը գտանայ հօրը քով
ու կ'ըսէ անոր — նետեցի: Հայրը կը հարցնէ .
— Երբ նետեցիր, ի՞նչպէս եղաւ լիճը:

— Բան մը չեղաւ, կ'ըսէ տղան:

Պոօչը կը հասկնոյ իր տղուհ սուարը ու
կըսէ .— դուն զայն պահեր ես, գնո՞ւ, և բեր,
Տղոն կ'երթայ կը բերէ զայն :

Հայրը թուրը կարգով կը յանձնէ իր միւս
որդիներուն լիճը ձգելու համար, և ամէնքն ող
կը հետեւին իրենց միծ եղբօր արարքին, ի բաց
առեալ ամենափաքը եղբայրը :



Երբ թուգաւոր հայրը թուրը կը
յանձնէ իր ամենափաքը աղուն, կ'ըսէ ա-
նոր որ թուրը լիճին մէջ նետելէ յե-
տոյ, վերագաւոնայ ու պատմէ պատա-
հածը : Պատիկ աղոն կը կատարէ հօր
պատուէրը նոյնութեամբ, կը վերո-
գաւոնայ ու կ'ըսէ .— Զրերը պղասրեցան
ու պրորեցան, ձկները դուրս թափան,
ու լիճին խորէն «գուր գուր» ձէներ ե-
կան : Սյու օրը, երբ թուրը ջուրին
մէջ նետեց փոքրիկ որդին, Ուրբաթ
էր : Ու այն օրէն մինչեւ այսօր ամէն,
Ուրբաթ օր, իրեն թէ լիճը կը փոթոր-
կի խորին : Հօն՝ վարը, ջրերու խոր-
քին մէջ, խումբ մը քաջեր բաներ են
թուրը . և ուրիշ խումբ մը քաջեր ալ
կ'ուղեն թուրը խրել անոնցմէ . և ա-
նոն աղմուկէն ու պայքարէն, ջրերը
կը փոթորկին, կը գուսն ու կըպատորին . . .

Պուօչ թըլում ըլոսծ է, որ օր մը երբ այս
ծովը ցամքի այդ թուրը բանով ձեռք մը ոշ-
խարն պիտի գոյ, ու մնացածն ալ Աստուծոյ գիտ-
նուիք բանն է . . .

ՍԵՐՄԱՆՑ ԼԵՐԻ Բ

ԲԻՆԿԵՈԼ ԿԱՄ ԲԻՒՐԱԿՆ

Ահա՛, վերջապէս, Բինկեօլը, լեռը կեռնքի, գե-
ղեցկութեան, սիրոյ և քնքութեան : Անոր արեւելքը
կը փոռի Խնուսի գեղագուտորձ լեռնադաշտը՝ իր ան-
նըման աետարաններով . արեւմուտքէն Քղին կը նայի ա-
նոր, հարաւէն Վարդոյ և հիւսիսէն Կարնոյ ու Ալաւ-
կերտի սարանաթերը կը նային անոր թագի սէս շքեղ
ձիւնափառ կատարին :

Հայսատոնի կեդրմնը, անոր կուրծքին վրայ բար-
ձըրացող այս լեռը հայ ժողովուրդի սիրոն իսկ է :

Եթէ Մասիսը հայ ժողովուրդի Մտին խորհրդա-
նին է ու Սիփանը անոր Կամիին, Բինկեօլը իր ան-
մահական ջրերով, իր յատակ ու քաղցրակարկաչ վը-
տակներով, իր անթիւ լիճերով, իր բազմազան ու բազ-
մերանգ ծաղիկներով հայ ժողովուրդի բորուն սիրտը
կը մարմնաւորէ :

Շքեղ ու փարթամ թագուհիի մը սէս կը բաղմի
ան, եւ յուէտ կանաչ իր արգաւանդ փէշերը ոսկիէ

ծովերու պէս կը փռուին չորս դիմ, լո՛յն լայն ու
միշտ զուարթուն . . . :

Իր գուգաթը ուկենաւու թաղի մը պէս է: Ամառ
թէ ձմեռ իր ճակաբին ճիւները կը փողփողին հազար
ու մէկ գոյներով արեւելքի առաստ արեւուն ներքեւ:
Արեւելքի պայծառ ու անթիւ տաղերը, լուսնկան ու
խորունկ կապոյտը հէքեաթային հմայք մը կուտան
անոր:


Իր կուրծքին ու փէշերուն վրայ ծովերու պէս կը
յորդին կանաչն ու կորնկան, և բիւրաւոր ծաղիկներու
անսման հայրենիքն է:

Բինկէ՞ օլ: Հայ ժողովուրդի կուրծքին տակ կը թըռ-
թըռայ այս բառը, հազար ու մէկ սարսուսով: Ու այդ
անունը հայ ժողովուրդի սրան կը թռչի սնակնկալ
ճերմակ աղաւնիի մը քնքշութեամբ, ու իր տոշեւ կը
փռուի դրախտ՝ ճերմակ շուշաններով ու պլպուլներով
լցուն, ու կ'երգէ . . . :

«Սուսամ սիւալիւլ, պաղի պիւլպիւլ
«Ինչու Բինկէօլը մտար,
«Ինչու Բինկէօլը մտար,
«Պաղի պիւլպիւլը գտար . . . :»

Աշուղները անոր գեղեցկութիւնը կ'երգին, կը գովեն,
սիւահարները անոր կը գիմեն, անոր կը բանան իրենց
սիրաը, հիւանդները Բինկէօլին կ'ապաւինին, կաթիւ
մը անմահութեան ջուր, ծաղիկ մը, ծիլ մը կանաչ կը
պաղատին: Հովիները տարին տասներկու ամիս գի-
շեր ու ցորեկ չեն ուղեր բաժնութիւ անոր օդէն ու ջու-

րէն, իւ որսորդները ամէն առաւօտ դէպի Բինկէօլը կը
դիմեն:



Մշտնջենապէս կանաչ ու թառմ, ան իրեն կը կան-
չէ, իրեն կը գրաւէ ամէն բորբախող սիրս: Կեսնքի
աղբիւրն է ան. և տաւատօրէն ինքզինքը կը բուշէ
ամէնուն անխտիր, ե՛ւ հարուստին ե՛ւ տղթատին, ե՛ւ
մարդուն ե՛ւ վոյցը կաքաւին . . . :

Եւ ձմրան երկան իրիկումներ, իրենց տաք թո-
նիրներուն և մտերիմ բուխերիկներուն շուրջ բու-
րսծ, ճարճատաղ կոճղի ուրսախ բոցերուն գիմաց՝ ժո-
ղովուրդը. հովիւն ու որսորդը իրենց լասձն ու տե-
սածները կը պատմեն Բինկէօլի մտաին, ու տւանդու-
թիւնն ալ՝ անոր ջրերուն պէս կը սկսի հստիւ . . . :

... Դրախտն է Բինկէօլը, Աղասին ու Էվախին
բնակած գրախարը, կ'ըսէ տւանդութիւնը. հոն է

որ երկար տակն ապրոծ են սուանց ձանձրոյթի,
վտակներուն ափը, ծաղիկներու մէջ, երջանիկ
երջանիկ . . . :

Ու ցոյց կուտայ, Բննկէօլին արեւելակողմը
փուռող Խնուսի ուրախ լեռնադաշտին մէջ, Հա-
րամիկ գիւղին մօտերը, ստորերկեաց հետքեր,
ուր՝ բնակոծ ըլլոն այսօրուայ մարդկութեան
առաջին ծնողքը :

Եւ Բիկեօլի մէկ թեւին՝ Ղամուրբերդ լերան
ստորոտը՝ Խաչալոյս և Քաղիկ գիւղերուն մէջ
տարածուող մշտադաշտը գաշտին մէջ, որ կը
կոչուի «Ախէր չիման», կը բնակեցնէ Աղամի եր-
կու որդիները՝ երկրադործ Կայինն ու հովիւ
Աբէլը : Եւ նոյնինքն այդ գաշտին մէկ անկիւնն
է, որ Կայէնը կը հանդիպի իր եղբօր, ու կը
սպաննէ զայն : Աւանդութիւնը եղբայրասպան
եղբօր գլխուն վրայ կը բուժցնէ երկու խոշոր
եղիւրներ, որոնք արգելք կ'ըլլան անոր ջուր
խմելուն, և ան կը պապակի միշտ ծարսուէ, և
առ քարէ եղունգներ կը գնէ անոր մասներուն
ծայրը՝ Այդ քարերը զեռ մինչեւ վեր-
ջերա ալ աեղացիները կը կոչէին սատանայի
կամ Կայէնի եղունգ, իբրեւ թէ Կայէնը իր
եղբայրը ծառէ մը կախմալ, այդ քարերովն
է որ սպաններ է դոյն, ու այդ պատճուռու ալ
այդ քարը կը բուժնի անոր մասներուն ծայրը
եղունգին տեղ։ Քաղքիկ և Նարմիկ գիւղերուն
միջեւ «Ախէր չիմանին» մօտիկ ըլլուկ մըն ար
ցոյց կը տրուի իբրեւ Աբէլի գերեզման :

Աւանդութեան որսորդքը՝ Ղամէքը միայն կը



առեղեկանայ արա սպաննութեան : Ղամէքը որ կը
քնակէր Ղամուրբերդ լերան վրայ, իր բերդին
մէջ (ու լեռն իր անունովն է որ կը կոչուի
Ղամուրբերդ), օր մը վար կ'իջնէ իր բերդէն
ու կը սպաննէ Կայէնը, Սբէլին վրէժը լուծելով :

Այսպէս Ա. Գրքին գրախառը հայ ժողովուրդը և-
րեւակայող հոգին կը փոխադրէ իր Բինկէօլին վը-
րայ :

Բայց դեռ չի բաւեր : Սնմահութեանն ջուրը կը
քիւցնէ անոր ընդերքէն . . .

Ունկնդրե՞նք .

• • • Հովիւ մը Բինկէօլի գագաթին վըայ
ոչիսարները կ'արսածէ . օր մը աղբիւրի մը քով կը
հանդիպի երեք օձերու, երեքն ալ վիրասոր ու
քոստա : Կը տեսնէ որ տնտեք ծաղիկէ մը մէկ
մէկ թերթ կը փրցնեն կ'ուտեն, յետոյ աղբիւրի
ջուրին մէջ կը մտնեն ու կը լողանան, ու քանի
մը վայրկեան վերջ, կը տեսնէ որ երեքը մէկէն
սողալէն դուրս կ'ելլեն բալորովին առողջ, երի-
տասարդացած ու գեղեցկացած, ու կ'անհետանան
արտգ արտգ խոտերուն մէջ . . .

Այս դէպքին ի տես կը շուշարի հովիւր . ու
երկար ատեն մտածկոտ կը կինայ: Յանկարծ
կը յիշէ իր տէրը որ հարուստ քիւրտ ցեղա-
պետ մըն է և որը երկար տարիներ կը տառապի
անբուժելի հիւանդութենէ մը : Հովիւը ու-
րախութենէն ինքնիրմէն ելած իսկոյն կը վա-
զէ իր տիրոջ մօտ ու կը պատմէ անոր իր տեսածը

Այն տառեն, կ'առնեն աղան ու կը բերեն
Բինկէօլի գագաթը ջրերու ակերուն մօտ, և մեծ
ուրախութիւնով կը վիստուեն աղբիւրն անմահու-
թեան, որ կեանք տուած էր հիւանդ օձերուն,
բայց չին կը գանձել զոյն աղբիւրներու ասա-
սութիւնէն :

Զուրէ ջուր և տկէտ ակ, թափառելէ ձանձրու-
ցած ու նեղացած, վերջապէս աղան կը հարցնէ
իր հովիւրն :

— Ու՞ր է այդ լիճը :

Իսկ հովիւր շուշորած կը պատասխանէ .

— Բինկէօլ հզար կէօլ, ըլ չի զանըմ քիման
կէօլ .

Բինկէօլը հազար լիճ ունի. ես ի՞նչ գիտամ
որ լիճն է . . . :

Իսկ որսորդը միեւնոյն աւանդութիւնը ուրիշ կեր-
պով մը կը պատմէ, աւելի քնքուշ և աւելի հրաշա-
պատում . . . :

• • • Որսորդ մը որաի կ'եկէ ու Բինկէօլի
կուրծքին վրայ կը թափառի մինչեւ կէսօր, ու
հազիւ . կը յաջողի երկու աղաւնիներ որսալ:
Տունը վերաբարձին, անոր գագաթին կը հոնա-
դիպի աղբիւրի մը, և կ'ուզէ լուսանալ անոր մէջ
ու մաքրել իր, սպաննած արիւնաթաթու աղաւ-
նիները ու այնպէս երթալ . . . կը նատի աղ-
բիւրին ափը, ու հազիւ թէ աղաւնիները ջուրին
մէջ կը թաթիէ, կեանք կ'առնեն անոնք, ու կը
թոչին կ'երթան, կ'աղասին . . . մարդը կը սոր-
սափի ու կը շուշարի, ու կը տեսնէ որ աղաւ-

Նիներու թեմբէն ցօղացող ամէն մէկ կաթելէն մէկ լիճ կը գոյսնայ Բինկէօլին դապոթին վրայ :

Որսորդը անմիջապէս կը յիշէ իրենց գիւղի գիւղապետը, որը անլուսէւլի հիւանդոթենէ մը կը տոտապի երկար տակնէ ի վեր ո՛չ մէկ բժիշկ թողուցած են աշխարհի վրայ, ու ան չէ լուժուած . . . եւ ուրախութեամբ կը վագէ գիւղը, ու կը պատմէ իր աեսածը գիւղապետին :

Կ'առնեն հիւանդը ու անմահական ջուրի աղբիւրին քոյլ կ'երթան Բինկէօլի գագոթին վրայ : Հաղուրաւոր լիճերու տիր կանդ կ'առնեն «ո՞ս է, ոս չէ» ըսելով, հաղուրաւոր լիճերէ կուցք կուցք ջուր կը խմբնեն հիւանդին . ու վերջապէս, հիւանդը նեղուցած կը հարցնէ :

—Ո՞ր մէկն է լիճը :

Ու որսորդը կը պատասխանէ բոլորովին շուրբած :

— Բինկէօլ, հըզար կէօլ, ըդ չի դանիմ քիւտն կէօլ :

Այս գորսուոր հովուերդական վէպը, որ բերնէ րերոն եկեր հասեր է մինչեւ մեր օրերը, ունի ուրիշ, քնչքուշ ձեւ մըն ալ . . .

Հովիւ մը և իր հովուունին կ'ողբին միամին Բիւրակնի կուրծքին վրայ : Օր մը հովիւը կը հանդիպի լորի մը, կ'որսոյ վայն, ու կուտայ իր սիրուհին : Հովուունին կ'առնէ և կ'ուղէ լուսնալ :

Ակերէն մէկուն մէջ լուսուցած պահուն լորը

կեռնք կ'առնէ ու ֆրֆուոլով կը թռի կ'երթայ : Երբ սիրական հովիւը կը լսէ այս հրաշքը, զայրագին կը հարցնէ հովուունին թէ՝ ուր է այդ տկը . սիրուհին շուտրած չկարենալով գտնել հրաշտգովծ ակը, կը բացովանչէ «Բիւր ակն է հաղար ակն, ես ի՞նչ գիանամ թէ ո՛ր տկն . . . » ու տարը համար ալ, իրմւ թէ, ան կոչուած է Բիւրակն . . . :

Երեք ասացուածքներն ալ մօտուորապէս նայնն են . Քինկէօլ, նրգար կօլ, ըզ չի զանիմ իթան կօլ :

Եւ երեք տաճնդութիւններն ալ կը շուտրին Բինկէօլի տասատ ջրերուն առջեւ, բոլորն ալ կը խօսին ու կը պատմին անոր անմահական ջրերուն ու ծաղիկներուն վրայ : Եւ բոլոր երգերը որ հիւանդած են իր անունին շուրջ, կ'երգեն անոր գեղեցկութիւնը, և թարմ ու քողցը կեանքը որ կը ժապի արեւու ցոլքերուն տոկ, անոր ջրերուն տիրը :

Անմահ ըլլուլ ու գեղեցիկ, ահա՛ այն ձգտումը որ հայ հոգին՝ երկնքի ծիածանին պէս շքեղ ու քնքուշ, կը դնէ Բինկէօլի ճականին :

Եւ մինչեւ յաւխանան ապրելու այդ կտմքը չէ՝ ար կանգաւն կը պահէ միշտ հաղար անդամ ջախջախուած մեր աղքին ողնաշարը :



ՂԱՄՈՒՐԲԵՐԴ

Տեսանք որ Բինկօլի մէկ թեւն էր այս լեռը, ու աջ թեւը, որ բազուկի մը պէս կը գրկէ և նուսի լեռնադաշտը։ Ու անանք նաև որ ան իր անունը առած էր Ղամեկ որսորդի անունէն, իբրեւ անոր բնակալայրը և բերդը։

Ղամեկ կոմ Ղամուրբերդ լեռը փոքրիկ Բինկօլ մըն է, անուած օդով, առաստ ու պաղ պաղ ջրերով, հարուստ՝ մարգերով, ծաղիկներով ու թռչուններով։ Ունի կախարդիչ գիշերներ, խորունկ երկինք ու պայծառ աստղեր։

Ղամեկն ալ ունի պղոտիկ պատմութիւններ։

Իր կուրծքին վրայ քար մը կաց, որ կը կոչուի աշուղի կամ սիրոյ քար։

Կը պատմուի թէ։—

Ժամանակին աշուղ մանցած է այդ լեռնէն՝ սիրանար աշուղ մը։ Երկար քալելէ յոզնած, ան կը հանդիպի ժայռի մը, կանգ կ'առնէ անոր առջեւ ու կը հստի անոր վրայ ընկողմանած

հանգչելու համար։ Իր սէրը, սակայն, զինք հանգիստ չի ձգեր, կը վառէ զինք շարումակ, ու երգը կը ֆլուայ իր սրաէն։

Աշուղը կ'երգէ իր սէրը։ Այնքան կ'երգէ ու այնպէս վառուած, որ ժայռը չի գլմանար իր կրակին, կը հալի ու կ'առնէ ձեւը անոր մարմնոյն . . . :

Ու այն օրէն ի վեր այդ ժայռը կը կոչուի սիրոյ քար, ոմանք ալ կ'ըսնի Աշուղի քար . . .

Այս փոքրիկ պատմուածքին մէջ մեծ սիրոյ մը, հայ ժողովուրդի սիրոյ չափը, սաստկութիւնը կը խըստայ։

* *


Միեւնոյն լեռան մէկ փէշին վրայ, Խաչալոյս գիւղին մօտերը կամ ուրիշ շարք մը քարեր ալ, որ կը կոչուին Շարան հարեր։

Ասնց համար ալ կը պատմեն թէ, ոչխորներու հօտ մըն է որ քարացեր է իր հովուին ու բէրուրներու հօտ միտախն։

Քար կտրած են հետեւեալ պատճառաւ։ Ամառ ատեն, կէսօրուայ խիստ տաքին, երբ բէրուրները նատած կաթ կը կթին, ծարաւէ կը տառապին ու ջուր չունին։ Կոսապաշտ հովիւը ոչխարներուն մէջ կեցած կը պաղատի Ասիր ոչխարներուն մէջ կեցած կը պաղատի Ասիր ջուր բխեցնէ իրենց համար, ու կը արձուն որ ջուր բխեցնէ իրենց համար, ու կը խոստանայ այդ առթիւ երկու ձերմակ ոչխար-

ներ զոհել։ Կը կտառարուի հովուին ինդքսանքը հայն պահուն։ Հովիւը, ոչխարներն ու բէրւորները ամէնքն ալ ջուր կը խմեն։ Բոյց հովիւը, փոխանակ երկու ճերմակ ոչխարներու, երկու ճերմակ ոջիլ կը զոհէ . . .

Նոյն բոպէին կոյժակի արսողութեամբ ամէնքն ալ իրենց տեղն ու տեղը քար կը զառնան։ Նոյն քարերուն մէջ ցոյց կուտային գիւղացիները բէրւորները, որոնք ոչխարներէն քիչ հեռու նսառծ են, և հովիւը, որ իր հովուական թաղիքը ռասերուն կը կենայ ոչխարներուն մէջ։



Այդ քարերէն քիչ մը հեռու կայ աղբիւր մը, որուն համար կ'ըսեն թէ՝ Աստուծոյ բխեցուցած աղբիւրն է

և որ այժմ սուրբի մը զօրութիւն ունի և ուխտառեղի է։

Այդ քարերէն քիչ մը հեռու կայ փլած վանքի մը աւերակներն ու իր փլած բերգը։ Կը կոչուի Վանիիկ։ Զօրուոր սուրբ մըն էր և ուխտառեղի։ ունի աւատ ջրով աղբիւր մըն ալ։ Խնուսիները, մանաւանդ Խաշալոյսիները ամէն ասրի վարդապատին ուխտի կ'երթային, ոչխարներ կը զոհէին, ուրախութիւններ կ'ընէին, աղբիւրին ջուրով կը լոգանալին և այլն։

Ղամուրելողի գագաթին վրայ եւս կան մեծ ու փոքր բաղմութիւն լծեր, որոնք ամէնքն ալ ունին կախարդական բնոյթ ունեցող պատմուածքներ։ Անոնցմէ ունանք հրեղէն ձիեր կը պարունակին։ ունանք ձերմակ գոմէններ, և ուրիշներ ալ իրենց փրփուրներու խորքէն ճերմակ ծամերով և ձիւնի պէս ճերմակ մարմնով աղջիկներ գտւրա կը հանեն . . .

Ինչպէս և ինչո՞ւ այդ կախարդականութիւնը լեռներուն։ Դժուոր է գրական բացատրութիւն մը տալ, Արեւելքի կախարդ երկինքին տակ հոգիները միշտ եղած են երեւակայող։ Երեւակայութիւնը միշտ եղած է վա։ Երկնամատոյց լեռներ միշտ մ'հծ խորհուրդներ գրկած կեցած են, ու ճնշած հոգիներու վրայ։

Արեւելքին մէջ սէրը եղած է այրող՝ տրեւին պէս ու կախարդիչ արեւելքի կախարդ գիշերներու պէս։ Երեւակայութիւնը կը հասնի մինչեւ հիւանդութեան, միշտքը կը դառնայ խորհրդապաշտ, և լուներ, անտառներ, լիձեր ու գետեր, ծառ ու ժայռեր ամէնքն ալ ոգիներով կը լեցուին . . .



ՍՈՒԿԱԿԵՏ ԵՒ ՏՈՒՄԼԻ ՏԱՂ

ՍՈՒԿԱԿԵՏ: Կ'ըսուի նաեւ «Քհուետաղ» : Բասենի
և Արաշիերափ միջնւ ջրաբաշխ լեռներն են որ կ'առնեն
այդ անունը : Ասոնց հետ կապուող աւանդութիւնը կը
կապուի քրիստոնէութեան հետ :

Այս լեռներուն մէջն է որ կ'առանձնանան Քրիստո-
նէութեան ուռաջին նահատակները, Առւքէսահմանք,
կ'առպին իբրեւ ճգնաւոր, ու հետզետէ այնքան կը նր-
մանին քօշերու (վայրի այծ), որ կը կոչուին նաեւ քօշք :
Այս սրբակեացները կը նահատակուին նոյն լեռնե-
րուն վրայ : Այժմ ուխտատեղիներ կը գտնուին չոն :

ՏՈՒՄԼԻ ՏԱՂ: Կարնոյ Խաչափայտ լեռներն են,
ուրկէ ծնունդ կ'առնէ արեւմտեան Եփրատը, որու մա-
սին եղած աւանդութիւնը նոյնպէս կապուած է քրիս-
տոնէութեան հետ : Պարզ է, ըմբռնումը և պաշտա-
մունքի ձգումները փոխուած են : Հեթանոսական առ-
նական, կորովի, գեղեցկութեան, սիրոյ և ոյժի հաւա-

տալիքներուն տեղ քրիստոնէական ձգտումն է անցեր :
Քրիստոնէական դարն է, և աւանդութիւնները եւս ա-
նոր քղամիուը կը զգենուն . . . :

... կը պատմեն թէ, եթներորդ դարուն
Պարսիկները Պաղեստինէն Քրիստոսի խաչափայտը
գերի կը տանին :

Երբ Յունաց Հերակլէս կայսրը Պարսկաստան
գնաց Կարբինէն անցնելով, ու անոնց յաղթելով
վերադարձացաւ, իր հետ կը խլէ ու կը բերէ
նաեւ խաչափայտը, ու իր գարձին կը բարձը-
րանայ Տումլու Տաղը բանակնելու . . .

Պարսիկները, ապկայն, հանգիստ չեն մնար,
բանակ կը կազմեն, ու կը հետապնդեն Յոյները
խաչափայտը ետ խլելու :

Երբ Հերակլէս լուռ կ'առնէ թէ Պարսիկները
կը հասնին, խուճաղի կը մսանուի, խոչափայտը
կը թալէ, իր հետ չկարենալ տանելու պատճա-
ռու ու կը փախչի . . . :

Այդ լուրը չի ստուգուիր : Եւ Հերակլէս
նորէն ետ կը գառնայ, ու կը հանէ խաչափայտը :
Խաչափայտի փոսէն ջուր կը բխի, և որ այժմու
եփրատին ակն է : Խոկ Տումլու տաղն ալ խա-
չափայտին անունով կը կոչուի Խաչափայտ . . . :




ՍԵՊՈՒՀ ԼԵՇ

Անցնի՞նք այժմ երիզա, Անահիտի երբեմնի գիշեւէտ ու ծաղկաւէտ երկիրը ու կանգ առնենք Լուսաւորիչի լեռան՝ Սեպուհի առջեւ :

Ով չի գիտեր պատմութիւնը Լուսաւորիչին ու Տրդատին, և չի յիշեր Սեպուհ լեռը, որու փապարներուն մէջ Հայոց Հայրապետն ու Արքան առանձնացն Աստուծոյ հետ ժողովի նստելու համար . . . :

Գիտենք մենք Խոր Վիրապն ու Մանեալի այրը, գիտենք Հայրապետին մահն ու Տրդատին զզջումն ու ձգնիլը :

Բայց լսենք հայ ողիին և սնոր աւանդութեան :
 . . . Սեպուհի փապարին մէջ Լուսաւորիչին
 հեւքը կ'աւարտի, բայց իր լոյսը չի մարիր .
 Լուսաւորիչին կանթեղը փապարին մէջ անծանօթ ձեռքէ մը կախուած կը վառի . զեռ ան լոյս կը սփռէ հայ ժողովութիւն : Գիշեր ատեն հովիւները կը նշմարեն անոր լոյսը, ու կ'երթան զայն աւելի մօտէն գիտնլու, բանելու, բայց, որքոն անոնք կը մօտենան, կանթեղն այնքան կը հեռանայ ու միշտ կը վառի . . .



Միեւնոյն քարայրին մէջ կ'աւարտի նստենչը Տրդատին. բայց, Տրդատն ալ իր սուրը գետին չի ձգեր, ոչ ալ կ'ուզէ զայն ուրիշի մը յանձնել, այլ վերջին շունչին հետ կը նետէ զայն ողին մէջ, ու կանթեղէն քիչ հեռու օդին մէջ սուրն ալ առկտիս կը կենայ . . .

Ու հայ ողին գեռ կը սպասէ . . .
 Վասն զի աւանդութիւնը կ'ըսէ թէ ո՞լ որ կան-

թեղն ու սուրը տեսնէ , և սուրը բանէ , այդ ձեռքն է որ
հայ ժողովուրդը պիտի ազատէ :


Հայ ոգիմն յոյսը , կամքն ու երեւակայութիւնը հո-
յակառ բարձունքի մը կը հասնին , կը լեռնանան Աւ-
պուհի նման :

Սւանդութիւնը հայ ժողովուրդի ո՛չ լոյսը կը մարէ ,
ոչ ալ սուրը կը խորասնիէ , այլ կը պահէ զանոնք Աւ-
պուհի փապարին մէջ՝ քոլ քովի և անվթար :

Ու կը սպասէ վրկարար Զեռքին . . .

Ու կը շարունակէ ապրիլ . . .

Քանի կայ Սեպուհն , քանի հոն կը վառի կուսա-
ւորչին կանթեղը , քանի կը շողայ Տրդատին Սուրը ,
պիսի ապրի Հայ ժողովուրդը . . .



ԻՆՆԱԿՆԵԱՆ ԿԱՄ ՔԱՐԿԵՒ ԼԵՌՆԵՐ

Տարօնի գուշտին արեւմտեան հիւսիսակողմը կը
բարձրանան Խնճակնեան լեռները , որոնք բոլորովին
առանձին լեռնաշղթայ մը չեն , այլ Բիւրակնի շարու-
նակութիւնը , անոր մէկ թեւը :

Բինկէօլի բարձրութիւնը չունին թէպէտեւ , առ-
կան՝ իրենց ճականն ալ կրնայ ողջունել հեռուները՝
մէկ կողմէն գոռող Սիփանի , նեմրութի և միւս կող-
մէն Սուկաւէտի և ուրիշ շատ մը լեռներու գագաթ-
ները :

Բինկէօլի քամին շունչն է Քարկէի լեռներուն :
Խնճակնեան կը կոչուի իր առաստ ջլերուն համար :
Համաստարած կանաչութիւն , զանազան ու բազմազան
ծաղիկներ , այլազան թռչուններ , ոչ մէկը կը պակսի
Խնճակնեանի : Ու հինէն ի վեր ան մհծ տեղ մը գրա-
ւած է հայ ժողովուրդի սրտին մէջ :

Իր ամենաբարձր գագաթը կը կոչուի «Քուրկէ-
կուռէ» կամ Հաւատամք . որ ունի ինը ակեր :

Հեթանոսական գարուն , ինքն է , Խնճակնեանը ,

որ եղած է բնակալայրը շատ մը աստուածներու :

Տիրի, Աստղիկի, Վահնալունեան, Գևմեցրի, Գիսանիկ ու Վահագնի մեհեանները բոլորն ալ իր ծոցը շնուռած են :

Ամենամեծ մեհեանը Աօժիւաշի Մեհեանն էր, Հաւտեմից գտաւուին մէջ, որ նուիրուած էր Վահագնին ու Ասղկան : Նշանաւոր պէտք է եղած ըլլան Աշտիշտաէն յետոյ, նաև այն մեհեանները, որոնք կը գտնուէն երեք բլուրներուն վրայ՝ Խնասկնեանի, Լուսողբիւրի, Աւետեաց և Բամբասանաց, որնց տեղ, Սուրբ Կարապետ վանի հոյակապ գմբէթներուն վրայ երեք հատ խաչեր յիենց թեւերը պարզեցին . . . : Դարերէ ի վեր ուխաստեղիներ եղած են այդ վայրերը հայ ժողովուրդին համար, ու կը շարունակեն ըլլալ . . . :

Քարկէի բնաներու մէկ բարձրացած փէջն է Աշտիշտանը, որ շատ հին ժամանակներէ ի վեր նուիրական եղած է հայ ժողովուրդին համար, ու կը մնայ մինչեւ ոյսօր : Հոն բնակած են Աստղիկն ու Վահագնը . . . :

Աշտիշտաէն ստոքով երկու ժամ դէպի արեւմուտք, Եփրասի ճամբուն վրայ, հոն ուր Մռոյ և Կիննի ստորը իրարու գէմ առ գէմ գալով կը կազմեն նեղ կիրճ մը, կղզիի նմանող բլուր մը կայ, ուրիէ՝ Եփրասը ահեղալազ վար կը թափի շռնդալից ձայնով : Այդ ահեղ ջրվէժին հանած ձայնին պատճառաւ թէ ջրվէժը և թէ բլուրը կը կռչուին Գուրզուռա : Գուրգուռային վրայ եւս Աստղկան նուիրուած Բագին մը կար, ուր՝ մերթ ընդ մերթ կը գիշերէր Աստղիկ, ուր իրեն կ'այցելէր Վահագնը :

Գուրգուռային մօտերը՝ իրենց կւնակը Մշոյ սարերուն առած, կը նատին նաև Տաղօնաց սարը, Սեղան

սարը և Ողկան սամրոցը՝ ամէնքն ալ յիշառակարաններ, ամէնքն ալ կտրիչներու բերդեր . . . :

Աւանդութիւնը այդ բոլորին ու Աստղկաց անուան շուրջ հետեւեալ քնարականը հիւսած է .

... Գուրգուռայի ջրվէժը Աստղիկի լոգուանն էր հան կ'իջնէր, անոր փրփուրներուն մէջ ջուացուելու, իր նաժիշտներէն շրջապատռուծ . ու կը լուացուէր, ամէն անգամ որ պատրաստուէր հիւրընկտրելու ի.ր սիրոկան Աստուածը, իր կտրիծ, վիշտակներու յազթող Վահագնը :



Ու ամէն անգամ որ գեղեցկութեան տիրուկին իր նաժիշտներուն հետ ինչէր լոգանքի, իրեն

տարփառոր Տարօնի կտրիճներ իրմէ գաղտնի կը հաւաքուէիր Տարօնաց սարին վրայ, դիտելու համար Աստղիոյ մերկութիւնը՝ որ գեղեցկութիւնն իսկ էր :

Աստղիկը կը տեղեկանայ ու կը նեղանայ. և որպէսզի անոնք չկարենան նշմարել գեղը իր մարմնոյն, կը համայէ որ մշուշ մը իջնէ այդ լեռներուն վրայ : Ու խիստ, անթափանց մշուշ մը կ'իջնէ կը պատէ Տարօնոյ դաշտն ու լեռները այն օրէն սկսեալ, ամէն անդամ որ տառուածուհին, Վահագնի փրփրածին տարիածուն իր նաժիշտներուն հետ Եփրատի ջրվէժին տակ լոգանքի իջնէ . . .

Այդ մշուշի պատճառու ալ Տարօն կոչուած է նաև Մուշ :

Բայց այդ մշուշը ոչ մէկ կերպով չէ տղարսած Տարօնի հողի և ջրերու գեղեցկութիւնը ու քաղցրութիւնը, ու մշեցին կերպէ միշտ.

«Մոյ սարեր մօռւ է,
«Եւր հողի ու ջուր անու է . . . » :

Աստղիկի և իր մշուշի մէջ կը պահուի խորհուրդը գը հայ կնոջ : Անահիար «Բայց զգաստութեանց»ն էր. և Աստղիկը գերազոյն ոյժով մը մշուշ մը կ'իջնեցնէ իր մերկութիւնը թաքցնելու : Հեթանոտական շրջանին հայ կնոջ հոգեբանութեանը և հայ ընտանիքին, տունին նուեիրականութեան բացատրութիւնը չէ այս առանդութիւնը :

Ու ի՞նչ կը նշանակէ նաև այն, որ մինչեւ այսօր ալ մեր հայրանիքը ըլլայ իր չքեղութիւններուն մէջ, ըլլայ իր աւերակներուն վրայ, կը կոչուի «Մայր Հայաստան» : Ասոնք մեզ կը ցուցնեն այն պաշտումի հասնող յարգութիւն ու սէրը, որ մեր հայրանիքները ունեցեր են կնոջ համովէպ :

* *

Երբոր Լուսաւորիչը Դեմետրի և Գիսանէի արձանները կը խորտակէ և անոնց բագիններուն տեղ Ս. Կարապետի Վանիքը կը կառուցանէ, անակնկալներ ու հրաշքներ շինող հայ երեւակայութիւնը հետեւեալ կերպով հիւսած է անոր պատմութիւնը . . . :

... Ս. Յովաննու մասունքը ջորիի մը վըրայ թեացած, Գրիգոր Լուսաւորիչը կը մտնէ Հայոստան ու վայր մը կը վնասէ, անոնց համար գերեզման մը և տաճար մը կառուցանելու : Եւ Լուսաւորիչը ինքնիրեն հետեւեալ պայմանը կը դնէ այդ վայրը որոշելու, թէ ուր աեղ որ ջորին նատի ու ալ չուզէ յառաջնուալ, հոն պիտի ըլլայ Սուրբին ուղած աեզզը : Ու Լուսաւորիչը իր ջորիին հետ շատ վայրերէ կ'անցնի, Երիզայէն, Կարինէն, Յասենէն ու կը համնի մինչեւ Խնուս . զեռ Խնուս բերդը հասած, անկէ ոտքով մէկ ժամ հեռու Մըդրնկերա անունով գիւղին անմիջակէս մօտ, բլրակի մը վրայ առաջին անդամ ըլլալով . ջորին իր մէկ ծունկը գետին կը դնէ ու կ'ուզէ նատիլ, բայց չի նստիր, նորէն կը կենայ ու կը շարունակէ քալել : Նոյն բոպէին թանձը մը


ու մշուչ մը կ'իջնէ գիւղին վրայ, ու այդ պատճառասւ գիւղը կոչուած է Մժնկերա: Իսկ հոն ուր՝ հանգստի համար ջորին իր մէկ ծունկը գիտին դրու, հոն, Ս. Կարսափառի անունով կը շինուի փոքրիկ մատուռ մը, որբաստաշ քարերով, որուն աեւրակը դեռ մինչեւ վերջերս ալ ուխտառեղի էր:

Լուսաւորիչն ու իր ջորին կը քալեն, կը կտրեն թինկէօլի չղթան, Վարդոցի լեռնադաշտը, ու կը մանեն Քարկէի սարահարթը, հոն, Խնամակնեանի ամենաբարձր կատորին, Հաւասամքի սառուորը ուրկէ կը տեմուէի Տարօնի դաշտը, և ուր՝ կը գանուէին հեթանոս աստուածներու բագիններուն տերակները, հոն կը կենայ ջորին շատ անակընկալ կերպով, կը նստի և ալ յառջանորդ չուզիր:

Տաճարին տեղը որոշուած էր արդէն ու իսկոյն նոյակապ ու նախշուն գմբէթներուն վրայ խոչը իր թեւերը կը բանայ, ու դեռ մինչեւ երէկ, ան կը սաւառնէր հոն ու կը տիրապետէր լեռներու ամայութիւններուն . . .

Տաճարին շինութեան պահուն Սուրբին մասսանքը կը թաղեն ճիշդ ջորին նաստած տեղը, ու երբ, շինութիւնը տւարտելէն յետոյ, կը հանեն նշխարները, փոխադրելու համար տաճարը, ու յատկապէս պատրաստուած մարմարէ գերեզ-

մանին մէջ, այն ատեն նշխարներու փոսէն աղբիւր մը կը բնի լոյսի պայծառութիւնը ունեցող



ջրով, ու այդ աղբիւրը կը կոչուի Լուսաղբիւր, և իր քովի բլուրն ալ լուսաղբիւր:

Այսպէս, ոյժի և հրաշքի կը բաղձայ հայ ոգին, և իր բոլոր տանդութիւնները անանցմէ մաս մը կը պարունակեն անպատճառ:

Քիչ անդին Բիւրակնի սրտէն կետնք ու անմահութիւն կը բնի, հոս Խնամակնեանի կողէն լոյս կը բնի. այդպէս կուլէ հայ ժողովուրդի հաւաքական կամքը. կեռնքի, անմահութեան և լոյսի կը տենչայ, ու զոնոնք կը բնեցնէ իր լեռներու կողերէն: Ու այս կերպով ան ի յոյտ կը բերէ այն մհծ սատքինութիւնը թէ՝ ան բնաւ չի ցանկար ուրիշի հայրենիքին ու սասացուածքին, թէ իր ժայռնը կը բաւեն իրեն և ի հարկին, այդ ժայռերէն ինք կը բնեցնէ, կընոյ բխեցնել ե՛ւ կեռնք, ե՛ւ լոյս ե՛ւ անմահութիւն . . . :

ՍԻՄԿԱՄ ՍԵՒ ՍԱՐ ԿԱՄ ՍԱՍՆՈՅ ԼԵՌՆԵՐ

Տարօնի արդաւոնդ դաշտին հարաւակողմը արեւ-
մուաքին դէպի արեւելք կ'երկտրածգուի Տօռս կամ
Տաւրոսի լեռնաշղթան։ Այս լեռնաշղթայի մէկ մասն
է որ կը կոչուի Սիմ կամ Սեւ Սար, իր սեւութեանը
պատճառաւու։ Ու այդ լեռներու վրայ է որ կուգան
կ'ապաստանին Ասորոց Սենեքերիմ թագաւորի երկու
որդիները Սանտատրն ու Աղբամելիք, իրենց հայրը
սպաննելէ վերջ, ու իրենց անունով այդ լեռնակոյտը
կը կոչուի Սասուն։

Սամայ լեռներուն մէջ ամենասոչքառու և բարձր
սարերն են, Անտոնի, Կեփեն, Մարարու և Ծովասար։

Անտոնին ու Մարաթութքը ունեցեր են իրենց ճըգ-
նաւորները, եւ անոնցմէ փոխ առած են իրենց անուն-
ները։ Ա. Անտոնը Անտոնքին մէջ ճգներ ու անոր աղ-
ւեր է իր անունը, իսկ Ա. Մարաթանն ալ Մարա-
թութքին մէջ։ Ա. Մարաթանի համար կ'ըսն թէ, ա՞ն

է, որ Ա. Շմաւոն եղիակոպոսի և արեւելիան վկանե-
րու նշխարները Պարոկտասանէն հաւաքեր բերեր, ու
Նվակերտ քաղաքին մէջ ամփոփեր է, որը կը գտնուի
Մարաթութքին ասորոտը, ու ինք, յետոյ քաշուած ու
չգնուծ է Մարաթութքին մէջ։



Իսկ Մովսասարը, որ իր գագաթին վրայ ունի ան-
նման ծովակ մը, գեղեցիկ լնու մըն կինսաւէտ օդով
ու ջրով, եւ կը թռւի թէ Բինկէօլի մէկ կտորն է, որ
թռեր հնու նատեր է։

Տեղացիները անտարբեր չեն եղած անոր հանգէպ
և հիւսած են հետեւեալ աւանդութիւննը, որ եեղացի-
ներէն հաւաքեր է ինք անձամբ, Գոբեգին Եպս։ Սը-
ռուանձտեանց։

. . . Սիմ Մարու ասորոտը կը գտնուէր
Մասնիկ գիւղը, այդ գիւղին մէջ կ'ապրէց
Մարգար անունով հայ մը, որը իր կենդանու-

թեան կ'ըսէր թի ինք 250 տոտեկան է : (Սըր-
ուանձտեանցը զայն տեսած է 1866 ին, պիհագ ջղե-
րով, և որուն ակռաները երկու անգամ նորոգուած
են և թէ ան այդ տոտեկիքին կը տեսնէր և կը
լոէր շատ լաւ) :

Սյդ մարդը պատմած է թէ, ինք 150 տո-
տեկան եղած տասեն՝ մեղաց մէջ ինկած է, այ-
սինքն ամուսնացած է : Օր մը, Ծովասարի մէկ
աղբիւրին մօտ, ահամած է ցաւագար օձ մը, որ
աղբիւրին մէջ լողացեր ու վերջն ալ երեք թուփ
ունեցող ծաղիկէ մը կարեր կերեր ու բոլորովին
ապաքիներ ու երխասարդացեր է . . . :

«Ես ալ, ըստած է ան, նոյն ծաղիկէն
կարեցի կերայ, նոյն ջուրէն խմեցի և մէջն ալ
լողացայ . աչքերս լուսաւորուեցան, ուրիշ կերպ
եղայ : Ու այն օրէն ի վեր Մարգար թողեր է
իր ոչխարներն ու ապրած է տեսիւքի մը
նման . . . :

Մէկ նրբերանգն է այս Բինկէօլի աւանգութեան
ագուցուած Ծովասարին, որ Սեւ լեռներու շղթային
մէջ, կը թուի Բինկէօլ մ'ըլլալ իր կենսաւէտ օգովը,
իր աւատ ջրերով, իր կանաչութեամբն ու գեղեց-
կութեամբը : Հայ ոգին գեղեցկութեան ու կեսնքի
սիրահար, կեանք ու գեղեցկութիւն սփուելու և ծաղ-
կեցնելու պահանջքը կը զգայ նոյնիսկ լեռկ ու ժայռուտ
լեռներու վրայ :

* *

Բայց ասով չի վերջանար Սասնոյ լեռներու աւան-

դութիւնը : Մինակ ճգնաւորներ չէ որ կ'ապրին հոն,
որ կ'աղօթին ու կ'աւանդեն իրենց շունչը անոնց ժայ-
ռերուն մէջ :

Այդ ժայռոստ, անսորիկ ու ըմբոստ լեռներուն մէջ,
հոյ աւանդութիւնը կ'ապրեցնէ նաեւ հսկաներու խումբ
մը, ուժի և քաջութեան տիսաններ, որոնք կ'ապրին
արժանապատութեան և անկուխ ապրելու համար մի-
այն : Անոնց կորովն ու քաջութիւնը կը հասնի մինչև
խենդութեան և աւանդութիւնը դանոնք կը կոչէ «Սաս-
ման ծոեր», Սասնոյ խենթեր :

Շատ քիչ են այդ հոյսկապ խենթերը, ընդամէնը
եօթը հոգի . Առիւծաձեւ Միեր, ոնոր հինգ որդիները,
Ցրանլիքո, ձենզափորիկ, Զենով Օհան, Խորգուսան
և Դաւիր ամէնուն կրասերը ու Դաւիթի որդին Միեր:
և Դաւիր ամէնուն կրասերը ու Դաւիթի որդին Միեր:
Անա՝ ամէնքը : Բայց աւանդութիւնը զանոնք կը զի-
նէ այսպիսի հրաշագործ ուժով մը, որ անոնցմէ ամէն
մէկը բանակի մը դէմ կուռելու կարողութիւն ունի :
մէկը եօթը հսկաներու քով կան Քհուկ Թորոսը, Սա-
ման ամասների և Մարամելիքը, որ նոյնպէս
Առիւծաձեւ Մհերի որդին է : Յետոյ կայ նաեւ Սենե-
քերիմը՝ Սասնասարին ու Սբոմելիքին հայրը :

«Սասման ծոերուն» մէջ կեդրոնական դէմքն է
Դաւիթը, առիւծաձեւ Մհերի փոքրիկ որդին, որ գեր-
դամարդկային ոյժ ունի . ասոր համար ալ անոնց պատ-
մութիւնը կը կոչուի «Սասունցի Դաւիր» : Ուրիշներ
որդու անունով :

Իր համառօտ գծերուն մէջ, ահա՝ այդ աւանդո-
ւան և առասպելախան պատմուտքը . . . :
. . . Ասորեստանի կռապաշտ թագաւոր՝ Սենեքերիմ,

Կ'ուզէ տիրապետել իր թաղաւորութեան սահմաններուն մօտ գտնուող բոլոր քրիստոնեայ ժողովուրդներուն, ու շատերը իրեն կը հպատակեցնէ : Սակայն, Ս. Կարապետի զօրութեանը հաւատացող հայերը չեն ուզեր հպատակիլ անոր ու պաշտել անոր կուռքերը : Գորող Սենեքերիմը անթիւ զօրքով կ'արշաւէ դէպի Տարօն, Ա. Կարապետի վրայ : Հայերը թէպէտել անձնատուր չեն ըլլար, բայց, Սենեքերիմը կը յաջողի մեծ կողովուա ընել, ու բաղմաթիւ գերիներ խելով ետ դառնալ : Այդ գերիներուն մէջ կ'ըլլայ անմաման գեղեցկութեամբ, հուրմի հրեղէն աղջիկ մը. կուսպաշտ արքան զայն իրեն կնութեան կ'առնէ : Ան կը ճնի երկու որդիներ՝ Սանասար եւ Սբամելիք . անոնք կը մեծնան իրենց հօր ապարանքին մէջ, բայց իրենց մօրը չունչովը . երկուքն ալ կրակուա եւ ուժեղ երիտասարդներ :

Օր մը Սենեքերիմ արքան նորէն կոխւի կ'երթայ Ա. Կարապետին ու անոր հպատակ ժողովուրդին վրայ : Բայց, այս անգամ շատ նեղ դրութեան մէջ կ'իյնայ. այդ նեղութեան մէջ, ան իր կուռքերը օգնութեան կը կանչէ, և կ'ուխտէ, եթէ ինք այդ նեղ դրութենէն ապատի, անոնց զոհել իր երկու որդիները . . . :

Ս. Կարապետի զօրութեան միշտ դաւանող, Սենեքերիմի կինը, նոյն գիշերը երազ մը կը տեսնէ . եւ բազին մէջ, իր տան երկու ճրագները երբեմն մարելու աստիճան կը նուազին, ու յետոյ նորէն մեծ լոյսով կը բոցավառին . . . Ս. Կարապետի օգնութեամբ. ան կը հասկնայ իր ամուսնու վատ մտադրութիւնը, ուստի առաջ կանուխ երբ կ'արթնայ, կը կանչէ իր երկու որդիները և անոնց կը յայտնէ իրենց համբան, կը հասնին մինչեւ կարս : Կարսի իշխանն ալ միեւնոյն պատճառով չի հիւրընկարեր զանոնք :

բութիւնը, թէ վերագործին զձեզ պիտի զոհէ իր կուռքերուն . . .

Սանասարն ու Սբամելիք՝ երկու կտրիճ երիտասարդներ անմիջապէս կը պատրաստուին ու կը մեկնին դէպի Հայաստան՝ իրենց քեռիներուն երկիրը . . .

Երբ կը մտնեն Հայաստանի հողը, անոնք կը հանդիպին փոքրիկ առուակի մը, որ կը կտրէր, կ'անցնէր իրենցմէ շատ մեծ գետ մը, ու յետոյ նորէն կը գտունար ու կը խստնուեր նոյն գետի ջրերուն . . .

Այս երեւոյթը շատ կը հետաքրքրէ երկու փախըստական եղբայրները, ու Սանասարը կ'առաջարկէ իր եղբօր երթալ գանել ակը այդ փոքրիկ առուակին, ու խմել անոր ակէն՝ անոր պէս զօրաւոր ըլլալու համար, ու անոր քովիկ կառուցանել իրենց նոր շէնքը . . .

Սբամելիք կը հաւանի : Ու երկուքը միասին կը դիմեն դէպի աղբեւրը առուակին, կը հասնին կը խըմեն ջրէն ու կը սկսին շինել իրենց նոր առանը անոր ափը :

Երկու հումկու եղբայրներու չնորհիւ մնար պալատին պատերը կը բարձրանան : Սակայն, անտարամագիր օր մը յանկարծ կը յիշեն իրենց հօրենական շքեղ պարան ու հարատութիւնը, կը մտածեն իրենց ներկայ կեանքին վրայ, կը խորշին անկէ, կը թողուն իրենց չէնքը կիսուարտ, ու կ'երթան աւելի հեռուներ ապաստան որդիներու : Սաւաջին անգամ կը հասնին կարին, ու կը դիմեն Կարնոյ իշխանին : Իշխանը երբ կը հասկնայ թէ անոնք Սենեքերիմի որդիներն են կը մերժէ զանոնք : Անոնք կը շարունակին իրենց համբան, կը հասնին մինչեւ կարս : Կարսի իշխանն ալ միեւնոյն պատճառով չի հիւրընկարեր զանոնք :

Երկու փախատական եղբայրները ետ կը դառնան
գլխիկոր, կ'անիծեն իրենց հայրն ու անոր գտաման
անունը, և կ'որոշեն այլեւս ուեէ մէկ տեղ չյացանել
անոր անունը։ Դարձին կը հանդիպին Խլաթ, ու կը
դիմեն Կապուտկողի թագաւորին՝ Մելքոն Միհթարին
որը տեսնելով այդ կտրիճ երիտասարդները, շատ սի-
րով կ'ընդունի և կը հիւրանիք զանոնք իր պալատը։

Սանաաարն ու Աբամելիքը ժամանակ մը կ'ապրին
Կապուտկողի թագաւորի պալատներուն մէջ։ կ'ապրին
հանդիտա ու առանց ձանձրոյթի։ Անոնք արդէն մեծ-
ցեր են ու գարձեր կտրիճ, հասունցած մարդեր։ Օր մը,
նորէն, անոնց մէջ արժանապատուութիւնը կ'արթնայ։
Չեն ուզեր միալ այլեւս Մելքոն Միհթարի պալատնե-
րուն մէջ։ Չեն կրնար ու չեն ուզեր վերադառնալ նաև
իրենց կուտաշտ հօրը։ կը յիշեն իրենց կիսաւարտ
ձգած շէնքը այն ազբիւրին քով, ու երկուքն ու կը
արտմին։ Մելքոն թագաւորը երբ կը նշմարէ անոնց
տրամութիւնը, կ'ուզէ հասկնալ պատճուը։ Թէպէտեւ
իրենք չեն ուզեր ըսել ու կ'ընդիմանան, քայլ, թա-
գաւորի ասիլումներուն վրայ, տեղի կուտան, ու Սա-
նաաարը կ'ըսէ «Տէ՛ր արքայ, մենք կիսաւարտ շէնք
մ'ունինք, թողուցեր՝ հոս ենք եկեր, ու քանի մը
ասարիէ ի վեր հոս՝ մենք բան մը չկրցանք ըսել մեր
շէնքը աւարտելու . . .»։

Մելքոն թագաւորը կը յուզուի Սանաաարի խօս-
քերէն։ կուտայ անոնց պարկ մը ոսկի ու շատ մը
գործաւորներ, որ անոնք երթան ու աւարտեն իրենց
շէնքը։ Արքայազուն եղբայրները չնորհակալութիւն և
երախտապարտութիւն յայտնեցին բարերար արքային,

գործաւորներն ու ոսկիները առած ուղիղ իրենց շէն-
քին դիմեցին գացին . . .»։

Սանաաարն ու Աբամելիք նախ իրենց գործաւոր-
ներուն համար տուներ կը շինեն, և ապա կը սկսին
իրենց նոր պալատը տւարաելու։ Հրաշագործ աղբիւ-
րին ջուրը խմող այդ եղբայրները այնքան զօր ու զօ-
րընաեղ էին, որ չորս օրուայ մէջ քառասուն տուն
շինեցին իրենց բանւորներուն, և եօթը օրէն ալ աւար-
տեցին իրենց պալատը, հսկայ քարէ սիւներ՝ ուրիշ
քարէ սիւներու վրայ կանգնեցնելով։

Երբ ամէն բան աւարտեցաւ, այն ատեն հարկ էր
անար անուն մը դնել։ Երկու եղբայրները մտածեցին,
ու ի երախտագիտութիւն, հրաւիրել Կապուտկողի
թագաւորը, որ ինքն անուն մը դնէ, ու կ'երթան կը
հրաւիրեն զայն։ Թագաւորը շատ սիրով կ'ընդունէ
անոնց առաջաբկը, ու իրեն ըրած այդ պատիւէն խիստ
յուզուո՞ւ իր ուզչիկն ու կը պատկէ Սանաաարին հետ
ու կ'երթան Սանաաարին ու Աբամելիքին բերդը։ Թա-
ու կը տեսնէ անոնց քարացէն ու սիւներով
գաւորը երբ կը տեսնէ անոնց քարացէն ու սիւներով
զորդարուն բերդը, կը կոչէ զայն «Սանաուն» որ վեր-
ջը կը դառնայ Սասուն։

Ու ժամանակ մը անոնց մօս ապրելէ վերջ, ինք
կը գտանայ իր քաղաքը։ Արքան, այդ առթիւ անոնց
կը նուիրէ բերդին բոլոր շրջակայ հողերը, Մեւ տարը՝
մինչեւ Ծծմոկայ քեթը, Մելքոն սարը և մինչեւ ձա-
պուղուրի գաշտը։ Աբամելիքն ու Սանաաար անոնց
շուրջը պարխազով կը պատճն ու կ'ապրին . . .»։

Սանաաարն կը գտանայ Սասունին իշխանը ու
միշտ բերդին մէջ կը մնայ ու կը հսկէ քաղաքին ու
բնակիչներուն վրայ։ որոնք հետզետէ կը բազմանան։

իսկ Արամելիքը ձի հեծած շարունակ կը պտտէր, անսունացր կ'որսար ու զերիներ զը բերէր . . . :

Սանսասարը կ'ունենայ մանչ զաւակ մը, և անոր անտառը կը դնեն Մհեր։ Մհեր այնքան ուժով կ'ըլլայ, որ գեռ 15 տարեկանին, կը հանդիպի առիւծի մը, անոր հետ կը կռուի, ու ձեռքովը զայն կը բռնէ ու երկուքի կը ձեւէ, այդ պատճառու ալ կը կոչուի Առիւծածեւ Մհեր։ Այսպէս Սանսասարը կ'իշխէ Սասունին, ու պատճանի Մհերը օրէ օր կը մեծանյ . . . :

Մինչ այդ, օր մը Արամելիք կը յիշէ իր մոյցը, և իր ձին հեծած կը դիմէ ուղիղ հօրն ու մօր քաղաքը, Բաղտառ՝ Ասորեստանի արքայանիատ քաղաքը։



Իր հայրը դեռ կ'ապրէր։ Երբ հայրը կը տեսնէ իր որդին, կ'աղօթէ իր կուռքի զօրութեանը, որ, վերջապէս, իր զոհը բերել տուառ մինչեւ իր դուռը, ու կ'ուզէ զայն զոհել . . . :

Կուռքին առջեւ զոհուելու համար տորուած Արամելիքը, կը խնդրէ իր հօրմէն, որ սորվեցնէ իրեն նախապէս թէ, ինչպէս պէտք է խոնարհի կուռքին, և ինչ դիրք պէտք է առնել զոհուելու համար։ Ճերունի հայրը որդւոյն սորվեցնելու համար, երբ կը խոնարհի ու հարկ եղած դիրքը կ'առնէ, զօրեղ Արամելիքը կը քաշէ իր գուրզը և մէկ հարուածով կը բաժնէ հօրը գլուխը իր մարմնէն. . . ու կը ջարդէ բոլոր կուռքիրը, և կը դառնայ մօր քով ու կ'իմացնէ անոր . . . :

Մայրը շատ կ'ուրախանայ, երկրպագութիւն կ'ընէ

Ս. Կարապետի զօրութեան, իր որդի Արամելիքը հօրը անել թագաւոր կը կարգէ և ուրախութիւններ կը սարքէ . . . :

* *

Անցած էին այն գառն օրերը, կռակուշտ արքան չկար այլեւս իր կուռքիրը խորսակուած էին և իր մէկ որդին՝ մեծ որդին՝ Սանսասարը Սասունի վրայ, ու փոքրիկ որդին՝ Արամելիքն ալ իր տեղը Ասորեստանի գահին վրայ կը թագաւորէին . . . :

* *

Երիտասարդ Մհերը՝ օր մը կ'ելլէ և հիւր կ'երթաց հօրեղբօր Արամելիքին. ժամանակ մը կ'ապրի առ կուռքին առ կ'անցնի Մըսր, կը յարձակի Մարտ թագաւորին վրայ, կը սպաննէ զայն, կ'ամուսնանայ անոր կնոջ հետ ու ինք կը տիրէ Մորին։ Տղայ մը կ'ունենայ Մարի թագուհին, և անոր Մարամելիք անունը կուտայ։ Բնուական ժամանակ անոր Մարամելիք անունը կուտայ։ Առիւծածեւ Մհեր իր կինն ու մը հոն ապրիւէ յետոյ Առիւծածեւ Մհեր իր կինն ու զաւակը և Մարի թագաւորութիւնը կը յանձնէ իր հօրզաւակը և Մարի թագաւորութիւնը կը յանձնէ իր եղբօր Արամելիքին, ու ինք կը վերադանոյ նորէն իր հօր՝ Սանսասարին քով։

Հայրը որ խոր ծերութեան դուռը հասած էր արգէն, մեծ ուրախութիւնով կ'ընդունի իր որդին, ու վերջին անգամ մ'եւս ուրախալու համար, կ'ուզէ վերջին անգամ մ'եւս ուրախալու համար, կ'ուզէ վերջին զայն, ու Մանազկերտու Թեւաթորոս ամուսնացնել զայն, ու Մանազկերտու Թեւաթորոս իշխանի ալջիկը կ'առնէ անոր կնութեան։ Թեւաթորոս

Հ. Ա. 8

իշխանը իր աղջկան հետ Սասուն կը դրկէ նաեւ Քեռի Թորոսը իր զաւակներով :

Եօթն օր Կոթ գիշեր գինին կը յորդի Սամսասարի պալատին մէջ, և թմբուկն ու ծնծղան կը հնչեն առիւծաձեւ Մհերի հարսնիքին առթիւ, ու մեծ ողորմութիւն կը բաժնուի աղքատներուն :

Իր խոր ծերութեան մէջ և իր կեանքէն գոհ կը մեռնի Սամսասարը. բայց իր գահը թափուր չի մնար : Հոն անմիջապէս կը բարձրանայ Առիւծաձեւ Մհերը. Ու անոր անմիջական խորհրդականը կ'ըլլայ Քեռի Թորոսը :

Խաղաղ շրջան մը կը բոլորէ Սասունը Առիւծաձեւ Մհերին օրով ու իրարու ետեւէ Մհեր կ'ունենայ հինգ զաւակներ, Ցրանվէքօն ամէնէն մեծը, Ճնճղափորիկ, Զէնով Օհան, Խորգուման և Դաւիթը՝ ամէնէն փոքրիկ : Ասոնց մէջէն, Ցրանվէդօն, Ճնճղափորիկ և Խորգումանը անպէտ և թոյլ տղաներ էին, իսկ Զէնով Օհան այնպէս ուժեղ ձայն մը ունէր, որ, պուացած ատմն եօթը գոմէշի չորցած կաշիներ կը փաթթէր իր մարմնոյն շուրջ, որպէսզի չըլլայ թէ պայթէր . . . :

Դաւիթն ու թէպէտե ամէնէն փոքրիկ, բայց ամէնէն զօրեղ ու հունարովն էր մէջերնին . . . :

Ճիշդ այդ միեւնոյն ժամանակներուն, առիւծաձեւ Մհերի միւս խորդ որդին՝ Մարամելիքն ալ միծցեր, հուծկու մարդ է գուրձեր, Սասունիքը սպաններ ու անոր տեղ ինք թագաւոր գարձեր է Մարին վրայ :

Այսպէս, Մհեր Սասունի, միեւնոյն ատմն ու իր որդին՝ Մարամելիքը, Մարի վրայ կը թագաւորէ . . . :

Առիւծաձեւ Մհերը գրեթէ ալ ծերութեան դուռը հասած էր, ու իր հինգ որդիները գեռ պատանի էին. միւս կողմէն, հետզհետէ իր թշնամիներն ալ կը շատ-

Նային :

Օր մը կը նստի, ու մտածում մը զինք կը բռնէթէ, ինչ պիտի ըլլայ իր որդիներուն վիճակը, իր մահէն յետոյ, երկար բարակ կը մտածէ ու մէկ միջոց միայն կրնայ գտնել — երթալ տեսնել իր Մարամելիք որդին որ կը թագաւորէր Մըսըրի մէջ, և որու անուռ կը չողմ, ու անոր յանձնել իր տարածուած էր չորս կողմ, ու անոր յանձնել իր որդիներուն և անոր ալ խորդ, բայց, գեռ փոքրիկ եղանակներուն պաշտպանութիւնը : Ու անմիջապէս ճամբարյաներուն պատասխանութիւնը : Հոն կը բայց կ'ինայ և ուղիղ դէպի Մըսըր կ'երթայ : Հոն կը գտնէ իր թագաւոր որդին, որ շատ սիրով ու շատ պատիւներով կ'ընդունի իր ծերացած հայրը : Մհերը կ'ըսէ անոր . «Մարամելիք, զաւակս, եկած եմ քեզի զամանաթ», ու «օսիաթ» ընելու իմ միւս զաւակներս, որպէսզի իմ մահէս յետոյ զու հակես անոնց վրայ ու խնամես զանոնք, ես արդէն ծերացեր եմ, ու շատ ալ թշնամիներ ունիմ . որո՞ւ կրնամ զանոնք յանձնել, եթէ ո՛չ քեզի, զուն որ անոնց եղբայրն ես :

Մարամելիքը շատ սիրով կ'ընդունի իր հօրը տաւագրկը, ու կը խոսանայ ոչինչ չինայել անոնցմէ :

Առիւծաձեւ Մհերը շատ գոհ կը գտնայ նորէն Սասուն, ու շատ չանցած կը մեռնի, թողնելով իր Սասունցիները խոր սուգի մէջ : Մհերին տեղ Քեռի Թորոսը կ'ընեն իրենց իշխան : Բայց Մարամելիք իր հօր մահուան լուրն ատմնելուն պէս, կուգոյ, Քեռի Թորոսն իր փոքրիկ եղբայրները կ'առնէ, կը տանի . ու Սասունը եօթ տարի սուգ կը պահէ Մհերի մահուան համար :

Օրերոց օր մը Սասունի աւագանիները կը հաւաքուինները կիսուի թորոսն ալ իրենց գլուխը, կը նստին գիւղին.

նեխումի: Ու գինեխումի պահուն մեծամեծները կ'ըսեն Քեռի Թորոսին, «Քեռի Թորոս, եօթը տարիէ ի վեր մենք սուդ կը պահենք, մեր երիտասարդները ու աղջիկները կը ծերանան, կը պառաւնան այլեւս, ու դեռ ոչ մէկը ամուսնացուցինք, եթէ գիտես որ սուդ պահով Մհերը կը սաղնայ, եօթը տարի եւս պահենք, իսկ եթէ ի զուր է, ուրեմն արածնութիւն տուր որ հարանիք ըլլայ . . . »

Քեռի Թորոսը կ'արտօնէ ու կ'ըսէ: «Կարգեցէք ձեր աղջիկներն ու տղաները. և ուրախացէք, սուդ պահւը ի զուր բան է» . . . :

Աւագոնիք կը լեցնեն գաւաթները գինիով ու կը սկսին ուրախութեան: Երբ քիչ մը գլուխները կը տաքնան ու աչքերը կը կարմրին, Քեռի Թորոս կթխէն (գինիով լի գաւաթ) ձեռք կ'առնէ, կը կենայ ոտքի, ու կ'ուղէ խօսիլ: Բայց, նոյն րոպէին միտքը կ'իյնայ Մարամելիքի քով պահուելու համար տարուած Մհերի որդիները, խորապէս կը յուղուի ու կ'ըսէ: «Մենք հոս ուրախութեան նստեր ենք, մինչդեռ մեր տղաները Մարամելիքին առնը կ'ապրին. այս պատիւ չի բերեր մեզի» և կ'որոշէ ու կ'ութաէ որ ալ ո՞չ մէկ ումպ գինի պիտի խօնէ, մենչեւ զանոնք չբերէ . . . :

Ու յաջորդ օրն իսկ ճամբայ կ'իյնայ ուղիղ դէպի Մոըր: Ան Սասունէ կը զարնէ կ'երթայ մինչեւ Մոըր, հոն կը գտնէ Մարամելիքը, հիւր կ'ըլլայ անոր, հարց ու փորձի ժամանակ, Քեռի Թորոս կ'ըսէ անոր. «Ճիշտ է որ դուն ու Մհեր իբրարու հետ պայմանաւորուեր էք, ու մեր զաւակները երկար ատենէ ի վեր քովդ կը մեան, բայց, այսօր, այլեւս չնորհակալ եմ ու կը խնդրեմ որ ինժի վերադարձնէք զանոնք»:

Երկար կը մտածեն: Մարամելիք իրը կը նկատէ զանոնք, չուզեր վերադարձնէլ: Դատարան կը գիմեն: Ու զաւակները կ'իյնան Քեռի Թորոսին: Այն առեն Մարամելիքը կ'ըսէ: «Քանի որ այդպէս է, պէտք է որ դուն այդ տղաքը անցնես իմ թուրի տակէն ու այնպէս տանիս»: Այնքան որ Մարամելիքի աչքը կը վախնար անոնցմէ: «Մէկ մըն ալ, կ'ըսէ Մարամելիքը, պէտք է որ դուք տարին մեծ գումար մը ինժի տուրք տաք, և քառասուն աղջիկ, և ինժի պէտք է պատկանի ձեր հողերէն՝ Ծծմակայ սարէն մինչեւ Սեղանայ սարը»: Քեռի Թորոսը կը հաւանի: Ու կ'ուղէ տղաները անցնել անոր թուրի տակէն: Ամէնքն ալ անձուն-անձէն կ'անցնին. իսկ Դաւիթը չուզեր անցնիլ ու կ'ըսէ: «Թուրի տակէն անցնիլ կը նշանակէ գերի ըլլալ, ու վաղը երբ ևս մեծնամ, սուր չքաշեմ իր վրայ», ու չանցնիր:

Քեռի Թորոս կը համոզէ զինքը որպէս զի անցնի: Կը պատասխանէ ան. «Եթէ կ'ապաննէ զիս, թո'լ ըսպաննէ, ու թո'լ ըսէն թէ Մարամելիքը աղայ մը ըսպաննեց. ևս չեմ անցնիր» և կը յամասի ու կը կենայ:

Քեռի Թորոս կը բանէ զինք, որ բանի ուժով անցընէ, սակայն Դաւիթ այնպէս մը կը թոթվէ իր բազուկը, որ Քեռի Թորոսը մէկ կողմ կ'իյնայ, ու ինքն ու թուրի կշտովը կ'անցնի ու միւս կողմը կ'երթայ արագ թափով մը: Այդ պահուն իր բթամատը կը դպի քարի մը ու անկէ կրակի կայծեր կը ժայթքին:

Մարամելիքը երբ կը նշանակէ կայծերը, շատ կը վախնայ, ու կ'ըսէ: «Դեռ պատիկ է որ այսպէս է, հապա եթէ մեծնայ ինչ պիտի ըլլայ. եթէ մէկը զիս պիտի յաղթէ, ան ալ աս տղան կրնայ ըլլալ» և իր

վախէն ու Քեռի Թորոսին դատարկով կ'ըսէ «հաւաքէ տղաներդ ու գնու . . . :»


Քեռի Թորոս կը հաւաքէ զանոնք ու կը դառնայ Սասուն։ Սնոսնցմէ ամէնէն մեծը Յուսնէպօն կը դնէ իր հօր տեղը՝ գտնուն վրայ, ու Դաւիթն ալ, որ ամէնէն պղտիկն էր, կը դնէ հորթերուն առջեւ։ Այսպէս Սասուն վերտպարձին Դաւիթին կ'իյնայ հորթեր արածերու պաշտօն։



Հորթերուն առջեւ, լեռներու և ձորերու մէջ Դաւիթ հսկայաքայլ կը մեծնայ ու առասպերային ոյժ մը կ'ունենայ, կ'ունենայ ուրիշ հորթարած ընկերներ ալ, որոնք ամէնքը կը վախնան իրմէ ու կ'առջին իր ուժին սովորել, և ամէնքն ալ իր հնազանդ հպատակներն են ու իր հրամանէն մազի չափ դուրս չեն ելլեր. անոնք կ'արածեն իր հորթերը, և ինք կամ կը քնանայ, կտմ որսորդութիւն կ'ընէ և կամ ուրիշ գործ մը, ինչ որ իրեն դուր կուգայ . . . :

Սասունի լեռներուն մէջ հորթարած Դաւիթը կ'ապրի հորթարած ընկերներուն հետ այսպէս ժում ու ժամանակ մը։ Օրին մէկը, անոնցմէ մէկը, Մասնիկ գիւղցի, կ'ուշանայ, Դաւիթը կը բարկանայ ու կ'ըսէ. «Շուն այսօր իմ ձեռքիս ազատելիք չունիս» . . . ու տեղէն կը շարժի հաղիւ թէ, տղան անոր սաքերը կ'իյնայ, կը ինգրէ ու կը պալստի ու կ'ըսէ «Դաւիթ քու գըլիսուդ և արեւուդ մեռնիմ, այսօր մեր գիւղը ցասման ժամ կար ու պատարագ, անոր համար ուշացայ, և հոյնիսկ դդաւ մը ձաշ ալ բերանո չդրի . . . »

Դաւիթ կը հանդարտի, կը խղճայ անոր վրայ ու կ'ըսէ, «Եթէ այնպէս է դուն հոս նատէ, հորթերուն նոյնէ, ես կ'երթում քեզի ձաշ կը բերէմ» կ'ըսէ ու փայտը ուսին դնելով գէողի Մասնիկ գիւղը կ'երթայ, կը հսանի հոն և ուղիղ այն կալը կը բարձրանայ ուր շորուած էին հերիստով լեցուն չորս կանթով պղիները։ Սուսնց ունէ մէկուն բան մը ըսկելու և հարցնելու, կը մօտենայ մէկ պղինձին, ցուպը կ'անցընէ անոր կոնթերէն, և սափորի մը նման թեթեւ՝ իր



ուսին կը դնէ ու կը հեռանայ։

Դիւղացիները կը զարմանան . ու երբ մարդուն մէկը , կը փոշձէ անոր և սեւէն պրոտլ , տէրտէրը կ'ըսէ , «Ի սէր Ասոծու , ձէն մի հաներ , ատիկոյ Ասանու ծուերուցն է , կը գառնայ ու մեղ ջարդ ու փշուր կ'ընէ թո՛ղ տանէ , զուր գլուխն ուայ . . . »

Դաւիթը կ'առնէ պղինձն ու կուդայ իր ընկերոջը մօտ . և ի՞նչ տեսնէ , իր ընկերը նատեր հունդո՞ւր կուլայ . . . կ'ըսէ անոր . «Ահա քեղի պղինձ մը ճաշ , դէ կե՛ր , մինչեւ որ պայթիա , ել ինչո՞ւ կուլա» . . .

Կ'ըսէ ընկերը , «Գլխուդք արեւուդ մեսնիմ , Դաւիթ , զման ի՞նչ ընեմ , քիչ մը առաջ քառասուն հասա Խրամանի դեւ եկան , ու հորթերը զարկին տարան» . . .

«Դէ՛ որ այգավէս է , ել ինչո՞ւ կուլաս . դուն նստէ ճաշդ կե՛ր և մնացած հորթերուն նայէ , ես կ'երթամ զանոնք կը դորձնամ ընթիւմ . . .» ըստ ու ինկաւ հորթերու հաւանակին ու դնաց . . . դնաց , կեցաւ քարայրի մը դուռը , հոտ Դաւիթ այնպէս մը պօսաց , որ ները բոլոր գեւերը սարսափեցան , ճշտ այնպէս , ինչպէս սարսափ թափառ սասանաներուն վրայ , երբոր թրիստուի ձէնը գժոխքը ինկաւ : Այն ժամանակ գեւերուն մեծառորը կ'ըսէ , «Հաւո՞ր , շու՛տ գուրտ ելէք և ծառայեցէք իրեն , որպէս զի չը սպաննէ զմեղ , այդ Սասայ ծուերու Դաւիթն է . . . »

Մէկ մէկ կը սկսին դուրս ելլել գեւերը , ու ան մէկ մէկ հարուածով , քառասուն գեւերուն ու գլուխները կը



կտրէ . գլուխները մէկ կողմ կը նետէ ու դիսկները կտրէ . ու քառասունի ակսնջներն ու կը կտրէ ու խոմիւս . ու քառասունի ակսնջներն ու կը կտրէ ու խոմիւս շոր ժայռի մը տակ կը պահէ : Յետոյ թարայրէն ներս կը մտնէ , ու ի՞նչ տեսնէ , հոն դէղ մը տակի ու դէղ մըն ալ արծաթ ու աշխարհ մը հարատութիւն : Իր հօռ Առկածունեւ Մհերի մտնէն վերջ , մինչեւ արդ օր , անոնք աւրած ու թալմած էին իր հօրենսկան երկիրը ու ամէն բան հոն էին հաւաքած : Ուրիշ դանէ մը ներս կը մտնէ ու հոն կը տեսնէ աննմանակ ձիու քուսակ մը . ու ի՞նքնիրեն կ'ըսէ . «Բոլոր հարատութիւնը կումը . սամ թեսի թորոսին , իսկ ասիկա կը պահեմ ինժի» :

Այդ ըսպէին ոչքին կը դպի ուրիշ գուռ մըն ալ . կը բանայ , ներս կը մտնէ , ու ի՞նչ տեսնէ աղէկ է , հակայ վառարանի մը վրայ քառասուն կանթերով պը-

զինձ մը, ու մէջն ալ քառասուն հորթերը կ'եփին . անմիջապէս անոնց մէջէն ջուրը կը պարպէ, անոր մէջ կը լեցնէ նաև քառասուն հորթերու գլուխներն ու ոսներն ալ, յետոյ ցուազը կ'անցնէ կանթերէն, կը զնէ ուսին ու ուղիղ իր ընկերոջը քովը կուգայ, կ'առնէ զայն ալ իր հատ և միասին կ'իջնեն անոր գիւղը, հնի կը կոնչէ հորթերուն տէրերը, կուտայ անոնց քառասուն կանթերով պղինձը իրենց հորթերուն փոխարէն ու կը պատուիրէ որ իր ընկերոջ մէկ մազին իսկ չդպին: Ու կը դասնայ Քեռի Թորոսին քով ու կ'ըսէ. «Ե՛լ, քանի հատ ջորի առ, երթանք «մալ ու տէօվլաթ», ոսկի արծաթ բերենք, որ գուն ալ ուսիս, քու եօթը պորան ալ ու չնասնի. մինչեւ ե՞րբ ես պէտք է ըլլամ հորթարած . . .»

Ելսն, Քեռի Թորոսն ու Դաւիթը առին քսան հատ ջորի, ճամբայ ինկան ու գացին ու հասան քարայրին դուռը: Քեռի Թորոսը տեսաւ գեւերու սատկած մարմինները, որ ուռած ու մէկ մէկ բլուրի կը նմանէին. կը վախնոյ ու կը սկսի փախչիլ:

Դաւիթը կը ինդոյ ու կ'ըսէ. «Տնառշնուն մարդ, ես անոնց ողջերէն չեմ վախնար, դուն անոնց մեռելներէն կը փախչիս», ու անոր կը ցուցնէ անոնց ականջները, որ կորեր ու քարի մը տակ պահեր էր :

Կը դասնայ Քեռին, միասին կը մտնեն քարայրին մէջը. կը հաւաքեն բոլոր ոսկին ու արծաթը, մալ ու տէօվլաթ ինչ որ կար, կը բասան ջորիներուն վրայ: Եյդ բոլորին մէջէն Դաւիթ իրեն կ'առնէ միայն էն ձիռ քուսակը, որ անհմանակ բան մըն էր, լեզուով կարելի չէ անոր նկարագրութիւնը ընել, և անոր «Բուռկէ Զալի» անունը կուտայ. ու կը դասնան դէպի Սասուն:

Եյդ օրէն ի վեր Դաւիթ կը թողու հորթերը և կը սկսի սար ձոր թափառիլ ու որարդութիւն ընել: Օրերուց օր մը Քուակէ Զալիի մէջքին նստած, եղբ բազէ մը կը հալածէր, կը հանդիպի աղքատի մը արտին, որուն մէջ միայն եօթը կոռի կորեկ կար ցանուած: Անոր տէրը խնդը պատռու մըն էր, որ այդ ափումը կորեկով եօթը անձեր կը խնամէր, եօթը որբ մնացած աղջիկները Դաւիթ երկնից թռչունը հալածած պահուն վարը ոչինչ կը տեսնէ. կը մտնէ կորեկի արտին ու կ'աւրէ վեց կոռիները ու կը մնայ մէկը միայն: Ճամբորդ մը ջուար կը տանէ պատռուն ու կ'ըսէ. «Տունդ աւրի պատռու, ե՛լի արակի երեւան գնա՛, Սասման ծուռ մը կրակի պէս իր ձին հեծած, արտ քար ու քանդ ըրաւ . . .»

Խեղճ պատռուը կ'ելլէ, զուր Աստուածը կը կանչէ ու կ'երթայ. մէկ ալ ինչ տեսնէ, իր արտը բոլորովին քար ու քոնդ, իր եօթը կոռի կորեկն ալ տեսր ու բրիշակ, ու Դաւիթը՝ բաղէն ձեռքը իր ձիռ մէջքին շուռ կուգոյ:

Պատռուը կ'անիծէ զայն ու կ'ըսէ. «Զիերիս ու չինդոա, դու Աստուածէ բնուռ չես վախնար. ես եօթը անձ ունիմ և եօթը կոռի կորեկ, ու դուն զօթն ալ աւրեր ես: Կարիճ ես եթէ գնա՛ զքու հօր երկիրը աղատէ, որ կ'երկարի Ծծմակայ քթէն մինչեւ Սեղանասարու գօտին, և որը Մարամելիք եկեր գրաւեր է . . .»

Դաւիթ կ'ըսէ, «Պառաւ մի՛ անիծեր զիս, ահա՛ քեղի լուռ մը ոսկի ու գնա՛ զքու ապրուատդ ըրէ . . .»

Ու կը դիմէ Քեռի Թորոսին ու կ'երթայ: Դաւիթը, որ մինչեւ այդ ատեն ոչ մէկ տեղեկութիւն ունէր հօր կալուածին մասին, նեղը կը դնէ Քեռի Թորոսն ու իր

եղբայր Զէնով Օհանը, ու կ'ստիպէ զանոնք որ ամէն ման ճիշդն ու ճիշդը պատմեն . . . : Զէնով Օհան ի՞նչ միջոց որ կը խորհի զայն խափելու, խաղաղնելու համար իգուշը կ'ամցնի և Դութի սպառնալիքներու տակ, վերջապէս կը պատմէ թէ ինչպէս այդ բոլոր կալուածները կը պատկանէին իրենց նախապէս, և թէ ի՞նչպէս իրեն հօր, Առիւծաձեւ Մհերի, մահէն վերջ Մարտմելիքը կուգայ կը գրուէ զանոնք, ու Որսասարն ալ կը կողոպտէ ու հետը կը տանիի . . .

Դաւիթ սաստիկ կը բարկանայ թէ, իր հօր հարըստութիւնը ուրիշներ կ'ուտեն ու անոնք իրեն չեն իմացրներ, ու կը հրամայէ, որ իրեն տան անմիջապէս իր հօր գուրզը . . . : Ո՛չ ոք կրնայ համուրակիլ դիմոդրել անոր կատաղութեան: Գուրզը որ ծրանովէքօն պահծ էր կը համէ, վախէն կը բերէ կուսայ Քեռի Թորոսին, ու Քեռի Թորոսն ալ զայն կը յանձնէ Դաւիթին:

Հօր գուրզը ձեռքին, ու Քուռկէ Զալիի մէջքին, կը հրամայէ իր եղբօր Զէնով Օհանին որ զինք այդ սարը սամնէ: Եղբայրը ցոյց կուսայ անոր Մարտուքի բարձր սարը, ու կը պատմէ թէ հոն կը գըտնուէր Տիրամայր Զար խափան վանքը, ու Մարտմելիքը քանդեր ու ինչքերը կողապտեր տարեր է . . . :

«Ո՛վ Սուրբ Տիրամայր, Զար խափան, մեռնիմ քեզի ու քու Սուրբ գորութեան» կ'ըսէ Դաւիթն ու մինուկ կ'ուղղուի գէպի Մարտուք. հոն կը հանի ու գիշերը հոն կը քնանայ: Երազին մէջ կը տեսնէ, որ Մարտուքանի քարը կը պատռի ու մէջէն լոյս կը հոսի . . . Սուտուն կանուխ կ'արթնայ, կը դառնայ գիւղը, կ'առնէ քառասուն հատ երինջ ու նորէն կը բարձրանայ Սուրբ

Մարտութկայ բարձրիկ սարին. կը զոհէ, կը մասղէ երինջները, ու կը լոգանայ անոնց արիւնին մէջ ու յետոյ կ'աղաչէ Աստուծոյ, որ իրեն ճամբայ մը ցոյց աայ, որ զինք առաջնորդէ իր մտադրութեան մէջ: Աստուծմէ իրեն սուրբ նշան մը կ'իջնէ, ու սանտր մը. Դաւիթ կը համբուրէ սուրբ նշանը և կը դնէ զայն իր աջ ծոցքը, իսկ սանտրն ալ իր ձափ ծոցքը, ու կը դառնայ գիւղ Մարտմելիքին վրայ գուլելու պատրաստուիլ . . . :

Շուտով այս լուրերը կը հասնին Մարտմելիքին, որ զայրացած, անմիջապէս ահագին թիւով գօրք կը ժողվէ. անոնց գլուխը կը դնէ իր ամենաքաջ Խօլբաշին, և անոնց հետն ալ իր հարկաւոքները՝ Բաղին, Կասբաղին, Սեւգին, Չարխսողին ու կը զրկէ Դաւիթին վրայ, որպէսզի զայն պատմեն ու նաեւ անկէ առնեն իր եօթը տարուոյ սուրբը և քառասուն աղջիկ ու վերադառնան . . . :

Խօլբաշին ու հարկաւուաքը կուգոն կը լիցուին Մարտութայ վանքին բակը: Մարտութայ երիցու աղջիկը որ սիրոհարուած էր Դաւիթին, անմիջապէս կ'երթայ լուր կուտոյ Դաւիթին:

Դաւիթը Քուռկէ Զալիի մէջքին և հօր գուրզը ձեռքին կը թուչի կայծակի պէս կը համի, մէկ մէկ հարուածով հարկաւուաքներուն գլուխները կը թոցունէ Խօլբաշին ալ կը բռնէ, անոր ակռաները կը հանէ բռնոր և ճակտին կը շարէ, ու ձեռքի «մզրախ» ալ շան խառանի մը նման վզէն անցնելով, ետ կը գարձնէ, Մարտմելիքին ըսելով «ինչքան որ գօրք ու զինուոր ունի թուղ հաւաքէ, մինչեւ որ ես գամ . . . »

Այս սոսկալի անսրգանքէն կը կատղի Մարտմելի-

քը, անթիւ ու անհամար զօրք կը ժողվէ, ինք անձամբ անոնց գլուխը կ'անցնի ու կը քալէ Դաւիթին վրայ, կուգան ու Սեղանսարու վրայ կը զարնեն իրենց վրանները ու կը նատին ... Մարամելիքը ինք կը նատի կեդրոնը կամաչ վրանի մէջ :


Դաւիթ այս լուրը կը լոէ թէ չէ, խկոյն կը նատի իր ձին, կ'առնէ իր գուրզը, կը կամչէ իր Աստուածն ու «Եա հացն ու գիճին. Տեր կենդանին» ըսելով, կը յառաջանայ միս մինակ Մարամելիքին վրայ :

Քեռի թորոսն ու Զէնով Օհանը կը պատուիրեն իրեն, որ եթէ նեղ դրութեան մէջ իյնայ, բարձր ձայնով պօռայ, որպէսզի օգնութեան փութան իրեն :

Դաւիթը կը հասնի Սեղանսար, ու ի՞նչ տեսնէ, ամբողջ սար վրաններով ծածկուած ու զինուորներով լեցուն : Սներկիւղ կը յառաջանայ անոնց մէջէն մինչեւ կեդրոնը ու կանգ կ'առնէ կամաչ վրանին առջեւ, ու կ'ըսէ. «Աստուածոյ հիւր եմ Զեղի» : «Մեր գըլխուուն մեր երեսին» կը պատասխանէ Մելիքը : Ու անոր համար մասնաւոր վրան մը կը զարնեն ու եօթն օր միասին կուտեն, կը խմեն, ուրախութիւն կ'ընեն : Մարամելիքը տեսնելով անոր ոյժն ու զօրութիւնը, անոր գուրզն ու ձին, կը վախնայ անկէ ու կը կասկածի որ ան Դաւիթը ըլլայ :

Ու անգոմմ մը երր Դաւիթը խոր քունի մէջ կը քնանայ, Մարամելիք կը կամչէ իր խորհրդականները ու միասին կ'որոշեն զայն քունի մէջ սպաննել : Ուստի կը կամչեն իրենց բանակի մէջէն կտրին մարդիկ ու կը զրկեն որ զայն քնացած տեղն ու տեղը սպաննեն . . . :

Ճիշդ այդ պահուն Սասունի մէջ Զէնով Օհանը



քունի մէջ երազ կը տեսնէ. Դաւիթը նեղ գըլխուուն մէջ է, ընդուա կ'որթնանայ ու եօթը գոմէշի կուշի իր մարմնոյն բոլորափքը փաթթելով՝ որպէս զի չպայթի . այնպէս մը կը պօռայ, որ սարերը կը գդրուն ու ձէ-

Նը կը հասնի մինչեւ Սելանատր, — Դաւիթ մէկէն կ'որթնայ ու ի՞նչ տեսնէ որ խումբ կը մարդիկ զինք շրջապատած պիտի սպաննեն : Կայձակի արագութեամբ կը թռչի իր գուրզը կ'աւանէ, և այնպէս մը կը պօսայ, որ իր ձէնն ալ մինչեւ Զէնով Օհանին կը հասնի, ու զինք շրջապատպնիւրը շիոթած ու վախէն սարսափահար կը փախչին . . . :

Մարտնիլիքը շատ կ'աշխատի համոզել Դաւիթը, թէ քու քաջութիւնով փորձելու համար միայն խալ մըն եր այդ, բայց Դաւիթ չի համոզուիր . կը հիծնէ անմիջապէս թուրկէ Զուլին, կ'աւանէ գուրզը ձեռքը և քանի մը հեղ Մելիքի բանովին մէջ սրարշատ երթալ գուլէ վերջ, կը կենայ Մելիքին առջեւ ու կ'ըսէ. «Ելինչեւ երբ գուն ուտես իմ հօրս հարսառութիւնը, պատրաստուէ և Դաւիթն եմ ու եկոծ եմ քու վրադ կառւի » :

Մինչ այդ Քեռի թորոսն ալ Սասունէն բարտի



ծառ մը արմատէն քաշեր հաներ, ուսին դրեր եկեր է Դաւիթին օգնութեան . . .

Սոսկոլի կռիւ մը կը սկսի, ու անխնայ կը ջարդեն Մելիքի գորքերը : Ինչ որ Դաւիթը կը ջարդէր, ու ինչ որ կը փախչէին, անոնք ալ Քեռի թորոսը իր բարտի ծառովը կ'աւելէր . . . :

Այս ահեղ կռուին մէջ զինուորները սարսափած՝ բոլորը խօսքերնին մէկ ըրած կ'ըսեն Մարտնիլիքին . — «Մեղք է այսքան մարդ ջարդել, պէտք է որ գուշը երկուքդ մինակ կռուիք, գուն և Դաւիթ . ո'վ որ յաղթէ, ան թող շահի կռիւը :»

Մարտնիլիքն ու Դաւիթը կը հաւանին այս առաջարկին, ու առաջին հարուածը տալու համար երկար կը վիճաբանին . Դաւիթը կ'ըսէ. «Ես պէտք է զարնեմ,» ու Մարտնիլիքը «Ես . . . :

Դատ ու գաղի կ'ընեն . և օրէնքով մեծ եղբօր՝ Մարտնիլիքին կ'իյնայ առաջին հարուածը տալու պատիւը . . . :

Դաւիթ կը քաշէ վահանն ի գլուխ, անոր տակն ալ կը դնէ սուրբ Նշանը ու կը նատի . . . :

Մարտնիլիքը երեք ժամուաց ձանազարհ կը հեռանայ, ոյժ կ'առնէ ու սրբնթաց կուգոյ և գուրդ մը կ'իջեցնէ Դաւիթի գլխուն ու կ'ըսէ «Հող ես, հող դահնաս . . . »

Իսկ Դաւիթ կը պատասխանէ «Հաւատամ խոսովանիմ բարձրիկ Մարտնիլիք, Սուրբ Նշան, ես այնպէս եմ, ինչպէս եի կարմիր ու կանաչ վրանին տակ, երբ փիլաւ կ'ուտէի . . . »

Այս անդում նատելու կարգը Մարտնիլիքին կուգոյ գուխն ու երկիւզը կը բռնեն զինք, կը հնդուի կը կենայ, ու չուզեր նստիր, Բոլոր զինուորները կը մեղացըն զինք, ու իր ամօթէն, կը քոչէ իր խալխան

գլխուն ու կը նստի . . . :

Ճիշդ այդ ժամուն Մորամելիքի մայրը կը մեղադրէ Դաւիթը, անոր կը պաղատի ու կ'ըսէ, «Դաւիթ, մեռնիմ գլխուդ, արեւուդ, չէ՞ այդ ալ քու եղբայրդ է, խեղճ է, մի՛ գարներ . . . »

Կը պատասխանէ Դաւիթ, «Հէյ, անզգում, մինչեւ հիմա որ ան կը դարնէր, ո՞ւր էիր, և ինչո՞ւ անոր չըսիր որ ես ալ իր եղբայրն եմ։ Հոգ չէ, սովորյան՝ այս առաջին հարուածը կը ինայիմ քեզի համար երկրորդն ալ Աստուծոյ համար։ բայց վերջին հարուածը պիտի տամ, ես կը մեռնի, ես կը մնայ . . .

Կ'ըսէ, կ'ասնէ գուրզն, ու մէկ ժամուայ ճամուապորհ կը հեռանայ, ուժ կ'ասնէ ու կուգոյ և գուրզը կ'իշեցնէ Մորամելիքի գլխուն ու զոյն եօթը թիզ գետնի տակ կը տանէ . . . :

Դաւիթ յաղթած էր։ Ան տէրն էր ոչ միայն իր հօրենական հողերուն, այլ և Մորամելիքի բանակին ու Մարին, և իր անունը տարածուեցաւ արտը տշխարհ։

* *

Դաւիթի քոջութիւններուն և յաղթաճակներուն ձայնը ասրածուած, եկած հաստած էր մինչեւ Կաղզվան, ու Կաղզվանայ իշխանի աղջիկ Խանդումին ականջը։

Խանդուդ խանումը անման գեղեցկութիւնով և առիւծի ուժով աղջիկ մըն էր։ Դաւիթի անունը լսելն ի վեր, գիշեր ու ցորեկ չէր կրնար քնանալ . . . :

Օրին մէկ, աշուղ մը կը հանդիպի իրենց տուն։ Խանդուդը անոր շատ մը սակիներ կուտայ ու կը զըր-

կէ, որպէսզի երթոյ մինչեւ Սասուն ու Մըսըր, ուր որ ըլլոյ, գանայ Դաւիթը և անոր առջեւ իր գովքը ընէ . . . :

Աշուղը կ'երթոյ, Սասուն ու Մըսըր, և շատ նեղութիւններէ վերջ, վերջապէս Մըսըրին մէջ կը հանդիպի Դաւիթին, ու անոր առջեւ Խանդուդ խանումի գովասանքը կ'ընէ։

Դաւիթն է, խակոյն որ Խանդուդի տնուանը, անոր գեղեցկութիւնն ու գովքը կը լսէ, ճամբայ կ'իյնայ կ'երթոյ։ «Խանդուդ խանում գուն ո՞ւր ես, պատրաստէ ես եկայ . . . »

Աստուածն իր հետն ըլլոյ, Դաւիթ կը հասնի Սասուն մինչեւ Ծծմուկայ քիթը, հոն կը հանդիպի գութանի մը։ Կանդ կ'ասնէ անոր առջեւ, կ'արձակէ անոր բոլոր գոմէններն ու եղները, ու ինք մինակ կը րանէ գութնի զիննիլը ու կը քաշէ կը հանէ զայն մինչեւ Սարու գլուխն ու այն կողմէն կը քաշէ կը բերէ ցած ու այսպէս մինչեւ տասը փաթ . . . Ու յետոյ գութանը իր կաշմածով մէկ ձեռքին մէջ բանոծ մածկալին ուղղութիւն մը ցոյց տալով կը հարցնէ։ «Գիտե՞ս արգեօք Կաղզվանը այս կողմ կ'իյնայ . . . »

«Ճիպ ճիզդ» կ'ըսէ մածկալը ու կ'ապշէ այդ աժտահակ մարդուն վրայ ու կը սարապիի։

Դաւիթը, զկաղզվան, ո՞ւր ես, ես եկայ։ կ'ըսէ ու հոնկէ ճամբայ կ'իյնայ։

Ես ըսեմ մէկ օր, գուն ըսէ եօթն օր, ճամբայ քաղելէ վերջ, Դաւիթ կ'ասնէ ուզի՛ղ Խանդուդ խանումին դուռը։

Այդ այն գուն էր, ուր՝ ես ըսէ՛մ հազար զուն ըսէ՛ աստը հողաբար յուղնկաներ եկեր, կեցեր, Խանդուդ

խանումին ձեռքը խնդրած էին ու հազարն ալ մերժուել . . .

Դաւիթը կ'ուզէ ներս մտնել : Դրան մօս կը տեսնէ մէկը որ լախտ մը ձեռքին մէջ կեցեր է . . . կը հարցընէ անոր . —

«Քու անունդ ի՞նչ է» : Կը պատասխանէ ո՞ն . —

«Իմ անունս է Գօրգիղ» :

Կ'ըսէ անոր . «Գօրգիղ ես Դաւիթն եմ, եկած եմ Խոնդուդ խանումը տեսնելու, և երբ անոր հետ ամուսնամ, դուն պիտի ըլլաս ինձի քաւոր», ու կը շարունակէ հարցնել . —

«Բա՛ւոր Գօրգիղ, ո՞վ կայ ներս» :

Կ'ըսէ . «Շըբրկան Խորասան, Հըմզոյ Լոռա փեճիլիվաներու՝ յուզնկաներն են եկեր . . . »

Դաւիթ իր ձին կասել կոտսոյ, յետոյ կ'առնէ Գօրգ գիղի ձեռքի լախտ ու կը թալէ, որը գեռ մինչեւ այսօք կ'երթոյ . . . ու անոր կ'ըսէ . —

«Բա՛ւոր Գօրգիղ . մանենք ներս ու կեր ու խում ընենք» :

Կը մանեն : Կը նստի Դաւիթ, թաշկուկ և անօթի, մէկ մէկ կթխոյ կը հրամցնեն Դաւիթին : Կը զայրանայ, չի կրասր համբերել ու յոնկարծ կը վերցնէ գինու կրտսան, ու մէկէն կը խմէ, «Հիմա՛ անուշ եղաւ ըսէք» կ'ըսէ ու կը նստի . . .

Գինին կը վերցնէ Դաւիթը, և կը տանէ : Կը թմրի, և գլուխը վար կը կախուի . . . Այդ պահուն միւսները կը քաշեն իրենց թրերը որ զարնեն, Գօրգիղ կը կանչէ — «Ասհնե՛ր Դաւիթ, արթուն կաց, գլուխը կ'երթոյ» —

Դաւիթ ընդուած կը կենայ, սակայն, միւսները

կը յաջողին փոխչիլ աղատիլ . . .

Այնուհետեւ, երբ ամէն բան կը խազալի, Դաւիթ կը հորցնէ Գօրգիղին, «Խանդուդ խանումը ո՞ւր է և երբ կրնանք տեսնել» . —

Գօրգիղ կը պատասխանէ, «Այսօր Ուրբաթ է, և խանումը կը գտնուի Խաս բաղչեն, քառասուն նաժիշտ առջին ու քառասուն նաժիշտ ալ ետին հոն կը պատի : Հիմա կ'երթանք կը տեսնենք» . . .

Ու կը մեկնին :

Կ'երթան կը մտնեն բաղչեն, ու պատին ընկողմտնոծ կը կենան : Խանումը կ'անցնի իր նաժիշտներուն հետի ; Մէկիկ մէկիկ նախ կ'անցնին նաժիշտները . Դաւիթ զուր կը դիտէ : Ու երբ խանումը կ'անցնի, մէկ սառումով, կը գրիէ զայն, ու երեք համբոյր կը քաղէ անոր նուան նմանակ ըերնէն, խանումը լուրէ . Դաւիթ չորրորդ մըն ալ կ'առնէ, այն ատեն Խանդուդ կը նեղանայ . կը բանէ մէկ ձեռքով Դաւիթը ու այսպէսմը կը զարնէ պատին, որ քթէն որոշն կը թալէ . . .

Դաւիթ զայրոյթէն կը կատղի . կը դառնայ իսկոյն, կ'առնէ իր Սուրբ Նշանը, և կ'ուզէ հեծնել ձի, որպէս զի քաղաքը աւերակ դարձնէ . . .

Գօրգիղ կը խնդրէ, կը պաղատի անոր, որ գոնէ գիշերը համբերէ, ու վաղը տաւառուուն ելլէ ու աւերէ : Նաժիշտներէն մէկը որ այս լուրը կը լոէ, խակոյն կը վազէ Խաս բաղչեն, ուր գեռ կը պատէր Խանդուդ խանումը, և անոր կ'իմացնէ Դաւիթի մտադրութիւնը, թէ վաղն առաւատ աւերակ պիտի դարձնէ քու հօրդ քաղաքն ու պիտի երթայ . . .

Խանդուդը խկոյն կ'երթայ Դաւիթի այցելութեան:

Դուռը կը բանան Դաւիթի արտօնութեամբ, ու ներս կը մտնէ խանումը ու այդպէս կը խօսի անոր . «Դաւիթ, դուն համբոյը մ'առիր ինձմէ քու ճամբու սիրուն համար, հաստ մ'ալ առիր քու սիրուն համար, և մէկ հաստ ալ Սատծու սիրուն համար : Երեքն ալ տուի սիրովի իսկ չորրորդը ինչո՞ւ առիր : Դուն քու հօրդ կարիքն ես, ես ալ ի՞մ հօրու : Կործես թէ Շըբըկոն Խորասան, Լոռա Հըմզոյ վիհիլվաններու գլուխին ես րերեր ինձի, որ աւելորդ համբոյը կ'առնես ի՞մ շըմներէս . . . :»

Այս խօսքերուն ազգեցութեան տակ, Դաւիթ կը կակզնոյ, ես կ'առնէ իր որոշումն ու կ'ըսէ . «Թանի որ այդպէս է, ես վազն առաւօտ պիտի երթամ ու անոնց գլուխները պիտի բերեմ քեզի . . . :»

Առտուսյ լուսուն հետ, «Եա՛ բարի լուսու Աստուծ» կը կոնչէ Դաւիթ ու ճամբոյ կ'իջնոյ . . . Շատ գնաց, քիչ գնաց, հասաւ վիհիլվաններու երկիրը . . .

Փիհիլվանները կը տեսնեն, ինչ տեսնեն, որ հեռուն ձիաւոր մը կուգայ, ու ձիու հանսած թօզն ու տումանը կը հասնի երկինք . . . ու կը վախնան թէ՝ այդ մարդը Սր . Սարգիսի ճորտերուցն է, որ կուգայ կուրի համար . . . :


Երբ Դաւիթ կը մօտենալ, կը հարցնեն . «Ա՛յ մարդ, դուն ինչ մարդ ես, և ուսկի՞ց կուգաս, արդեօք կանդուտ խանումը կը ճանչնամս, և մասնիք մը ցոյց տալով, չե՞ս կընար այս մասնին հասցնել անոր» . —

«Աղէկ կը ճանչնամ, կը պատասխանէ Դաւիթ, բայց ոչ թէ ձեր մատանին, ոյլ ես եկած եմ ձեր գըլուխը տանելու Խանդուդին . . . :»

Եյս մարտկոց պատասխանին ի լուր, Շըբըկան

Խորսունի վերին յօնքերը այնքան կը կախուին «Ր կուգան կը հասնին մինչեւ ոիրաը, և կօսու Հըմզոյի ներքեւի շրթունքն ալ մինչեւ գետին կը հասնի . . . :

Ահեղ մենամարտ մը կը փրթի : Դաւիթն ու այդ գրկու փէնլիվանները «Դուրզ» ու «Քէմալ» ովկ իրար կը հասնին, առաւօտէն մինչեւ իրիկուն . ու յանկարծ Սատծուծայինն ուժով մը «Եա՛ հաւատամ խոստվանիմ



իեզ Բարձրիկ Մարաքուք Սուրբ «Եւան» պօսարով մէկ հարուածով երկուքի գլուխն ալ կը կարէ . . . և անսնց մաղերը իրաւու կապելով, կը նետէ իր թամբի ետին և ուղիղ Խանդուդ Խոնումին կը դիմէ . . . :

Շատ գնաց, քիչ գնաց, ինչ տեսնէ, մէկ ալ ձիաւոր մը երկինքի ու երկրի մէջ սրարշաւ կուգոյ . . . կը հասնի ու կը կանչէ Դաւիթին — «Պատրա՛սա կեցիր, հէյ, Շըբրկան Խորասան, Լոռա Հըմզոյ փէնլիվաններո՞ւն ես հաղիպեր», ու Դաւիթի կանոնի կողմը կը խլէ անկէ, ու գուրզ մը կը զարկէ . . . Դաւիթ կը հանկի մէկ կողքին, ու գուրզը կ'առնէ մէկ ասպատակը ձիու թամբին ու գմտին կը տանէ . . . :

Դաւիթ կը շակի նորէն իր ձիու մէջքին, և «Եա հաց ու գինի Տէր կենդանի,» ու իր գուրզը կ'եցինէ որ ուղիղ գլխուն զորնէ. Ճիշդ նոյն պահուն, ան կը հակի ու խուրձ մը ծամերը, սոկիէ ջրվէժի մը պէս, կը փոռուին իր առջեւ . . . կը ճանչնայ իսկոյն. Խանդուդ խանումին է, որ դիմակ դրած Դաւիթի առջեւ եկած է . . . :

Դաւիթ նախ կը բարկանայ ու կը սասաէ անոր, որ երկորդ անգամ ըլլաւով, այնպէս զինք կ'անարգէ, սակայն շուտով կը հանդարտի, ու կը գրկէ, զայն, անոր բոցերու տէս խնդացող զէմքը կը համբուրէ ու միսախն կը դառնան տուն . . . :

Խանդուդի հօր պալատներուն մէջ, հօթն օր ու հօթը գիշեր կը տօնեն Դաւիթի և Խանդումի հարտանիքը:

Անոնք հասան իրենց մուրազին . . . գուք ալ հասնիք ձեր մուրազին . . . :



* *

Մէկ տարի յետոյ, երբ ինն ամիս ինն օր ու ինը ժամը կը լրանայ, Խանդուդ խոնումը զաւակ մը կ'ունենայ :

Լուր կը տանին Դաւիթին թէ քեզ Աստուած արու զաւակ մը տուաւ: Դաւիթ կ'ըսէ «Թէ որ անիւ կայ իմ տղաս է, ալէտք է որ իր վրան նշաններ ունենայ:»

Ու ինչ տեսնեն: Կը տեսնեն որ աղուն աջ ձեռքին մատերը ափին մէջ ծալլուած խիուկ է և ոչ ոք կը լրանայ բանալ: Լուր կը տանին Դաւիթին: Դաւիթ կուգոյ, կը բանէ իր փոքրիկին ձեռքը, ու ինչ կը շոյէ անոր ձեռքը ինքնին կը բացուի, ու կը տեսնէ որ գունտ մի լերգացոծ արուն կայ անոր ափին մէջ . . . :

«Հայ հայ, կը բացագոնչէ Դաւիթ, արար աշխարհ կաթ մի արուն ըներ ձեռքին մէջն է տակր. թէ խոր ան մեծնայ, զարմանալի բան մը պիտի ելլայ անկէ:»

Կը կնքեն, և Դաւիթի հօր անունով Մհեր կոչեն զայն, որպէսզի Առիւծուձեւ Մհերին յեշաւակը ապրի:

Դեռ փոքրիկ՝ ան արտաքոյ կարգի նշաններ ցոյց կուտայ: Օր մը, զինք կը զնեն իր օրոցքին մէջ, ու զայն կը փաթթեն գութնի շղթացոյ: Երբ Մհեր կ'արդար թընայ ու կը ճմլոկայ, շղթան կտոր կտոր կը փշուի վար կը թափի . . . :

Մհեր օրը օրին հսկայագոյլ կը մեծնայ. ու կ'անցնի ժում ու ժումանակ մը, օր մըն ալ Դաւիթ կ'ուղէ երթալ տեսնել իր առնն ու տեղը, զՍատուն: Ուսերթալ տեսնել իր առնն ու տեղը, զՍագուան, Խանդուդի հօրը ու տի, Մհերը կը թողու կաղզուան, Խանդուդի հօրը ու

մօր քով , ինք կ'առնէ Խանդուդ խանումն ու ճամբայ կ'իշնայ դէպի Սասուն . իրենց ճամբան պիտի անցնէլ Կապուտակողէն . . . :

Երբար Խլաթցիք լուր կ'առնեն թէ՝ Դաւիթ պիտի անցնի իրենց հողէն , կը վախնան ու շատ զօրք կը հաւաքին ու կուգան անոր ճամբան կը կորեն , ու պարիսպներ կը կանգնեցնեն : Երբ Դաւիթ կը հասնի կոխւ մըն է կը փրթի . Խանդուդ խանումը իր մարտկով պարիսպները կը քակէ , ու Դաւիթն ալ զօրքեր ջարդելով կը յառաջանան : Յանկարծ ետ կը դառնայ Դաւիթ ու կ'ըսէ անոնց . «Ճօ' , Խլաթցիք , զուք էտ ի՞նչ անսպատիւ մարդ էք , որ կնկայ դէմ կոխւ կ'ընէք . Թողէք իմ կինս տանիմ Սասուն , ու հեղ մը լէ կը դառնամ ու կուլինք» : Խլաթցիք չեն հաւասար իրեն , ու կ'ըսեն . «Երդում ըրէ քու ծոցիդ Ս . Նշանին վրայ որ հաւասանք» : Դաւիթ իր ձեռքը , իբրեւ թէ սատրին զարմելով , կ'երդուի , ու ձեռքը կը դպի Ս . Նշանին : Սակայն Սուրբ Նշանի զօրութիւնն ալ հոն էր որ Դաւիթ զինք չերգուէր :

Ու Դաւիթ կ'առնէ Խանդուդ խանումը ու կը տանէ Սասունյ բերդը : Ու երբ կը պատրաստուի վերադառնալու կուռի , մէկ ալ ի՞նչ տեսնէ իր այն ծոցը , ուր՝ ինք սանտրը կարծելով երդում ըրած էր , Սուրբ Նշանը կը գանուէր . ու իր գործած ահաւոր սխալէն կը ցնցուի ու կ'ըսէ . «Ալ իմ բանս լմացաւ , երթամ ալ ի զուր , չերթամ ալ իզուր . բայց , քանի որ խօսք ըսի , պէտք է որ երթամ» ու ճամբայ կ'իշնայ : Կը զարնէ կուգոյ մինչեւ ի Խլաթ . ու կոխւը կը սկսի . Խլաթցիք շատ նեղը կը դնեն զինք ու իր ձին կը խըրուի Զուխուրայ շամբին մէջ . հազիւ հազ կ'ազատի հօն-

կէ , ու կ'երթայ Լօխօրայ ջրին վրէն , ու կը սկսի լողանուլ անոր ջրերուն մէջ :

Դու մի ըսեր , այդ ջուրին մօտիկ՝ փուշերուն մէջ եկեր պահուըտեր էր Խլաթու Խպրանիմ աղայի կին Շըմշըմ Խանումի աղջիկը , որ շատ հունարով մէկն էր , որովհետեւ այն ալ Սուխումածեւ Մհերէն է եղեր : Ժամանակին Սուխումածեւ Մհերը այդ կողմերը եկեր ու գիշեր մը Շըմշըմ խանումին հիւր եղեր , ու այդ աղջիկը իրմէն է եղեր . . . :

Երբ Դաւիթ կը լոգոնայ Լօխօրայ ջրերուն մէջ , Շըմշըմ խանումին աղջիկը փուշերուն մէջէն գաղտնի կը լարէ իր աղեղն ու նետ մը ձիշդ Դաւիթին կոնակին մէջ տեղը կը գտամէ . . . :

Դաւիթ այնպէս մը կը պօսայ , որ ձէնը մինչեւ Սասուն կը հասնի . . . Քեռի Թորոն ու իր եղբայրները՝ Զէնով Օհան , Խորդուտոն , Ճնճղավորիկ , Ցունովէդն , ամէնքն ալ կը հաւաքուին , ու Սասունի Զէնով Օհանը ձայն կուտայ , «Դաւիթ ժիր կեցիր , մինք եկանք» ու կ'երթան Դաւիթի հաւարին . . . Լօխօրայ ջրին մէջ , Դաւիթ իր եղբօր ձայնը կ'առնէ , ու կը սպասէ . . . :

Եղբայրները կը հասնին : Ու ամէնքը մէկ կը փընտըւեն . ու քովախի փուշերուն մէջ կը գտնեն կապոյտ աչքերով աղջիկ մը , որ իր վախէն սասկած էր : Դաւիթին է կը բանէ զայն մէկ ոտքէն , և իր ոտքն ալ միւս ոտքին վրայ գրած կը քաշէ կը ճաէ զայն երկու մասի ու կը նետէ հոն սորու տակի գեղին մէջ , ու գեղին անունն ալ կը գնէ ձևիս նապիկիս : Ու այդ գեղին Զըխուրայ բերան , գեռ մինչեւ հիմա ալ կը կոչուի ձապիկս . . .

Քեռի Թորոսն ու իր եղբայրները կ'առնեն զինք
ու կը դառնան Սատուն։ Երեք օր վերջ Դաւիթ կը
մեռնի . . . :

* *

Խանդուդ խանում եօթն օր իր սուգին տակ կը
նստի՞ւ Դաւիթի եղբայրներն ու Քեռի Թորոսը անոր
միսիթարութեան կ'երթան։ «ՀԵյ հույ . . . կը շարժէ
գլուխն ու կ'ըսէ խանոսամը, Դաւիթին ետեւ ալ ինչպէս
ես՝ ողջ կենամ . . . »

Ճնճղափորիկը կ'ըսէ . —

«Մի՛ լայ, խանում»,

«Դաւիթը մեռաւ,

«Թո՛ղ իմ գլուխ ողջ մնայ».

Խանդուդ խանումը, այդ խօսքերուն վրայ, կ'ելլէ
բերդի գլխուն, ու հոնքէ ինքնինքը վար կը նետէ . . .
իր գլուխը կ'առնէ խոշոր քարի մը ու կը ծակէ զայն,
եւ իր հօթը ճիւղ ծամերուն տեղն ալ, դեռ մինչեւ
այժմ կ'երեւի այդ քարին վրայ, որ կը գտնուի Սաս-
նոյ բերդին առջեւ, ուր գեղացիներ իբրեւ անտ
իրենց կորեկները կը ծեծեն, . . .

* *

Սասնոյ բերդը, Դաւիթի գերեզմանին քովիկը կը
թաղէն նաև Խանդուդ խանումին մարմինը։ Հոտ
մւանդութիւնը կը լոէ այդ զոյդ մը շիրմին առջեւ . . .
Խաղաղութիւն . . .

* *

Մհերի Դուռը : — Դաւիթ ալ չկայ։ Տեսնենք
Մհերին ինչ դուռ կը բանայ Սատուած :

Խանդուդ խանում ուռած ու կաթով լեցուն կուրծ-
քը ապաշկարա կ'ըսէր թէ ան զաւակ մ'ունեցած է . . .

Զէնով Օհանն ու իր եղբայրները կը հաւաքուին
ու կ'երթան կաղզվան՝ իրենց եղբօր որդին փնտու-
լու . . .

Կը հասնին հոն ու այնտեղի իշխանին կ'ըսէն, «Մեր
եղբօրն ու հարսին հոս զաւակ մը պէտք է որ ըլլայ,
ուր է» :

«Զաւակ չունէին», կը պատասխանէ իշխանը :
Մենք նշան ունինք, «մեր հարսին կուրծքերը կաթով
լեցուն էին»։ կը պնդեն Սատուն ծուերը :

«Աղջիկ մ'ունեցան ու մեռաւ» կը պատասխանէ ան։

«Թէ որ այդպէս, կ'ըսէ Զէնով Օհան, ցոյց տուէք
մեզի մեր մեռելին գերեզմանը. մենք մեր մեռելները
կը ձանջաննք. մեր մէկ տարեկանը մեր մէկ շէնք երկայն-
քը ունի, երկու տարեկանը երկու շէնք ելն . . .»

Ելան գերեզմանասուն գացին ու իրենց շէնքով
գերեզման մը չգտան . . .

Այն ատեն, Զէնով Օհանը կ'ըսէ . . . «Ասոնք մեր տը-
ղան պահած պէտք է ըլլան, բերէք կաշիները փաթտէք
իմ բոլորտիքը, որպէսդի ես պօռում . . .»

Կը բերեն կաշիները ու կը փաթան Զէնով Օհանի
շուրջ. ու ան կը պօռայ . . . իսու ու դաշտ կ'որոտան իր
ձէնէն։ Մհեր որ հօթը հարկ գետնին մէջ և հօթը պա-
րիսպներով շրջապատուած բերդի մը մէջ պահուած էր,

Կը լսէ Օհանին ձայնը . և կ'ուզէ դուրս ելլեւ : իր մեծ
մայրը կը համոզէ զինք թէ այդ թմբուկի ձայն է , ու
պէտք չկայ գուրս ելլեւ : Բայց երբ երկրորդ ու եր-
րորդ անդամ անոր ձայնը կ'աւանէ , ալ չի համբերեր ,
մէկ հարուստ կուտայ ոտքի , ու պարիսպները մէկը
միւսին դպիւրվ և մէկը միւսին ետեւէն կը փլին , ու
Մհեր դուրս կ'ելլէ ու կը տեսնէ իր հօրեղբայրները ,
բայց անոնց մէջ չկայ իր հայրը : Հայրս ո՞ւր է», կը
հարցնէ անոնց : Երբ կը հասկնայ թէ Ալաթցիք սպան-
նած են զայն , դէմքին վրայ գետին կ'իջնայ ու կուլոյ . . .
իր հօրեղբայրները ինչ որ կ'ընկն չեն կրնար զայն
շակել :

Եօթն օր անընդհատ կուլոյ : իր արցունքը գե-
տինը ձոր կ'ընէ ու կ'երթայ գետի պէս . . . :

Եօթն օր կը լմայ , Մհերը կը շտկի , աչքերուն
մէջ արխն և կատղած . . . Ու երբ կը սկսի քալել , գե-
տինը զինք չի կրնար վերցնել , իր ստքերուն տակը
փուլ կուգոյ . . . :

Մհեր անմիջապէս կը հեծնէ իր հօր ձին , Քուր-
կէ Զալին , կ'աւանէ գուրզը ձեռքը , և «Խլաթ , ո՞ւր ես ,
հոն կեցիր , ես եկայ» կ'ըսէ ու ճամբայ կ'իջնայ . . . :

Երեք օրուայ ճամբան մէկ օրէն կը կտրէ , կը հաս-
նի , ու Խլաթը քար ու քանդ կ'ընէ , ու կը բարձրանայ
Նեմրութոյ գլուխը ու կը նայի : Կը տեսնէ որ գեռ
ծուխ կը կ'ելլէ . նորէն վար կ'իջնէ , ես կը դառնոյ ու
կը տեսնէ որ պառաւ մը մնացեր է , զայն ոլ կը բռնէ
ամէն մէկ ոտքը ծոռի մը կը կազէ , կը թողու : Սն ալ
հոն կը մեռնի . . . :

Ու Խլաթայ ծուխն ու մուխը կը կտրի . . . :

* *

Կը դառնայ ես : Հրաման կուտայ իր հօրեղբայր-
ներուն , ու անոնք կը դառնան իրենց Սառունը :

Ու ինք Քուրկէ Զալիի մէջքին ասրէ ի սար տռծիւ-
ներ կ'որսայ . . . :

Ու օր մըն ալ Տոսպան քլուրը բազէ մը հալածոծ
ատեն , երբ աչքերը դէպի երկինք կ'արշաւէ , խոշոր
քարայր մը կը բացուի իր առջեւ , և ինքն ու իր ձին
միսախն հոն կը մանեն ու քարայրը կը դոցուի . . .

Ու դեռ , մինչեւ այսօր ալ Մհերն ու իր ձին հոն
են . . . :

* *

Համբարձման գիշերին , տարին հեղ , մը Մհերի քա-
րայրի գուռը կը բացուի . առկայն հրաման չկայ որ ան
դուրս ելլէ . որովհետեւ գետինը զինք չի վերցներ , և իր
ոտքերը գետնին մէջ կը խրուի . . .

Տարի մը , նախրորդ մը Համբարձման գիշերին , այդ
քարայրին քովէն կ'անցնի , ու կը տեսնէ որ քարայրին
գուռը կը բացուի . . . :

Ներս կը մանէ , ու հոն կը տեսնէ Մհերը իր ձի-
ուն հետ :

Մհեր երբ զայն կը տեսնէ , այդպէս փոքր ու
գոմած , կը հարցնէ անոր , «Դուք ի՞նչպէս տշխարհ
կ'ապրիք . . . »:

Խելքով , կը պատասխանէ նախրորդը . . . «Թէ որ
այդպէս է , զիստ գուռ ջրով լեցուր վերցուր սար
ձիուն քով որ ջուր խմէ» կ'ըսէ Մհեր :

Նախրորդը ինչ որ կ'ընէ, չի կրնար գուռը գետնէն վերցնել . իրեն էր մնացեր Մհերի ձիուն գուռը ջուրով լիք վերցնել . . . :

Այն տաճն գաճաճ մարդը կը յառաջանայ դէպի ձին, կը հարձկէ զայն, կը բերէ ջուրի գուռին քով, ձին իր ջուրը կը խմէ, և նորէն զայն կը տանի իր տեղը կը կապէ . . . ու կ'ըսէ «Ահա մեր խելքը, այսպէս կ'ուտենք մենք զաշխարհ . . . »

«Գնա՛ թզո՛ւկ, աշխարհ գնա՛, իրաւ է, աշխարհը ձեղի համար է ու դուք աշխարհին. խակ ես ալ իմ այս քարայրին . . . »

Կը հարցնէ նախրորդը «Մհե՛ր, երբ դուն պիտի ելլես այս աեղէն . . . »

Ու Մհեր կը պատասխանէ. «Երբոր ցորենի հատը ըլլայ ալուծի չսփ ու դորու հատիկը մասուրի չսփ, այն տաճն միայն հրաման կայ որ ես այս տեղէն ելլեմ . . . »


Ու նախրորդը կը մեկնի. և աւանդութիւնը դուռը կը դոցէ նորէն Մհերին վրայ ու երեք խնձոր կը նետէ երկինքէն մէկը ըստղին, մէկը լսողին, մէկն ալ արար աշխարհին . . . :

* *

Ու Մհերը քարայրին մէջ դեռ կը սպասէ որ ցորենի հատիկը ըլլայ ալուծ ու դորու հատիկն ալ դառնայ մասուր, որպէսպի ինք լոյս աշխարհ ելլէ ու դայն կործաննէ :

* *

Ահա՛, Ստամոյ ծուերու պատմութիւնը, որ կը կոսպուի Ստամոյ անսուիկ լեռներուն, ու կը մեծայ անսնց մէջ, ու թեւեր կ'առնէ կ'երթոյ մինչեւ Ասուրեասոն ու Մըսըր, մինչեւ Կաղզվան, Ախլաթ, մինչ



չեւ Տոսպան բլուր, ու հոն՝ կը փակուի Մհերի դռան
ետին :

Հոս կը կեցնենք այլեւս մեր աշխատառթիւնը։
Որովհետեւ այս զրոյցներն ու առանգութիւնները այն-
քա՞ն չտա են, որ կարելի է ըսկել թէ՝ Հայոսատանի մէկ
ծայրէն մինչեւ միասը՝ չկայ լեռ մը, բլուր մը, քար
մը, չկայ լճակ մը, գետ մը, առուռակ մը, աղբիւր մը,
և ծառ մը, որ իր հէքեաթն ու մէաք չտանենալ։

Ու այս անոր համար որ երկար գալերէ ի վեր ,
իր հարսառաթիւնն ու ազատութիւնը կորսնցնող հայ
ժողովուրդին համար , Հայաստան աշխարհը դարձու-
խորհուրդ մը , դարձու նուիրակոն ու վաղնջական
աստծար մը , վայրի կոյս անսասաներու թագաւորներուն
և մթութեան մէջ որո՞նուըտող հի՞ն աստուածներու-
տաճարի մը նման , ու դարիքէ ի վեր հայ ժողովուր-
դը ճամբար ինկած ուխտի կ'երթաց դեպի հոն :

Ուխտագնացութեան այս անել ու անհատնութեամբուն վրայ զոհերուն արխանը հոսեցաւ գետի նման ու Հայոսատանի ամէն մէկ խորչը, ամէն մէկ քարը, ամէն մէկ ծառն ու տղբիւրը ունեցան իրենց զոհը, իրենց նահատակը, որոնց յիշատակն ու պատմութիւնը գրկած գուբրագուգին կը պահեն զանոնք՝ յաւերժացրած :

Իր գիւթակոն տաճարին հասնելու համար, ուխտաւոր հայ ժողովուրդը կուսաւորչի կանթեզը գրկած ու աչքիրը Մասիսին յասած տևելի քան 15 տարի է.
որ կը քայի :

Յելուզակները կտարեցին անոր բազուկները, սա-
կայն, ան թոյլ չտուառ որ մարին կտնթեղին մէջ վա-

ապ արցունքերը կուսառորչին . խածու զայն իր
ակոսներով ու քաղեց . ջարգեց անոր սրտնքները ,
ծունկերու վրայ ան քաղեց . ան չը դադրեցաւ նացելէ
Մամախին ու Սուրբի կանթեղին :

Քանի՞ քանի՞ անգամ ջախջախեցին անոր մէջը ,
բայց , ան միշտ կրցաւ կանգնիլ ու չարունակիլ քա-
յել . և Արագածի գագաթին վրայ , Մասիսի ճակատին
մօս՝ կանթեղը գեռ կը վարի :

Պարեր կարեց եկաւ այս հաւատութեր մազպարդը,
մթաթիւններ ու թշուառութիւններ ձեզքեց եկաւ,
Ֆունկերու վրայ քողեց իր մոգական տաճարին հաս-
նելու համար, որու ծոցէն կը բլիին անմահութեան և
արքի արքերները, որու առաւոկներուն տիկերը կ'ապ-
րիլ գեղեցիկն ու կտրիճը որու փառակներուն մէջ
կ'առիլին Հայրապետն ու Արքան, և որու մայակերուն
մէջ կ'առիրին Հերոսն ու Հական :



ՓՈԽԱՆԱԿ ՎԵՐՋԱԲԱՆԻ

Մեր ճամբէն խաւար, մեր ճամբէն զիշեր,
Ու մենք անհատում
Էն անլոյս մըթնում
Երկա՞ր զարերով զնում ենք դէսի վեր,
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր զանձերն անգին,
Մեր զանձերը ծով,
Ինչ որ զարերով
Երկներ է՝ ծընել մեր խորունկ հոգին,
Հայոց լեռներում,
Բարձրը լեռներում:

Բայց բանի անգամ շէկ անապատի
Օրդուները սեւ
Իրարու եաեւ

Եկա՞ն զարկեցին մեր բարւանն աղնիւ
Հայոց լեռներում,
Արնու լեռներում:

Ու մեր բարւանն ջրփաթ, սոսկահար,
Թալանւած, ջարզւած
Ու հատւած, հս տւած
Տանում է իրեն վէրքերն անհամար,

Հայոց լեռներում,
Մուզի լեռներում:

Ու մեր աչբերը նայում են կարօտ
Հեռու աստղերին,
Երկնքի ծէրին,
Թէ ե՞րբ կը բացւի պայծառ առաւօտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

(ՀԱՅՈՍՏԱՆԻ ԼԵՐՆԵՐՈՒՄ)

(ՑՈՎԻ. ԹՈՒՄԱՆՆԵՐ)

ՑՈՒՑԱԿ

ՑՈՒՑԱԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ

(ԹՈՒՄԱՆՆԵՐ ԳՐԻՒ ԷՇԵՐ ԿՐ ՏԱՐՁԵՑ)

- Աբամելիք 107
- Աբել 82
- Ագրիու բաւեր 71
- Ադամ ու Եվա 81
- Ալակեօզ (Արագած) 27
- Ալաւեր 29 79
- Ալաւալ 26
- Ալսեւ չիման 82
- Ալյար 52 145
- Անտեն 29 104
- Առուղի բար 89
- Աքիւս 98
- Ասոյիկ 98
- Արաւաս 2
- Արնեց 43
- Արտաւազդ 16
- Բագաւան 28
- Բագին 125
- Բաղչոյ ձորը 69
- Բաղևաս 112
- Բասեն 101
- Բարձր հայք 51
- Բել 65
- Բելի ուղեւեր 68
- Բլենան 28 76
- Բինիկոլ 27 79 88
- Գալլատոյ լիճը 28
- Գեղամայ ծով 27
- Գիսանիկ 98 101
- Գոհանամ 38
- Գուրգիռուայի ջրվեճ 99
- Գրուն 28 69 76
- Գրոյց Բրոց 60
- Ջարկիզ 132
- Դահան 16
- Դատալան 28
- Դաս Նան 68 69
- Դաւիք 107
- Դեղի զետ 28
- Դեմեր 93 101
- Երիզա 101
- Եփրամի ափի 93
- Եփրաս, Արեւմտեան 92
- Զակրօտ 27
- Թեւաքորոս, Իսխան
Մանազկերտի 113
- Իննակեան Լեռներ 97

Խուսաղբիր 107
Խուաւորիչ 49 94 101
Խուսաւորիչի լեռը 94
"Կանքեղը 94 95
Լօխարայ ջուրը 139
Լուա Հրմզա 134
Խանդուդ խանում 139
Խաշալոյս գիւղ 82 89
91
Խաշափայս 93
Խաս Բաղչէ 130
Խաչչու 76
Խաչչու լիճը 76
Խրճի Զրքի 54
Խյար Ծ9 110 138
Խնուս 29 79 91 101
Խոյքայ լեռները 69
Խոր Վիրապը 94
Խորգուսան 107
Խորենացի 40 65
Խոլբաշի 125
Ծաղկելոյ լեռները 28
Նծմակայ հիքը 111
Ծովասար 29 104
Կաղզվան գիւղ 30
Կայեն, 82
Կալուտկողի բազա-
ւորը 110
Կարին 101 109
Կարնոյ Խժխանը 109
Կարսի » 109
Կեավուր սաղ 26
Կեփին 29 114
Կեօչչայ 27

Կինն սար 98
Կոսբաղին 125
Կովկաս լեռները 42
Կորդուաց լեռները 25
Կորնեայք 27
Կուր 25

Հայ Գուսան 73
Հայկ 65
Հարամիկ գիւղ 82
Հաւասամք 97
Հաւլոնի բուր 77
Հերակլես 93

Զենով Օհան 107
Չիրաւ 28

Դամեն 29 82 88
Դամուրերդ 82 88

Ճապաղջուր 111
Ճաղիկս 139
Ճննղափորիկ 107

Մահապարք 15
Մայր զգաստուրեանց
100
Մայր Հայաստան 101
Մանեայի այրը 94
Մանազկերս 70
Մասիս 2 37
Մարարուք 29 104 129
Մարուրայ վանք 125
Մարութեայ սար 125
Մելքոն Մխիթար 119

Մեղրազես 90
Մեսրոպայ գրիչը 147
Մժնկերս 101
Մհեր Առիւծաձեւ 107
Մհեր, Դաւրի որդին
107 141
Մծբնայ Հայրապես 44
Մհերի դուռը 107 441
Մոյ դաւար 69
» Սարը 98
Մուս 100
Մարամելիք 107

Յակոբոյ Ար. վանք 45
Յովինաննու Ար. վանքը
51

Նազիկ 29 52 76
Նարեկացի 2
Նեբրութիքի զագարի
լիճը 70
Ներսէս Մեծն 51
Նեմրուր 27 65
Նոյեն տապանը 37 76
Նպաս 28

Նամիքամ գիւղը 69
Նարան բարեր 89
Նըրկան խորասան 135
Նըմքը խանում 139
Նուռ 50

Ողկան ամրոց 99
Ուսասար 124
Ուղեւեր բարեր 68

Զարխադին 125
Պապ բազաւոր 51
Պառնաս 52
Պուլանըն 69
Պոս 77
Պուներես 42

Զիոր գիւղ 69

Ռամկայ դաւար 69

Սամ 17
Սանասար 107
Սասնոյ լեռները 104
Սաման Ծուեր 107
Սասոն 29 104
Սենեկերիմ 107
Սեպուհ 29 49
Սեղանասար 29 98
Սերմանց լեռինք 79
Սերոր աղբիւր 73
Սեւ կամ Սիմ սար 29
104

Սեւանանայ 27
Սեւին 125
Սիփան 28 52
Սիս 38
Սիրոյ բար 86
Ար. Կարապետի վանք
98 101
Ար. Յովին. վանքը 101
Սօլանլու սաղ 26

Վահազն 98

Վ. Բ. Ի. Պ. Ա. Կ

Վահեվանեան	98
Վան	71
Վանիկի	91
Վանալ ծով	65 67
Վարդոյ	79
Տաղստան	25
Տաղօնալ սար	98
Տարօն	29
Տարօնի կտրիները	100
Տեսպոն	37
Տիր	98
Տումլու տալ	29 92
Տրդաս	94
Տրդափի սուրը	95
Տօռն	29 102
Յրանլիքո	107

Փալան թիօնին	38
Փրխուս (Նազիկ)	27
Քաղիկ	82
Քաջեր Մասեաց	40
Քասալ	28
Քարացած հարսնելոր-	
ները	72
Քարկեի լեռներ	92
Քեռի թօռնու	114
Քեռէ թօռնու	107
Քեռէ տալ	92
Քղի	79
Քուրկէ կուռէ	97
Քուրկէ ջալի	122
Քօներ	92
Օձ գիւղ	70

Եջ	Սիսլ.	ՈՒՂԻԳ.
9	դապնեպսակ	դափնեպսակ
43	անիծես	անիծեց
47	ջրարաս	ջրառաս
49	կանդեղ	կանքեղ
51	լեռան	լեռան
56	ծեռունի	ծեռունի
60	կր մած	կր մածէ
"	և ատեն	ատեն և
31	բառմ	բառմ
94	լեռան	լեռան
105	մըն	մըն և
106	լեռկ	լեռկ
109	իրենցմէ	իրմէ
114	խորդ	խորդ
115	"	"

Բ Ա Վ. Ա. Ն Դ Ա Կ Ա Խ Թ Ի Խ Ե

Աւանդուրիւն	13
Հին Հայուսանի Աշխարհաբական Դիրքը	
ու անու Լեռները	25
Հայաստանի Լեռներուն Աւանդուրիւնները . —	
Մասիս	37
Արագած	47
Նպաս	51
Սիփան	52
Նեմրուր կամ Ներուլը	65
Դրզուռ-Բլենան	76
Սերմանց լեռինք Բինկեօլ կամ Բիւրակն	79
Ղումուրբերդ	88
Սուկաւէ և Տումլու Տաղ	92
Սեպուն լեռ	94
Խնճակնեան կամ Քարկեի լեռներ	97
Սիմ կամ Սիւ Սար կամ Սասոյ լեռներ	104

Բ Ա Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Ի Թ Ի Ւ Ե		ԼՀ
Աւանդուրիւն		13
Հին Հայուսանի Աշխարհացրական Դիրքը	ու անու Լեռները	25
Հայաստանի Լեռներուն Աւանդուրիւնները . —		
Մասիս		37
Արագած		47
Նալաս		51
Սիփան		52
Նեմրաւը կամ Ներովը		65
Գրզուռ-Բլենան		76
Սերմանց լեռին Բինկեօլ կամ Բիւրակն		79
Ղումուրբերդ		88
Սուկաւէս եւ Տումլու Տաղ		92
Սեպուն լեռ		94
Խնճակնեան կամ Քարկեի լեռներ		97
Սլմ կամ Սեւ Սար կամ Սասնյ լեռներ		104

«Ազգային գրադարան



NL0330140

22652